

5365

1931

059
1-97

Uptodate

2010

3456

(5)

# ՏԱՐԵԳԻՐՔ

Ա. ԳՐԻԳՈՐ ՀՈՒՍՍԻՈՐԻՉ

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՄԵՈ ՎԱՐԺԱՐԱՆԻ

1931



Ա. Թ. Է. Ն. Ք  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՆՈՐ ՕՐ»

059  
U-97

059  
U-97

# ՏԱՐԵՑՈՅՑ

## Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՅԱԽՈՐԵ<sup>2</sup>

### ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՍԵՐ ՎԱՐԺԱՐԱԿ

U. S. R.  
1931



ՅՈՒՆԻԿՐ 1931

31 ՕՐ

1	$b_2$	Աձ.	ԿԱՂԱՆԴԵՒ ՏՕՆ ՏՆԹԻՆՈՒԹԵԱՆ Տ.Մ.Յ.Ք.Ք.
2	Ռւր.	Ակ.	Պահոց :
3	Շր.	Բձ.	Աբրահամու և Խորենայ և անարծաթ բժշկացն Կողմայի և Դամեռանոսի և Աստ- ուածարոյ վկային :
4	Կիր.	Բկ.	Ե. Յիսոնակաց :
5	$\beta_2$	Գձ.	ՃՐԱԳԱԼՈՐԾ ՅԱՅԱՆԱՅԻՆ ՏՆ. Մերոյ Յի- սուսի Քրիստոսի :
6	Գ.	Գկ.	ՏՕՆ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ Տ. Մ. ՅԱ.Ի. ՔԱ.Ի. ՀԱՅՈՅ, ԾՆՈՒՆԴ :
7	Դ.	Գձ.	Բ. օր յայտնութեան, Մեռելոց :
8	$b_2$	Գկ.	Գ. » »
9	Ռւր.	Աձ.	Գ. » »
10	Շր.	Ակ.	Ե. » »
11	Կիր.	Բձ.	Զ. » »
12	$\beta_2$	Բկ.	Ե. » »
13	Գ.	Գձ.	Բ. » »
14	Դ.	Գկ.	Պահոց :
15	$b_2$	Գձ.	Թովհաննու Կարապետին :
16	Ռւր.	Գկ.	Պահոց :
17	Շր.	Աձ.	Պետրոսի Ազեքսանդրոյ հացրապետին, և Աբիսոլոմայ հայրապետին, Աթանասյ, Կիւրեղի և Գրիգորի Աստուածարանի :
18	Կիր.	Ակ.	Ա. ԶԿԵՒ ՈՒԹՕՐԵՒՑ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ :
19	$\beta_2$	Բձ.	Անտոնի Անապատականի և Տրիփոնի վկային :
20	Գ.	Բկ.	Մեծին Թէոդոսի թագաւորին և մանկան- ցըն Եփեսոսի և Վահանայ Գողթնացւոյն :
21	Գ.	Գձ.	Պահոց :
22	$b_2$	Գկ.	Կիրակոսի և մօր նորա Յուղիտայ, Գոր- դիսոսի վկային և Պօդիկասոսի :



8 15086-58

32335 - Ա. հ.

23	Աւր.	Դձ.	Պահոց :
24	Շը.	Դկ.	Վլասայ եպ.ին եւ Ոնեսիփորայ ծերոյն, Սեղբեստրոսի Հոռվմայ հայրապետին եւ Մարութայի եպ.ին :
25	Կիր.	Աձ.	Ա.Ա.ԶԱՀՈՐԱՅ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ :
26	ԲՀ.	Ակ.	Պահոց :
27	ԳՀ.	Բձ.	Պահոց :
28	ԻՀ.	Բկ.	Պահոց :
29	ԵՀ.	Գձ.	Պահոց :
30	Աւր.	Գկ.	Պահոց : Յիշատակ Յովնանու մարդարէին :
31	Շը.	Դձ.	Ա. Մարգսի զօրավարին եւ որդւոյն նոր- քա Մարտիրոսի եւ ԺԴ. զինուշացն :

Հնատանիք եւ կրօնք, ահա երկու մեծ բաներ՝ որոնցմով  
անկարելի է որ մարդ առաքինի չըլլայ, որոնցմավ անկա-  
րելի է որ ազգ մը մեծ չըլլայ:

Գ.Բ. 08ԵԱՆ

Նեղութիւնը համբերութիւն կ'ոտեղծէ, համբերութիւ-  
նը՝ փորձառութիւն, փորձառութիւնն ալ յոյս։ Եւ յոյսն  
ամօթով չի ձգեր։

ՊՈՂՈՍ Ա.Ա.ԲԵԱԼ

Ամենէն ապահով պչրանքը անմեղութիւնն է։

ԼԱՄԱՐԹԻՆ

Ներել գոտնալու համար տառապած ըլլալու է մարդ։  
ԹՈԼՍԹՈՅ

1	Կիր.	Դկ.	Բ. Ա.Ա.ԶԱՀՈՐԱՅ :
2	ԲՀ.	Աձ.	Առովմանց զօրավարաց :
3	ԳՀ.	Ակ.	Մրոցն Սուքիասեանց Քօշից :
4	ԻՀ.	Բձ.	Պահոց :
5	ԵՀ.	Բկ.	Ասկեանց քահանայից :
6	Աւր.	Գձ.	Պահոց :
7	Շը.	Գկ.	Սահակայ Պարթևելին հայոց հայրապետին։
8	Կիր.	Դձ.	Գ. Ա.Ա.ԶԱՀՈՐԱՅ :
9	ԲՀ.	Դկ.	Պիտի քահանային եւն :
10	ԳՀ.	Աձ.	Մրոց Ղեւոնդանց քահանայից եւն։
11	ԻՀ.	Ակ.	Պահոց :
12	ԵՀ.	Բձ.	ՄՐՅՈՅ ՎԱՐԴԱՆԱՅ :
13	Աւր.	Բկ.	Պահոց :
14	Շը.	Գձ.	Մրոց ՃՅ հայրապետաց կոստանդնուպոլ- սոյ Ա. Ժողովոյն։ Հայոց ՏԵՍՄԵՆԴԱՅՈՒՅՅ ԲՈՒՆ, ԲԱՐԵԿԵՆԴԱՅ :
15	Կիր.	Դկ.	Ա. օր մեծ պահոց :
16	ԲՀ.	Աձ.	Բ. » » »
17	ԳՀ.	Ակ.	Գ. » » » Մոխրոց :
18	ԻՀ.	Բձ.	Գ. » » »
19	ԵՀ.	Բկ.	Ե. » » »
20	Աւր.	Գձ.	Թէստորոսի զօրավարին :
21	Շը.	Գկ.	Բ. ՔԱՅԱՍՆԱՐԴԱՅ :
22	Կիր.	Դձ.	Հ. օր մեծ պահոց :
23	ԲՀ.	Դկ.	Լ. օր մեծ պահոց :
24	ԳՀ.	Աձ.	Թ. » » »
25	ԻՀ.	Ակ.	Ժ. » » »
26	ԵՀ.	Բձ.	ԺԱ. » » »
27	Աւր.	Բկ.	ԺԲ. » » »
28	Շը.	Գձ.	Կիւրդի երուսաղէմայ հայրապետին։

1	Կիր.	Գկ.	Գ. ՔԱՐԱՔԱՆՈԲԴՅԱՅ.
2	ԲՀ.	ԲՃ.	ԺԵ օր մեծ պահոց:
3	ԳՀ.	Գկ.	ԺԶ » » »
4	ԴՀ.	ԱՃ.	ԺԷ » » »
5	ԵՀ.	Ակ.	ԺԸ » » »
6	Աւր.	ԲՃ.	ԺԹ » » »
7	Շբ.	Բկ.	Յովհաննիու Երուսաղէմայ հայրապետին:
8	Կիր.	ԲՃ.	Գ. ՔԱՐԱՔԱՆՈԲԴՅԱՅ.
9	ԲՀ.	Գկ.	ԻԵ օր մեծ պահոց:
10	ԴՀ.	ԲՃ.	ԻԳ » » »
11	ԴՀ.	Գկ.	ԻԳ » » »
12	ԵՀ.	ԱՃ.	ԻԵ » » »
13	Աւր.	Ակ.	ԻԶ » » »
14	Շբ.	ԲՃ.	Յառասուն մանկանց Սեբաստոն:
15	Կիր.	Բկ.	Ե. ՔԱՐԱՔԱՆՈԲԴՅԱՅ.
16	ԲՀ.	ԲՃ.	ԻԹ օր մեծ պահոց:
17	ԳՀ.	Լ.	Լ. » » »
18	ԴՀ.	ԼԱ.	ԼԱ » » »
19	ԵՀ.	ԼԲ.	ԼԲ » » »
20	Աւր.	ԼԳ.	ԼԳ » » »
21	Շբ.	Ակ.	Ո. Գրիգորի մերոյ Լուսաւորչայ մուտն իւ վրապէն:
22	Կիր.	ԲՃ.	Զ. ՔԱՐԱՔԱՆՈԲԴՅԱՅ.
23	ԲՀ.	Բկ.	ԼԶ օր մեծ պահոց:
24	ԳՀ.	ԲՃ.	ԼԷ » » »
25	ԴՀ.	Գկ.	Ահեսօնիմն Ա. ԱՍՏՈՒԱԴՎՈՒԱՅ
26	ԵՀ.	ԲՃ.	ԼԹ օր մեծ պահոց:
27	Աւր.	Գկ.	Լ. » » »
28	Շբ.	ԱՃ.	Յիշատակ Ղաղարուի Յարսութեան:
29	Կիր.	Ակ.	ՆԱԴԵՍՉԱՐԴ:
30	ԲՀ.	ԲՃ.	Աւագ Երկուշաբթի
31	ԳՀ.	Բկ.	Աւագ Երեքշաբթի

1	ԿՀ.	ԳՃ.	Աւագ Զորեքշաբթի
2	ԵՀ.	Գկ.	Աւագ Հինգշաբթի
3	Աւր.	ԲՃ.	Աւագ Աւրբանի
4	Շբ.	Դկ.	Աւագ Շաբաթ
5	Կիր.	ԱՃ.	ՏՕՆ ԶՈՏԿԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ Տ. Մ. Յ. Ք.:
6	ԲՀ.	Ակ.	Բ. օր Զատկի Մեռելոց:
7	ԳՀ.	ԲՃ.	Գ. » » »
8	ԴՀ.	Բկ.	Դ. » » Հայոց Աւետարանը Առառաջածնաց:
9	ԵՀ.	ԳՃ.	Ե. » » »
10	Աւր.	Գկ.	Զ. » » »
11	Շբ.	ԴՃ.	Է. Նոր կամ Կարմիր Կիրակէ, Յունաց
12	Կիր.	Դկ.	Խ. հայոց ԶՈՏԿԻ:
13	ԲՀ.	ԱՃ.	Թ. օր Յինանց:
14	ԳՀ.	Ակ.	Ժ. » » »
15	ԴՀ.	ԲՃ.	Ճ. » » »
16	ԵՀ.	Բկ.	ՃԲ » » »
17	Աւր.	ԳՃ.	ՃԳ » » »
18	Շբ.	Գկ.	ՃԴ » » »
19	Կիր.	ԴՃ.	Գ. ԿիրԱԿԻ ԱՇԽԱԲՀԱՄԱՏՐԱՆ:
20	ԲՀ.	Գկ.	ԺԶ օր Յինանց
21	ԳՀ.	ԱՃ.	ԺԷ » » »
22	ԴՀ.	Ակ.	ԺԸ » » »
23	ԵՀ.	ԲՃ.	ԺԹ » » »
24	Աւր.	Բկ.	Ի. » » ՅԻՀԱՄԱԿԱՋԱՐԻ ՆԱԽԱՏԱԿԱՑ:
25	Շբ.	ԳՃ.	ԻԱ. » » »
26	Կիր.	Գկ.	Գ. ԴԵՂԻՆ ԿիրԱԿԻ:
27	ԲՀ.	ԲՃ.	ԻԳ օր Յինանց
28	ԳՀ.	Գկ.	ԻԳ » » »
29	ԴՀ.	ԱՃ.	ԻԵ » » »
30	ԵՀ.	Ակ.	ԻԶ » » »

1	Ռւր.	ԲՃ.	ԽԵ օր Յինանց
2	ՇՐ.	ԲԿ.	ԽԲ » »
3	ԿԻՐ.	ԳՃ.	Ե. ԿԻՐԱԿԻԵ ԵՒ ՏՈՆ ԵՐԵՒՄԱՆ ԽԱԶԻՆ.
4	ԲՀ.	ԳԿ.	Լ օր Յինանց
5	ԳՀ.	ԳՃ.	ԼԱ » »
6	ԴՀ.	ԳԿ.	ԼԲ » »
7	ԵՀ.	ԱՃ.	ԼԳ » »
8	Ռւր.	ԱԿ.	ԼԴ » »
9	ՇՐ.	ԲՃ.	ԼԵ » »
† 10	ԿԻՐ.	ԲԿ.	Զ. ԿԻՐԱԿԻԵ
11	ԲՀ.	ԳՃ.	ԼԲ օր Յինանց
12	ԳՀ.	ԳԿ.	ԼԲ » »
13	ԴՀ.	ԳՃ.	ԼԲ » »
† 14	ԵՃ.	ԴԿ.	ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Տ. Մ. Յ. Ք. Հայոց Խւա-
15	Ռւր.	ԱՃ.	ԽԱ օր Յինանց
16	ՇՐ.	ԱԿ.	ԽԲ » »
† 17	ԿԻՐ.	ԲՃ.	Ե ԿԻՐԱԿԻԵ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԴԿԱԶԱՐԴ
18	ԲՀ.	ԲԿ.	ԽԴ օր Յինանց
19	ԳՀ.	ԳՃ.	ԽԵ » »
20	ԴՀ.	ԴԿ.	ԽԶ » »
21	ԵՀ.	ԴՃ.	ԽԵ » » Յունաց Համբարձում
22	Ռւր.	ԴԿ.	ԽԲ » »
23	ՇՐ.	ԱՃ.	ԽԹ » »
† 24	ԿԻՐ.	ԱԿ.	ՀՈԳԵԳԱԼՈՒՄ
25	ԲՀ.	ԲՃ.	Բ. օր Հոգեգալստեան
26	ԳՀ.	ԲԿ.	Գ. » » »
27	ԴՀ.	ԴՃ.	Դ. » » »
28	ԵՀ.	ԴԿ.	Ե. » » ԺԳ տարեղարձ Հայաստանի Անկախութեան:
29	Ռւր.	ԴՃ.	Զ. օր Հոգեգալստեան
30	ՇՐ.	ԴԿ.	Է. » » »
† 31	ԿԻՐ.	ԱՃ.	Ա. ԶԿՆԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՄ, ՏՈՆ ՄՄԵՆԱ- ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴ ՈՒԹԵԱՆ

1	ԲՀ.	ԱԿ.	Ա. Հոգեգալստեանց
2	ԳՀ.	ԲՃ.	Ա. Գայեանեաց
3	ԴՀ.	ԲԿ.	Պահոց
4	ԵՀ.	ԳՃ.	Յովհ. Կարապետին և Աթոնագինեայ եպ- (Լատ. Տօն Մարտիրոս և Արեան Տեան)
5	Ռւր.	ԳԿ.	Պահոց
6	ՇՐ.	ԴՃ.	Ա. Գրիգորի Լուսաւորչայ ելն ի վիրապէն ՏՕՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՍՏԱՏԵԱԼ, ի Ա. Գրի- գորէ ԼՈՒՍԱԼՈՐՉԱՅ:
† 7	ԿԻՐ.	ԴԿ.	Մանկանց ԲԵԹՊԵհէմի և Ակակիոսի Վկային Կուսանացն Նունեայ և Մանեայ:
8	ԲՀ.	ԱՃ.	Պահոց
9	ԳՀ.	ԱԿ.	Սարգսի եւ Բագոսի:
10	ԴՀ.	ԲՃ.	Պահոց
11	ԵՀ.	ԲԿ.	Սարգսի քհ. ին և Կողբատիսի Վկային Դ. ԶԿՆԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՄ, ԲԱՐԵԿԵՆԴԱՅ ԼՈՒՍԱԼՈՐՉԱՅ
12	Ռւր.	ԳՃ.	Եպիփանու Կիպրացւոյն
† 13	ՇՐ.	ԳԿ.	Կոստանդիանոսի թաղաւորին և մօրն Հե- ղինեայ
14	ԿԻՐ.	ԳՃ.	Պահոց
15	ԲՀ.	ԴԿ.	Թէոդիտոսի Գաղատացւոյն և Թալիեայ
16	ԳՀ.	ԱՃ.	Կունեայ
17	ԴՀ.	ԱԿ.	Պահոց
18	ԵՀ.	ԲՃ.	Թէոդիտոսի Գաղատացւոյն և Թալիեայ
19	Ռւր.	ԲԿ.	Պահոց
20	ՇՐ.	ԳՃ.	ԼՈՒՍԱԼՈՐՉԻՆ
† 21	ԿԻՐ.	ԳԿ.	Դ. ԶԿՆԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՄ
22	ԲՀ.	ԴՃ.	Եւրոէսի հայրապետին և Խաթայ եպ. ին
23	ԳՀ.	ԴԿ.	Կանիկէլի մարդար. և Յ մանկանցն
24	ԴՀ.	ԱՃ.	Ծնունդ Յովհ. Կարապետին
25	ԵՀ.	ԱԿ.	Թարգմանչացն Սահակայ եւ Մեսրոպայ
26	Ռւր.	ԲՃ.	Պահոց
27	ՇՐ.	ԲԿ.	Զաքարիայ մարգարէին և Անոփրիոսի Ա. Հօրն
† 28	ԿԻՐ.	ԳՃ.	Ե. Կիրակիէ ԶԿՆԻ ՀՈԳԵԳԱԼՈՒՄ
29	ԲՀ.	ԴԿ.	Տրդատայ թագաւորին, Աշէն տիկնոջ և Խոսրովիդատայ:
30	ԳՀ.	ԴՃ.	Պարոց եւ թոռանցն Ա. Գրիգորի Լուս.

ՅՈՒԼԻՍ 1931

31 օր

1	Դ. Հ.	Դ. Հ.	Պահոց
2	Ե. Հ.	Ա. Հ.	Եղիսէի մարդարէին
3	Ռ. Հ.	Ա. Հ.	Պահոց
4	Շ. Հ.	Բ. Հ.	Ժ. Առաքելոցն և Գլխաւորացն Պետրոսը և Պօղոսի
+ 5	Կ. Հ.	Բ. Հ.	Զ. Զկնի ՀՈԳԵԳԱԼԱՏԵԱՆ եւ ԲԱՐԵԿԵՆ- ԴԱՆ ՎԱՐԴԱՎԱՐԻ
6	Բ. Հ.	Գ. Հ.	Պահոց
7	Գ. Հ.	Գ. Հ.	»
8	Գ. Հ.	Գ. Հ.	»
9	Ե. Հ.	Դ. Հ.	»
10	Ռ. Հ.	Ա. Հ.	»
+ 11	Շ. Հ.	Ա. Հ.	Տօն Տապահակի
+ 12	Կ. Հ.	Բ. Հ.	ՏՕՆ ՊԱՅԾՄԱՆԿԵՐՊՈՒԹԵԱՆ Տ. Մ. Յ. Ք. ՎԱՐԴԱՎԱՐ
13	Բ. Հ.	Բ. Հ.	Բ. օր Վարդավառի, Մեռելոց
14	Գ. Հ.	Գ. Հ.	Գ. » »
15	Դ. Հ.	Դ. Հ.	Պահոց
16	Ե. Հ.	Դ. Հ.	Եղայիշայ մարդարէին
17	Ռ. Հ.	Դ. Հ.	Պահոց
18	Շ. Հ.	Ա. Հ.	Թագէսոի առաքելոցն և Սանդիսոյ կուսին-
+ 19	Կ. Հ.	Ա. Հ.	Ա. Զկնի ՎԱՐԴԱՎԱՐԻ
20	Բ. Հ.	Բ. Հ.	Շուշանայ դստեր Մեծին Վարդանայ
21	Գ. Հ.	Բ. Հ.	Կիպրիանոսի եպ.ին և Յուստինիայ կուսին Եւգինիայ կուսին և հօրն նորա Փիլիպոս- սի եւ մօրն նորա Կղատեայ
22	Դ. Հ.	Գ. Հ.	Պահոց
23	Ե. Հ.	Դ. Հ.	Մբոց իե վկայիցն և Եւփիմեայ և Քրիս- տինեայ: Եւզինէսոի, Մակարիոսի, Վաղե- րիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ:
24	Ռ. Հ.	Դ. Հ.	Պահոց
25	Շ. Հ.	Դ. Հ.	Մբոց նախահարցն Աղամայ, Արէլի, Սէթայ
+ 26	Կ. Հ.	Ա. Հ.	Բ. Զկնի ՎԱՐԴԱՎԱՐԻ
27	Բ. Հ.	Ա. Հ.	Սահակայ և Յովսէփայ որք իկարին վկայեցան-
28	Գ. Հ.	Բ. Հ.	Մբոց երկոտասան մարդարէից, Ավսեայ- Ամովսայ ևն.:
29	Դ. Հ.	Բ. Հ.	Պահոց
30	Ե. Հ.	Գ. Հ.	Մբոցն Աթանագինեայ եպ.ին և Ժ աշա- կերտաց նորին եւ հինդ վկայիցն
31	Ռ. Հ.	Գ. Հ.	Պահոց

ՕԳՈՍՏՈՎ 1931

31 օր

1	Շ. Հ.	Դ. Հ.	Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիկոսաի եւ Փոտինոսի
2	Կ. Հ.	Դ. Հ.	Գ. Զկնի ՎԱՐԴԱՎԱՐԻ
3	Բ. Հ.	Ա. Հ.	Ա. Մակարայեցոցն Եղիազարու քահանա- յին, Շամուհայ եւ Խօթն որդւոցն:
4	Գ. Հ.	Ա. Հ.	Սօվեայ եւ երից գտաւրացն Էլալիսի, Պլա- տիսի եւ Ագապեայ:
5	Դ. Հ.	Բ. Հ.	Պահոց
6	Ե. Հ.	Բ. Հ.	Քրիստավորի վկային եւ երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ:
7	Ռ. Հ.	Գ. Հ.	Պահոց:
8	Շ. Հ.	Գ. Հ.	Ս. Հայրապետացն Եփեսոսի ժողովոցն:
+ 9	Կ. Հ.	Դ. Հ.	ԲՈՐԵԿԵՆԴԱՆ ՎերաՓոխմթան:
10	Բ. Հ.	Դ. Հ.	Պահոց
11	Գ. Հ.	Ա. Հ.	»
12	Դ. Հ.	Ա. Հ.	»
13	Ե. Հ.	Բ. Հ.	»
14	Ռ. Հ.	Բ. Հ.	»
15	Շ. Հ.	Գ. Հ.	Շողակաթ
+ 16	Կ. Հ.	Գ. Հ.	ՎերաՓոխմթան Ա. ԱՍՏՈՒՍԱԾՆԱՑ
17	Բ. Հ.	Դ. Հ.	Բ. օր Փախման, Մեռելոց
18	Գ. Հ.	Գ. Հ.	Գ. » »
19	Դ. Հ.	Ա. Հ.	Գ. » »
20	Ե. Հ.	Ա. Հ.	Ե. » »
21	Ռ. Հ.	Բ. Հ.	Զ. » »
22	Շ. Հ.	Բ. Հ.	Է. » »
+ 23	Կ. Հ.	Բ. Հ.	Ա. Զկնի ՓՈԽՄԱՆ
24	Բ. Հ.	Գ. Հ.	Բ. » » »
25	Գ. Հ.	Դ. Հ.	Յովակիմեայ և Աննայի և կանացն Իւղաբերից
26	Դ. Հ.	Դ. Հ.	Պահոց
27	Ե. Հ.	Ա. Հ.	Բարելայ Հայրապետին և Յ աշակերտացն Վիոնի քահանային և Ստեփան, Ռւնեցւոյն
28	Ռ. Հ.	Ա. Հ.	Պահոց
29	Շ. Հ.	Բ. Հ.	Թովմայի Առաքելոցն
+ 30	Կ. Հ.	Բ. Հ.	Բ. Զկնի ՓՈԽՄԱՆ
31	Բ. Հ.	Գ. Հ.	Ա. Թարգմանչոցն Սահակայ, Մերոսայ, Եղիւլի, Մովսէօփ քերթողին, Դաւթի ան- յալթ վիլիսովային և Գրիգորի Նարեկաց- ւոյն եւ Եկերէսօփ Կլայեցւոյն եւ Ներսէսի Լամբրոնացւոյն:

1	ԴՀ.	ԴԿ.	Եղեկիէլի, Երեմեայ,	Եղբի, Զաքարիայ
2	ԴՀ.	ԴՃ.	Հօրն Յովհ. Մկրտիչին.	
3	ԵՀ.	ԴԿ.	Պահոց	
4	Աւր.	ԱՃ.	Յովհ. Կարապետին և Յորայ Արդարոյն	
			Պահոց	
5	ՇՐ.	ԱԿ.	Նիկիոյ Ա. Ժողովոյն	
6	ԿԻՐ.	ԲՃ.	ԶԿՆԻ ՓԱԼԵՄԱՆ, ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԽՈՉԻ	
7	ԲՀ.	ԲԿ.	Պահոց	
+	8	ԴՀ.	ԾՆՈՒՆԴ Ա. ԱԱՏՈՒՄԾԱԾՆԱՅ	
9	ԴՀ.	ԴԿ.	Պահոց	
10	ԵՀ.	ԴՃ.	»	
11	Աւր.	ԴԿ.	»	
12	ՇՐ.	ԱՃ.	Նաւակատիք Խաչին	
+	13	ԿԻՐ.	ԱԿ.	ԽԱԶՎԵՐԱՅ
14	ԲՀ.	ԲՃ.	Բ. օր Խաչի. ՄԵռելոց	
15	ԴՀ.	ԲԿ.	Եկեղեցւոյ	
16	ԴՀ.	ԳՃ.	»	
17	ԵՀ.	ԴԿ.	»	
18	Աւր.	ԴՃ.	Խաչի	
19	ՇՐ.	ԴԿ.	»	
+	20	ԿԻՐ.	ԱՃ.	Բ. ԶԿՆԻ ԽՈՉԻՆ
21	ԲՀ.	ԱԿ.	Մամասայ, Փեղեկտիմոնի և Սիմէռնի Սիւնակեցւոյն.	
22	ԴՀ.	ԲՃ.	Կուսանաց Փեփրոնեաց և Մարեանեաց	
23	ԴՀ.	ԲԿ.	Պահոց	
24	ԵՀ.	ԴՃ.	Հայրապետացն Անթիմոսի և Երանոսի	
25	Աւր.	ԴԿ.	Պահոց	
26	ՇՐ.	ԴՃ.	Գէորգայ Զօրավարին	
+	27	ԿԻՐ.	ԴԿ.	Գ. ԶԿՆԻ ԽՈՉԻՆ ՎԱՐԱԴԱՅԱՅ ԽԱԶ
28	ԲՀ.	ԱՃ.	Դաւթի Դունեցւոյն, Եւզամբէոսի և Եւզամբէոսի պահունակունուոյն	
29	ԴՀ.	ԱԿ.	Եւստաքէոսի և Կնոջն Երմոնեաց Պահոց	
30	ԴՀ.	ԲՃ.	Պահոց	

1	ԵՀ.	ԲԿ.	Ս. Իշխանանցն Սահակայ և Համազառպայ	
2	Աւր.	ԳՃ.	Պահոց	
3	ՇՐ.	ԴԿ.	72 աշակերտացն Քս. ի	
4	ԿԻՐ.	ԴՃ.	Դ. ԶԿՆԻ ԽՈՉԻՆ	
5	ԲՀ.	ԴԿ.	Փոկասու հայրապէնին և Երանոսի հետեւուղին առաքելոց	
6	ԴՀ.	ԱՃ.	Կուսանացն Թեղիդիայ և Վառվառեայ	
7	ԴՀ.	ԱԿ.	Պահոց	
8	ԵՀ.	ԲՃ.	Պանտալէսնի բժշկին և Երմողեայ եւն.	
9	Աւր.	ԲԿ.	Պահոց	
10	ՇՐ.	ԴՃ.	Կալիստրատոսի և 4 վկայիցն և Ղուկիստոսի բահանային:	
+	11	ԿԻՐ.	ԴԿ.	Ե. ԶԿՆԻ ԽՈՉԻՆ
12	ԲՀ.	ԴՃ.	Գրիգորի Աղուանից կաթողիկոսին և Ս. Հօրն թաթլույ	
13	ԴՀ.	ԴԿ.	Անանիայ Առաքել, և Ժ. Վարդապետացն	
14	ԴՀ.	ԱՃ.	Պահոց	
15	ԵՀ.	ԱԿ.	Դիոնիսոսի արխապակացոյն Տիմօթէոսի և Տիտասի	
16	Աւր.	ԲՃ.	Պահոց	
17	ՇՐ.	ԲԿ.	Աւետարանչացն Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու Յովհաննու	
+	18	ԿԻՐ.	ԴՃ.	Զ. ԶԿՆԻ ԽՈՉԻՆ
19	ԲՀ.	ԴԿ.	Ս. Յովսէփիայ Աստուածանօրն	
20	ԴՀ.	ԴՃ.	Ղուկիստոսի հարիւրապետին Յովսէփիայ Արիմաթ. Թէոտիստոնի քն. Զենոնի զինուորին	
21	ԴՀ.	ԴԿ.	Պահոց	
22	ԵՀ.	ԱՃ.	Ս. Խարիթեանց և Արտեմեայ վկային	
23	Աւր.	ԱԿ.	Պահոց	
24	ՇՐ.	ԲՃ.	Դիմետրիայ վկ. ին և Բասիլիսկոսի քն. ին	
+	25	ԿԻՐ.	ԲԿ.	Ե. ԶԿՆԻ ԽՈՉԻՆ, ԽՈՉԻՆ, Տիմօֆիին, Տիմօթէոսի, Տիտասի թագավորին
26	ԲՀ.	ԴՃ.	Անաստասայ քն. ին և Վարոսի և Թէոտիստիայ	
27	ԴՀ.	ԴԿ.	Հիպերիքեանց որք իլամուսատ կատարեցան	
28	ԴՀ.	ԴՃ.	Պահոց	
29	ԵՀ.	ԴԿ.	Աւետիրահոսի Սեբաստացոյն և Բարելայ ծերոյն	
30	Աւր.	ԱՃ.	Պահոց	
31	ՇՐ.	ԱԿ.	Բարապամու Անտիոքայ եղ. ին և 7 մանկանց Եփէսոսի	

	1	հիմ.	թձ.	Ը. Զկնել կը զի՞ն
2	թշ.	թկ.	Ստեփաննոսի Հոռվմայ հայր .տին Ակիմ-	
3	գշ.	գձ.	սիմեայ եպ .ին եւ Յովոէֆայ քհ .ին :	
4	դշ.	դկ.	Հայրապետացն Մետրոփանոսին , Աղքք-	
5	եշ.	թձ.	սանդրայի եւ Պօղոսի խաստովանողի:	
6	թւր.	թկ.	Պահոց	
7	ցր.	թձ.	Հրեշտակապետացն Միքայէլի , Գաբրիէլի :	
8	կիր.	թկ.	Թ. Զկնել կը զի՞ն	
9	թշ.	թձ.	Միլոսոսի Անտոնք . Հայրապ .տին և Մհնա-	
10	գշ.	թկ.	սայ Եղիալ .ույն	
11	դշ.	գձ.	Յովհաննա Ռոկերեանի Հայրապետին	
12	եշ.	թկ.	Պահոց	
13	թւր.	թձ.	Գորբասայ , Ստմոնասայ և Արիբայ արկդին .	
14	ցր.	թկ.	Պ. Առաքելոցն Անդրէի եւ Փիլիպոսոսի	
+ 15	կիր.	թձ.	Ա. ԿիրԱէի ՅիշնԱԿԱՅ ԲԱՐԵԿԵՆԴԱՅ	
16	թշ.	թկ.	Պահոց Յիշնակաց	
17	գշ.	թձ.	» »	
18	դշ.	թկ.	» »	
19	եշ.	գձ.	» »	
20	թւր.	թկ.	» »	
† 21	ցր.	թձ.	ԲՆՄԱՅՈՒՄՆ Ա. ԱՍՏՈՒՄՄԱԾՆԱՅ	
+ 22	կիր.	թկ.	Բ. ԿիրԱԿԻ ՅիշնԱԿԱՅ	
23	թշ.	թձ.	Գրիգորի Սքանչելագործ եպ .ին եւ Միւռո- նայ եպ .ին : Կուսանացն Յուլիանիայ և Վասիլունոյ :	
24	գշ.	թկ.	Առաքելոցն Յակոբայ և Շմաւոնի	
22	դշ.	թձ.	Պահոց	
26	եշ.	թկ.	Կղեմայ Հայրապ .ին Բարպարատայ եպ .ին ևն +	
27	թւր.	գձ.	Պահոց	
28	ցր.	թկ.	Բարթողիմէոսի եւ Յուղայի Առաքելոցն	
29	կիր.	թձ.	Գ. ՅիշնԱԿԱՅ	
30	թշ.	թկ.	Գենարիսոսի եպ .ին և Մեսկեռիսոսի Զինա- ւորին	

	1	դշ.	Յակովբայ և Բրաւափառայ վկային
	2	դշ.	Պահոց
	3	եշ.	Ա. Հարց Եղիպատացւոց Պօղոսի , Պօղայ ևն +
	4	թւր.	Պահոց
	5	ցր.	Նիկողայոսի Զմբանիոյ Հայրապետին
+ 6	կիր.	թկ.	Դ. ՅիշնԱԿԱՅ Ա. ՅԱԿԵԲԱՅ ԲԱՐԵԿԵՆԴԱՅ
7	թշ.	թձ.	Մինասայ , Երմոգինեայ , Եւղբարոսի և կա- մառոր աղքատացն Յովհաննու եւ Արք- սիանոսի
	8	դշ.	Կունկելիսոսի Հարիւրապետին և Շմաւոնի- աղքականին ՔԱ .
	9	դշ.	ԱՆԱՐԱՅ ՅԱՐԻԹԻՒՆ Ա. ԱՍՏՈՒՄՄԱԾՆԱՅ
	10	եշ.	Եւստրատիսոսի , Օքսէնտիսոսի , Եւգինէսոսի
	11	թւր.	Պահոց
	12	ցր.	Ա. Յակոբայ Մծրնայ Հայրապ .ին և Մա- րտգէի ճգնաւորին : Ա. Լեւոնայ Հոռվմայ
	13	կիր.	Հայրապետին և Քաղկեդոնի Ա. Ժողովոյն
	14	թշ.	Ե. ՅիշնԱԿԱՅ
	15	դշ.	Իգնատիսոսի Աստուածազգեաց Հայրապետին
	16	դշ.	Ա. Թէոգոնայ Եպ .ին և Թէովիայ վկային . և Հորից զինաւորացն , Քասոսի , Եւսեփի , Եւսիքի և Բասիլիկեայ , Աղդէի Հայրապե- տին և Արքարու Մագաւորին :
+ 17	եշ.	թձ.	Պահոց
	18	թւր.	Ինդոսի Ներքինոյն և Գոմիայի Կուսին և Գղերիկոսի քհ .ին և Երկուց բիւրոցն որ- այրեցան յեկեղեցին Նիկոմիդացւոց : Բա- րեկենեան Ծննդեան
	19	ցր.	Ա. օր պահոց Ծննդեան :
	20	կիր.	Ա. Բարողի Կեսարու Հայր .ին և Եղիօր նորա- Գրիգորի Նիւսացւոյն : Սեղբեստրոսի Հոռմայ
	21	թշ.	Հայրապ .ին և Արքայ Եփրեմի Խորին ասորւոց
	22	դշ.	Զ. ՅիշնԱԿԱՅ
	23	դշ.	Դ. օր պահոց Ծննդեան
	24	եշ.	Ե. » » » Դաւիթի մարգարէին և Յակոբայ Եղիօր

23	ԴՀ.	ԴՃ.	Զ. օր պահոց ծննդեան
24	ԵՀ.	ԴԿ.	Ճրագալոյց ծննդեան ՏՆ. Մերոյ Յ.ի Ք.ի.
† 25	Աւր.	ԱՃ.	ԾՆԹԵԴ. ՏԵՍԱԽ. ՄԵՐՈՅ ՅԻՄՈՒՄԻ ՔՐԻԱ- ՏՈՍԻ. ԵՒՍ ՅՈՒՆԱՅ
26	ՇԲ.	ԱԿ.	Յ. Ստեփաննոսի նախալկային
† 27	Կիր.	ԲՃ.	Գ. ՕՐ ԾՆԵԳԵԱՆ ԵՒ Է. ՅԻՄՆԱԿԱՅ
28	ԲՀ.	ԲԿ.	ԳԼԽԱԿՈՐ Առաքելոցն ՊԱՄՐՈՒԻ Է. ՊՈ- ՂԱԽ
29	ԴՀ.	ԴՃ.	ՈՐԳԵՈցն ՈՐՈՍԺԱՆ ՅՈՎՀԱՆՆՈւ Խ. ՅԱԿՈ- ԲԱՋ:
30	ԴՀ.	ԴԿ.	Զ. օր ծննդեան
31	ԵՀ.	ԴՃ.	Ե. » »

Երբ գալիս է ազատութիւնը, ո՞վ կարող է ասել, թէ  
նրան ո՞րքան արիւն պէտք է, ո՞րքան արցունք, ո՞րքան  
աւեր ու տանջանք:

U. S. GOVERNMENT

Հոգեկան, զգացական ու շահու բարեկամութիւններ կան: Բայց բարեկամութիւնը բոլորովին կը տարբերի անոնցմէ: Ածականները կը պահսեցնեն անոր արժեքք:

ИУ.ВУ СЪРД

Մէկ բարեկամ ունենալը մեծ հարստութիւն է, բազմաթիւ բարեկամներ ունենալը ծախսքի դռւու:

# ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ

## ՆՈՒԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ


Պի՛լԱ Ժ. (Աքիլէս Ռաթթի) ծնեալ ի Տէսիօ (Միւլան) 31 սայիս 1857, ընտրեալ 6 փետր. 1922ին և թագադրեալ 12 փետր. 1922ին, Արքազան քահանացապետ համայն կաթողիկէութեան.

Պողոս Գետրոս ԺԴ. Թէրզեան, Կաթողիկոս-պատրիարք տանն Կիլիկիոյ, ծննդալ ի Քէօթահիա 12 սեպտեմբեր 1855. Առանցի եպիսկոպոս ընտրեալ 1872ին և Պատրիարք կ. Պոլսոյ 23 ապրիլ 1910, (այժմ Պէյրութ:)

Յովկաննէս Արք. Նազեան, Տիտղոսաւոր Տարօնից  
ծնեալ ի Խարբերդ 18 յունուար 1875 եւ ընտրեալ ե-  
պիսկոպոս Տրապիկոնի 27 օգոստոս 1911ին. այժմ  
պատրիարքական փոխանորդ:

Յովսէփ Արք. Թէոտորովիչ, վիճակաւոր Լէմպէր-  
կի, ծնեալ 25 յուլիս 1864ին, ընտրեալ 16 դեկտ.  
1901ին:

Պետրոս Արք. Գոյունեան, Տիտղոսաւոր Քաղկեդոնի, ծնեալ յԱնկիւրիա 7 օգոստոս 1857, ևպիսկոպոս Աղեքսանդրիոց ընտրեալ 26 փետր. 1907ին, այժմ ի Հռովմ:



Գրիգոր Արք. Գովլրիկեան, տիտղոսաւոր Մծբնալ:  
Յովսէփ Արք. Ռոքոսեան, վիճակաւոր Կոստանդ-  
նուպոլսյ, ծնեալ ի Սամաթիա 15 մայիս 1848 ըն-  
տրեալ Արքեպ. 27 օգոստոս 1911:

Գէորգ Արք. Գորդիկեան, վիճակաւոր Հալէպի,  
ծնեալ ի Հալէպ 24 յունիս 1872ին և ընտրեալ 30  
յունուարին 1928:

Յակոբ Արք. Նէսսիմեան, վիճակաւոր Պաղտառու-  
եւ Մարտինի. ծնեալ ի Մարտին 22 յունուարին 1876  
և ընտրեալ 29 յունիսին 1928:

Վահան Արքեպ. Քչուրեան, տիտղոսաւոր Շապին  
Գարանիսարի, ծնեալ ի Կարին 1873, ընտրեալ 1930  
ապրիլ 15ին. այժմ ի Պոլիս փոխանորդի պաշտօնով:

Գրիգոր եպ. Պահապանեան, վիճակաւոր Անկիւ-  
րիոյ, ծնեալ յԱնկիւրիա 5 դեկտ. 1866ին ընտրեալ 27  
օգոստոս 1911ին (Բարիդ):

Անտոն եպ. Պահապանեան, վիճակաւոր Կեսարիոյ  
ծնեալ յԱնկիւրիա 17 յունուար 1867 ընտրեալ 27 օ-  
գոստ. 1911ին (Մարտիրիա):

Յարութիւն եպ. Քէքիլիկեան, վիճակաւոր Ատա-  
նայի, ծնեալ ի Քէօթանիա 3 նոյ. 1855ին և ընտրեալ  
27 օգոստ. 1911 (Եափիա):

Յովհաննէս եպ. Գուղեան, վիճակաւոր Աղեք-  
սանդրիոյ, ծնեալ ի Մարտին 14 փետր. 1874ին և  
ընտրեալ 27 օգոստոսին 1911:

Յակոբ Գերապայծառ Բագարատեան, ծնեալ յԱր-  
դուին 25 նոյեմբեր 1872, ընտրեալ 12 նոյ. 1922,  
(այժմ Թիֆլիս): Կովկասու և համայն Ռուսիոյ Հայ-  
կաթողիկէից հոգեւոր հովիւ:

Վեր. Հ. Կիւրեղ Վ. Զոհրապեան, ծնեալ ի Կա-  
րին 1881ին, ընտրեալ 21 դեկտ. 1925. Յունաստանի  
Հայկաթողիկէից վիճակաւոր:

## ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Քահանայապետական Լեռոնեան հայ վարժարան  
Հռովմ (կղերանոց) հաստատեալ 1 մարտ 1883 Լեռոն  
ԺԴ. Պապէն, Մեծաւոր, Գեր. Սարգիս Ծ. Վ. Տէր  
Արքանամեան, 22 աշակերտ:

Միսիթարեան Միաբանութիւն Վենետիկի, հաս-  
տատեալ 1701ին: Ընդհանուր Աբբայ, Վեր. Հ. Յով-  
հան Վ. Աւգէր, 51 վանականներ: 3 վանք, 4 վար-  
ժարաններ (Վենետիկ), (Բարիզ), (Միլան) (Կ. Պոլիս):

Միսիթարեան Միաբանութիւն Վիէննայի, (Վենե-  
տիկի Միաբանութենէ բաժանեալ 1773ին) Ընդհանուր  
Աբբահայր, Ար. Գրիգոր Արքեպ. Գովլրիկեան, Տիտ-  
ղոսաւոր Մծբնայ, ծնեալ յԱրմենուպոլիս, (Թրանսիլ-  
վանիա), 14 մայիս 1840 և ընտրեալ 28 ապրիլ 1910,  
48 միաբաններ, 4 վանատուններ, 4 վարժարաններ,  
(Կ. Պոլիս, Քօքինիա. Բլովտիվ, Պուլկարիա) 4 առա-  
քելութիւններ, (Եովիսար, Բլովտիվ, Կէրլա, Պուքա-  
րէսթ):

Զմմառեան Միաբանութիւնը, Լիբանանու մէջ:  
48 միաբաններ Պատրիարքութեան մէջ ցրուած:

Անարատ Յղութեան Քոյրերու Միաբանութիւն,  
1843ին հաստատեալ ի Կ. Պոլիս, Մայր տունը Պէյ-  
րութ փոխադրուած այժմ: 15 վանատուն (Կ. Պոլիս,  
Հալէպ, Աղեքսանդրիա, Թօրինոյ, Բարիզ, Պէյրութ,  
Հոռվմ): 140 Քոյրեր:

## ՀՅՅ ԼՈՒՍԱԽՈՐՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

**ԷջՄիԱԾԻՆ**

Կաթողիկոսական տեղակալ Խորէն արքեպ. Մուշ-  
րատպէկեան:

Գերագոյն հոգեւոր խորհուրդ՝ Բագրատ արքեպ. Վարդապարեան, Գէորդ արքեպ. Զէօրէքմեան և Մատո-  
թէոս արքեպ.: Քարառուղար Քոչարեան.

Առաջնորդութիւնք:

Վրաստան՝ Արտակ եպ. Սաբատեանց:

Սիւնեաց՝ Արիստամիէս վրդ. Զուլոյեան:

Գանձակ՝ Խուօնակ Ռ. վրդ.

Երևան՝ (Կաթող. տեղակալ Խորէն եպ.)

Բացի ասոնցմէ կան մեծ թւով վանքերու հոգեւոր  
սլաշտօնեաներ, ինչպէս նաև Թեմական Ժողովներ՝  
կրօնական նախագահներով, բազմաթիւ քաղաքներու  
մէջ ցրուած հայ ժողովուրդին համար:  
ԹՌԻՌՔԻԸ.

Պատրիարք՝ Մեսրոպ արքեպ. Նարոյեան:

Պատր. փոխանորդ՝ Ամբատ եպ. Գաղագիան:

Կան Կրօն. եւ Քաղաք. Ժողովներ, ատենապետք՝  
Սարգիս եպ. Սարգսեան եւ Պ. Գէորգ Թորգոմ-  
եան: Ազգ. Ժողովի ատենապետն է Բրօֆ. Ա. Տէր  
Յակոբեան:

Գաւառներու մէջ կան միայն առաջ. փոխանորդ-  
ներ:

Կեսարիա՝ Անրովլէ քն. Պուրմաեան:

Էֆքէրէ՝ Դրիդոր քն.

Խարբերդ՝ Կարին քն. Աղաճանեան:

Տիգրանակերտ՝ Աշոտ քն. Փափաղեան:

Արաբկիր՝ Գուրգէն քն. Հաճաթեան:

Ավագ՝ Սիմօն քն. (անպաշտօն):

Գասթէմունի՝ Տաճատ եպ. (բացակայ):

Խթոքատ եւ ինկիւրի ալ կան մէյ մէկ հայ քահանայ  
Կիլիկիոթ ԿԱԹՈՂԵԿՈՍՈՒԹԻՒՆ:

**ՍՈՒՐԻԱՆ ԵՒ ԼԻԲԱՆԱՆ**

Կաթողիկոս՝ Սահակ արք. Խապահան. Խարբերդցի:

Կաթողիկոս. տեղակալ՝ Բաբգէն եպ. Կիւլէսէրեան:

Հալէպ՝ առաջնորդ Արտաւազդ եպ. Սիւրմէեան:

Պէյրութ՝ առաջնորդ Եղիշէ արքեպ. Կարօնան:

Դամասկոս՝ առաջնորդ Խաթ եպ. Աջապահեան:

Կիպրոսի՝ առաջնորդ Պետրոս եպ. Սարամեան:

Լաւոթիկէ՝ Կաթող. փոխանորդ Եփրեմ Վրդ. Տոհ-

մունի:

Ճիւնիէ՝ Փառէն Վրդ. Մելգոնեան:

Խակինտէրուն՝ առաջ. փոխանորդ Գրիգոր քն.

**Մինասեան:**

Սայտա՝ հոգեւոր հովիւ Խորէն քն. Գուրիկեան:

Ջահլէ՝ հովիւ Դիոնիս Ա. քն. Տրէզեան:

Հովիւներ ունին նաև Համա, Հոմս, Տրիպոլիս,

Անտիոք, Քէսապ եւն.

**ԵՐՈՒՍԱՂԵՑ**

Պատրիարք. տեղապահ՝ Մեսրոպ եպ. Նշանեան:

Պատ. փոխանորդ՝ Մկրտիչ եպ. Աղաւնունի:

Տնօրէն խորհուրդ, Վերի երկութէն զատ Մատ-

թէոս եպ. Գայըքնեան, Ֆիւրեղ Վրդ. Խորայէլեան:

Իր թւմերն են ներկայիս՝ Եափա, Կազա, Ռէմլի,

Ամման, ուր այցելու հովիւներ կը կատարեն Կրօն.

արարողութիւնք:

**ԵԳԻՊՏՈՍ**

Առաջնորդ՝ Թորգոմ եպ. Գուշակեան (Գահիրէ):

Աղեքսանդրիա՝ առաջ. փոխանորդ Մամբրէ Վրդ.

**Միրունեան:**

Գաղութներ՝ Թանթա, Զակագիկ. Խարթում:

**ՀԱՊԻՇԻՍԱՆ**

Ատիս-Ապապա՝ հոգեւոր հովիւ Յովհաննէս քն.

Կէվէրեան:

Ճիպսութիւն Տէրէ Տավա՝ նոյն:

### ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Ատրպատականի առաջնորդ՝ Ներսէս արքեպ. Մելքոնդեան:

Սպահանի եւ Հնդկաստանի կաթողիկոս. տեղակալ-առաջնորդ Մեսրոպ արքեպ. Տէր Մովսէսեան:

Կաթող. պատուիրակ՝ Մեսրոպ եպ. Տէր Մովսէսեան:

Ունի իբր թեմ Կալկաթա, Բանկուն, Մատրաս, Պամպէյ, որոնք կը կառավարուին այցելու հովիւներով ձալվա եւ Թիէնձէն կան նաև մատուռներ, նոյնպէս այցելու քահանայով:

### ՊԱՂՏԱՅ

Կաթողիկոսական պատուիրակ Ուուրէն եպ. Մասսեան:

### ԵԽՐՈՊԱ (Ֆրանսա)

Կաթողիկոսական նույիրակ Թորգոմ եպ. Գուշակեան Հոգեւոր հովիւ Բարիզի եւ Հրչաններու՝ Վասմշապուհ եպ. Քիպարիեան:

Մարսիլիոյ առաջնորդ՝ Գրիգորիոս եպ. Պալաքեան: Լիոնի հոգեւոր հովիւ՝ Աբէլ Վրդ.

Մանչէսթըր՝ Հոգեւոր հովիւ Դեւոնդ եպ. Գուրեմեան: Լոնսոնի հոգեւոր հովիւ՝ Մերուժան քհ. Տէր Խոսրով:

### ԳԵՐՄԱՆԻԱ

Հոգեւոր հովիւ Գրիգոր Վրդ. Շահլամեան: Վքէւա (Լ. Ա. Բ.)

Հոգեւոր հովիւ Եղիշէ քհ. Իւթիւմեան:

Հոգեւոր հովիւ Ներսէս քհ. Հանձեան:

ՌՈՒՄԱՆԻԱ. ԵԽ ՊԵՍՍՐԱՊԻԱ

Առաջնորդ՝ Յուսիկ արքեպ. Զոհրապեան (Պուքրէշ) Առաջ. փոխանորդ եւ հովութիւնք՝ Պուքրէշ, Կաւաց, Քէութէնձէ, Ֆօքշան, Թրքո-Հոպինա, Ռոման,

Պաքօֆ, Եաշ, Պօթուշան, Իպրայիլիա, Թուլչա, Սու-

չօվա:

### ՊՈՒԼԿԱՐԻԱ

Առաջնորդ Մտեփաննոս արքեպ. Յովակիմեան (Աօֆիա):

Ֆիլիպէ Երուանդ եպ. Փէրտահճեան:

Պուրկապ՝ Մեսրոպ Ծ, Վրդ. Ամատունի:

Հովուական թեմեր՝ Վասնա, Շումլա, Ռուսձուք, Միլիստրէ, Պապատաղ, Թաթար Փաղարձըք, Ա. Զա-  
կորա, Իոլիմեա, Եամպու, Այթոս, Հասքօվօ:

### ՑՈՒՆԱՍՏԱՆ (Հին)

Առաջնորդ Կարապետ արքեպ. Մազլըմեան (Աթէնք) Բէթիմնօ՝ Գարեգին Ծ, Վրդ. Արծրունի:

Աթէնք եւ Բիրէա ունին չորս արուարձաններ Ֆիքս, Սինկրու, Լիրազմա եւ Քօքինիա, որոնք ու-  
նին իրենց սեփական եկեղեցին եւ կրօնական պաշ-  
տօնեան:

Պէլօպոնէզի Մըան (Բաթրաս, Վօլո, Նարիխօն, Քալամաթա եւն.) շրջուն հովիւ Տէր Ցովհաննէս քհ. Մինասեան: Թէ կողիներու եւ թէ զանազան շրջան-  
ներու հոգեւոր պարտականութիւններ հաղուադէպ են: ԹՐԱԿԻԱ. ԵԽ ՄԱԿԵԴՈՆԻԱ:

Առաջ. փոխանորդ՝ Տէր Արոէն քհ. (Աելանիկ): Իրեն Անթակայ են բացի իր արուարձաններէն,

Տրամա, Գավալա, Տէտէ Աղան, Մէրէզ, Կիւմիւլինա-  
Տիմօթէքա, Վօտինա եւն. ուր կան եկեղեցի և քա-  
հանայ:

### ԱՄԵՐԻԿԱ

Առաջնորդ՝ Տիրայրարքեպ. (Հրաժարած) Նիւ Եօրք Առաջ. փոխանորդ՝ Մերովէ քհ. Ներշապուն:

Թեմական հովիւներ՝

Պոսթոն՝ Շահէ Վրդ. Գասպարիեան:

Պրուֆին՝ Յովոէփ Ծ. Վրդ. Կարապետեան:

Նիւ Ճըրսի՝ Մամբրէ Վրդ.

Ուսթըր՝ Աթիկ քհ. Ծոցիկեան:

Լովէլ՝ Գաբրիէլ քհ. Խաչատուրեան:

## ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ԹՈՒԻՐԻՔԻԱ

Պոլիս՝ ազգապետի փոխանորդ Տիար Օթօն Ճկ-  
լաճեան:

Գաւառ գոյութիւն չունենալով, և կեղցական հո-

վիւներ կը պաշտօնավարեն թաղերու մէջ:

Կէտիկ Փաշա՝ Վեր. Ս. Մանուկեան:

Պայլ Հառուց՝ Վեր. Ե. Քասունի:

Բերա՝ Պատ. Յ. Աղասեան:

Սկիւտար՝ Վեր. Սէյլի Աղասեան:

ՊիլիկըրիԱ.

Սօֆիա՝ Վեր. Ամիրիսանեան:

ՀԱՅԱՍՏԱՆ

Երեւանի եւ Լենինականի մէջ պաշտօնավարող  
Հորս պատուելիներ վերջին անգամ արտաքսուած են

Հայաստանէն:

ՖՐԱՆՍԱ

Բարիգի հովիւ Վեր. Ղազարոսեան:

ԱՆԳԼԻԱ

Լոնտոն՝ Վեր. Յ. Թուման:

ՅՈՒՆԱՍՏԱՆ

Յունաստանի հոգեւոր հովիւ Վերապ. Կ. Մթամ:

ԱՊՈՒՐ

Ապուր առաջարձաններ:

ՍԻՆԿՐՈՆ

Ֆիքս. Պատ. Յ. Տէր Ղազարեան:

Լիբազմա՝ Պատ. Յ. Անէմեան:

Փօքինիա՝ Պատ. Դ. Տէմիրճեան եւ Պատ. Մ.

ՔԷՆՃԻԼԵԱՆ:

Քօրփու՝ Վեր. Յ. Ճէճիզեան:

Շըրջուն քարոզիչ Պատ. Ա. Գայանեան:

Սելանիկ՝ Պատ. Կ. Թարաճեան:

Բրովիտանու՝ Դեւոնդ քհ. Մարդուկէսեան  
Տիթրոյիթ՝ Վահրամ Վրդ. Նազարէթեան:  
Շիքակո՝ Վահան քհ. Կիւլտարեան:  
Ռէսէն Ռւխը՝ Վարդան քհ. Դաւիթեան:  
Պինկհէմթըն՝ Յարութիւն Ա. քհ. Թուման:  
Փօրթլէնտ՝ Եղիշէ քհ. Գասպարեան:  
Ռէսէթ-Հօպօքըն՝ Եղիշէ քհ. Գալշինճեան  
ԳԱԼԻՑՈՒՆԻՒԱ.  
Առաջնորդ՝ Դարեգին եպ. Խաչատուրեան:  
Ֆրէզնո՝ Վարդան Ծ. Վր. Գասպարեան:  
Ֆառւլըր՝ Տիրայր Ծ. Վր. Մարգարեան:  
Ֆիլատէլֆին՝ Նշան քհ. Փափազեան:  
Թրոյ՝ Սահակ քհ. Տէր Գետրոսեան:  
Ս. Ֆրանչիսքո՝ Խաչատուր քհ. Գրուզեան (Կար-  
գալոյձ):  
Լու Անձէլսու՝ Առոմ Ա. քհ. Մելիքեան:  
ԳԱՆԱՏԱՆ

Հոգեւոր հովիւ Զդոն քհ. Զարիսուկեան (Մօնրէտ)  
ՀԱՄ. ԱՄԵՐԻԿԱ

Պուէնոս Այրէս՝ հոգեւոր հովիւ Յովհաննէս քհ.  
Ամիրենդ:


Պրազիլիա՝ Դաբրիէլ քհ. Սամուէլեան:

Մոյլ, անտարբեր ու Թոյլ քաղեկօրմ ունենալը ո-  
չինչ չունենալ կը նշանակէ:

ՄԱՐՍԻՐՈ

Միւնոյն գործին մէջ կործանած երկու մարդեր  
ասրեկամ կը դառնան, ինչ որ չպիտի ըլլային եթէ  
հարուստ ըլլային:

Գավալա՝ Պատ. Յակոբ:  
 Եղբջջուս  
 Գահիրէ՝ Վեր. Հ. Խանդամուր և Պատ. Հ. Համ-  
 բարձումեան:  
 Աղեքսանդրիա՝ Վեր. Մելքոնեան:  
 ԱՄԵՐԻԿԱ  
 Երիցական Յարանուանութիւն:  
 Ֆրէզնօ՝ Վեր. Վարդան Ամիրիանեան:  
 Եղեմ՝ Վեր. Մ. Գնաճեան:  
 Քինկապըրկ՝ Վեր. Ա. Վարդանեան:  
 Ժողովական Յարանուանութիւնք՝  
 Ուստրը՝ Վեր. Գ. Պետրուեան:  
 Նիւ Եօրք՝ Վեր. Ա. Պետիկեան:  
 Ֆրէզնօ՝ Վեր. Կ. Փափազեան:  
 Ֆառուլը՝ Վեր. Կ. Մանավեան:  
 Պոսթըն՝ Վեր. Հայաճեան:  
 Լորէնս՝ Վեր. Հ. Աշճեան:  
 Լուս-Անձէլը՝ Վեր. Բ. Լեւոնեան:  
 Թրոյ՝ Վեր. Մ. Բէճէպեան:  
 Սէլըմ-Տիփօ՝ Վեր. Ճըրնազեան:  
 Փարլիէր՝ Վեր. Յ. Գարթողեան:  
 Ռիտլի՝ Վեր. Մ. Ճէնանեան:  
 Շիքակօ՝ Պատ. Ա. Հիւսեան:  
 Բրովիտէնս՝ Վեր. Յ. Մ. Տէփօեան:  
 Ֆիլատէլֆիա՝ Վեր. Յ. Յարութիւնեան:  
 Տիթրոյթ՝ Վեր. Ե. Խ. Աշտունի:  
 ՀԱՐԱՀԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ  
 Պուէնսու—Այրէս՝ Վեր. Հ. Ասաբուրեան:  
 Լիբանան ԵՒ ՍՈՒՐԻԱ  
 Պէյրութ՝ Իովիւք Պատ. Ենովք Հատիտեան և Ա-  
 նովք Կէօքէկէօղեան:  
 Զահէ՛ Պատ. Յակոբ Շնորհակեան:  
 Հալէպ՝ Վեր. Կարապետ Յարութիւնեան:  
 Հալէպ Քէմք՝ Պատ. Կարապետ Քէթէնճեան:  
 Դամասկոս՝ Պատ. Ներսէս Մարեան:  
 Իոկէնտէրուն՝ Պատ. Կարապետ Գրքեաշարեան:  
 Սուէյտիա-Բիթիաս՝ Պատ. Տիգրան Անդրէասեան:  
 Քէսապ՝ Վեր. Ե. Քասունի (նոր ընտրուած):  
 Եքիզ Օլուք՝ Պատ. Ասատուր Պէրպէրեան:  
 ՊԱՐԵՍԻՆ  
 Երուսաղէմ՝ Վեր. Ամմուէլ Գրիգորեան:  
 Եափա՝ Պատ. Յարութիւն Մանուշակեան:



Հ. Կիհրեղ, Վ. ԶՈՒՐԱՊԵԱՆ

## ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱԽԱՏՔԻ ԸԹԱՔԵԱԼԻ ՄԸ

ՔՍԱՆՀԻՆԳՍՄՆԱՅ ԴՈՒՇՈՒՆԷԱԹԻՒՆԸ

\*\*\*\*\*

Յարմարագոյն լինման է այս հրատարակութիւնը, երկու խօսք ըստու վաստակաւոր վարդապետի մը մասին, որ յափկ մնջիկ աշխատած է տարիներով գ բոցներու մէջ և աշակերտներու քով, յոդնեցնելով իր միտքը և մաշեցնելով իր ֆիզիքական կազմը.

Ծուքը նախընտրելուն համար, ինչպէս նաև իր զմայլելի համեստութեան պատճառաւ, իր համբաւը իր շրջապատէն անդին տարածուած չէ: Եղած է խռարհ, հեղահամբոյր, քաղցրաժամկետ և մերմ բնաւորութեամբ մարդ մը, որ միշտ խուսափած է ցոյցիքն և որ արհամարհած աշխարհիկ փառքերն ու մեծարանքները, որոնց կրնար անվայման հասնիլ, եթէ կամնար կամ կեանքի վրայ նայեր տարրեր ակնոցով:

Բառին յայնագոյն իմաստով աշխարհիկ ւուրբ մըն է Հայր կիւրեղ, որ վստահ եմ՝ շատ պիտի սրտնեղի ու վրդովի, կարդալով դնահասութեան այս մի քանի տողերը, որոնք իրականութիւնը և ճշմարտութիւնը պատկերացնելու համար միայն շարուած են այս էջերուն վրայ:

Հայր կիւրեղ Զոհրապեանի մէջ ամէն բանէ առաջ մարդկային տիպարը աչքի կը զարնէ: Ան մեր աշխարհն չէ: Այս առաքինի և պարկեշա վարդապետը յաջողած է ուսկայն իրեն համար տեղ և գործունէութեան ասպարէղ գտնել աշխարհի մէջ: Մոտցած է աշխարհիկ ամէն վայերք, մարդկային ամէն հաճոյք, ընկերային ամէն խրախճանք: Նուիրած է իր անձը, քըռակը և հանգուութիւնը դպրոցին, դպրոցականներուն և Աստուծոյ տաճարին: Ուր որ գացած է, առաջին մտահոգութիւնը եղած է փողոցներէն մանուկ-

ներ հաւաքել, դպրոց բանալ անոնց համար եւ լոյսին՝ առաջնորդել զանոնք:

Այս աշխատանքը այնպիսի անձնութիւնով ու վսեմ ըմբանումներով ի գործ դրած է որ ոչ մէկ բիրան իր մատին չար խօսք ընել յանդգնած չէ:

Հայր կիւրեղ Զոհրապեան իր գտնուած տեղին մէջ՝ հայ կաթուիկ մանուկներ վնասուած չէ կամ երբեք մտքէն անցուցած չէ կրթական յարկը կրօնափառին թեան միջոց ծասայեցնել, ինչպէս կը հանդիպինք յանախ միտօնարական հաստատութիւններու մէջ:

Ամէն տեղ հայ մանուկներ վնասուած է ան: Տարիներու կրթական և եկեղեցական գործունէութեանը ընթացքին ոչ մէկ զէպք, ոչ մէկ պարագայ հակառակ առագուցանող:

Եկեղեցիի և կրօնքի մտօին անոր ունեցած ըմբռնումը այնքան վսեմ ու գերբնական է որ, աններելի փոքրութիւն կը համարէ մարդորսական արկածներու անձնատուր ըլլալ:

Անոր մեծագոյն մտածումը եւ նպատակը եղած է հայութեան տալ ողջամիտ, պարկեշա, զարգացած եւ առաքինի սերուրդներ, կազմելով անոնց մէջ առողջ նկարագիրը եւ ունայնամտութիւններէ ձերբազատուած մարդը:

Այս նպատակին հասնեքու համար անխոնչ աշխատանք տարած է: մէկ կողմէն իր նպատակին հաւաքելու համար նիւթական միջոցները ապահովելով, միւս կողմէն իր ստանձնած բարձր պարտականութիւնը խղճատուէն գործադրելու նիդ ընելով: Ու պէտք է խոստովանիլ թէ այս ճամբուն վրայ լիովին յաջողած է Հայր կիւրեղ Զոհրապեան:

Կրթական խմորէն զատ, իր մէջ կայ նուե հաւատքի գիծը:

Ե՞ն, կրնանք չի բաժնել իր համոզումները, կըքնանք մինչեւ անդամ անոնց դէմ ըլլալ, բայց չենք կրնար չի հիանալ կոթողի պէս իր մէջ բարձրացող հաւատքի սիւնին վրայ, որ դէմ կուտայ ամէն փոքրիկներուն:

Հաւատքի մարդը իր մէջ միայն ակնածանք կը պարտադրէ զինք մօտէն ճանչողներուն։ Ամէն անգամ որ առիթը ունեցած եմ սեղմելու իր ձեռքը, ակամայ աչքերս գետին սեւեած են։

Կզզաս որ կը գտնուիս մնծ դէմքի մը քով ու չես կրնար չի տպաւորուիլ անոր պատկանագու երեւյթէն։

Հայր Կիւրեղ Զոհրապեան մասնաւոր նպատակի մը համար չէ որ եկեղեցականութիւնը ասպարէզ ընտրած է իրեն։ Մեր օրերուն, որքա՞ն շատ է թիւը անոնց, որոնք վասն ապրուստի, վասն փառքի կուսակրօնութիւնը կ'ընդունին, առանց կոչում և հաւատք ունենալու։ Կան ալ որ կրօնք մը ջատագովերու մուտքնութեամբ վարակուած եկեղեցին ներս կը մտնեն, մոլորեալներ դարձի բերելու մտքով։

Հայր Կիւրեղ ոչ առաջիններէն է եւ ոչ վերջիններէն։

Այս կ'աղօթէ իրեն համար, Աստուծոյ հետ կը յարաբերուի հոգեկան ինքնարուխ մզումով։ Հաւատքը իր մէջ անփոխարինելի ուժ մըն է, անսդեանելի հրոկայ մը, որմէ կը յաղթուին չարաչարօրէն աշխարհիկ բոլոր փորձութիւնները։

Յարգանքի եւ հիացման այս քանի մը տողերը իր քսանհինգամեայ գործունէութեան առթիւ, շատ քիչ բան կ'ըսեն այս ազնիւ մարդուն արժանիքներուն մասին, որոնց շատ քիչերը միայն ծանօթ են։

Լիովին գնահատելու համար անոր առաքելութեան կարեւորութիւնը եւ հոգիին խորը թագուած առաքիւնութիւնները, պէտք է յարանուանական թունաւոր օձը վոնտել մեր ներսէն եւ բարեմարէն ու խղճմուրէն ծանօթանալ անոր նպատակներուն։

Այս գործը՝ որ առանձին կը կատարէ Հայր Կիւրեղ Զոհրապեան աղքին նորահաս սերունդներուն մէջ չեն կատարած ու չեն կրցած կատարել հայութիւնը մենաշնորհ դարձուցած խաւարամիտ ուրիշ կղերականներ, որոնք կուսաւորչական եկեղեցին պատկանելով ու ծառայելով, իրենց պարտականութիւնը աւարտած կը համարեն։

Բաինք, պէտք է լայնամտութեամբ մօտենալ ու

դիտել անոր կրթական գործին ներքին ծալքերը, հասկնալու համար թէ ինչ մեծ զոհողութիւններով կը պահուի կրթական այդ յարկը միայն եւ միայն ՀՅՅեր պատրաստելու համար։

Ու այսքանը կը բաւէ որ մենք սիրենք ու յարգենք Հայր Կիւրեղը, քաջակերելու համար զինք իր ազգօգուտ ու հանրային ձեռնարկներուն մէջ։

Ա. Կ.



## Հ. ԿԻՒՐԵՂ. ՎՐԴ. ԶՈՀՐԱՊԵԱՆ

(ԿԵՆՍԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՑ ԳԻՒՆԵՐ)

Հայր Կիւրեղ բնիկ հայաստանցի է, ծնած Կարնոյ մէջ 1881ին։ Փոքր տարիքէն մասնաւոր հակում ցոյց կուտայ գէպի եկեղեցական ասպարէզը եւ 1895ին կը մտնէ Քափողինեան միաբանութեան մէջ։ Տակաւ առակաւ իր մտային պաշարը կը ճոխացնէ, իր ժամանակը եկեղեցական պատմութեան ուսումնասիրութեամբ անցնելով։

1904ին կը ձեռնադրուի քահանայ եւ տարի մը յետոյ իր ծննդավայրը կը զրկուի պաշտօնավարելու համար։ Նոյն տարին վարժարան մը կը բանայ աղքատ աշակերտներուն համար, որ հազիւ երկու տարուան կեանք կ'ունենայ,

Կրթութեան այս անխոնջ մշակը չի յուսահատիր գժուարութիւններու առջեւ։ 1908ին բարձրագոյն վարժարան մը կը բանայ, որ կը մրցի տեղոյն նոյնաստիճան գլուցներուն հետ։ Ընդհանուր պատերազմէն քիչ առաջ Պոլիս կը

դրկուի, կը գասաւանդէ Եէշիլ փողոցի Ա. Դրիգոր Լուսաւորիչ վարժարանին եւ Անարատ Յղութեան Հայմայրապետներու դպրոցին մէջ:

Թուրք կառավարութեան ձիրանները իրեն ալ կը հասնին եւ 1915ին հայ մտաւորականութեան ընտրանիին հետ կը ձերբակալուի իրրե կրթական մշակ, ու հայ տոհմային զաստիարակութեան նուիրուած կրօնաւոր եւ կը բանտարկուի Սէր Ասկէրի զինուորական բանտը, ուր կը մնայ բաւական երկար ատեն: Կը դասուի զինուորական ատեանին առջեւ ու իր մասին եղած ամբաստանութիւններէն ոչ մէկը հաստատել կարելի չըլլալով, անպարտ կ'արձակուի:

Պատերազմի անգործութեան կը դասապարտէ այս եռանդուն եկեղեցականը, որ արիներով կը պարագի ինքնազարգացումով և ընթերցանութեամբ:

Զինադադարէն յետոյ, դաւառ գացող առաջին Ե-կ' լեցականներէն մին կ'րլայ: Կ'երթայ Տրապիզոն, ուր կը մնայ մինչեւ 1923-մարտ ամիսը: Հոն կ'զբաղի որրանոցով, կաթողիկ ասարակութեան առաջնորդութիւնը կը վարէ եւ կը մատակարարէ եկեղեցապատկան կարուածները:

Զմիւռնիոյ աղէտէն յետոյ, երբ Թուրքիոյ յոյներուն համար անձկութեան եւ հաշածանքի շրջան մը կ'ակսի, Հայր Կիւրեղ մեծ զոհողութիւններով օգնուքեան ձեռք կ'երկարէ հալածական յոյներուն: Այս պարագան չի վրիպիր քէմալականներու ուշադրութենէն, որոնք կը ձերբակալեն եւ կ'ստիպեն որ հնուանայ Թուրքիայէն: Նաւով Պոլիս կը փոխադրուի ուր դարձեալ կը բանտարկուի եւ զինուորական ատեանի առջեւ դատուելով մահուան կը դատապարտուի, բայց վճիռը չի գործադրուիր ազդու միջամտութիւններու հորհիւ եւ կը հնուանայ Պոլսէն:

Տիեզերական պատրիարքը իրեն յանձնարարականներ կուտայ Յունաստանի համար ուր կարճ ատեն մը մնալէ յետոյ կը ներկայանայ այդ ժամանակուայ: արտաքին գործոց նախարար Պ. Ալեքսանտրիսի եւ ուրիշ պետական անձնաւորութիւններու եւ կը բացարէ Պանտոսի քանն հազար յոյներու թշուառութիւնը ու կը թելագրէ կառավարութեան անոնց փոխադրութեան համար միջոցներ ձեռք առնել:

Աթէնքէն կ'անցնի Հոռմ, ուր կ'ընդունուի Ա. Ա. Թոռէն: Հոն ազդու դիմումներ կ'ընէ եւ բանտէն աւ-

ազատել կուտայ Տրապիզոնի Մազկայի մետրոպոլիտ Կիրիլօսը:

Հայր Կիւրեղի գործունէութիւնը հոս չի վերջանար սակայն: Հոռմի մէջ նոր աշխատանք կը տանի յունահայ գաղթականութեան օդտակար ըլլալու համար: Գիշերը ցերեկին խառնելով հայ մշակոյթին ու գիրին նուիրուած այս անբասիր կրօնաւորը կը յաջողի օժանդակութիւնը ապահովել կաթողիկ շրջանակներուն վարժարան բանալու համար Յունաստանի մէջ:

Հոռմէն Քորֆու կ'անցնի ուր կը բանայ վարժարան մը, իրեն օդնական ունենալով տաղանդաւոր բանաստեղծ Գ. Կառվարէնցը եւ ուրիշներ: Քորֆուի վարժարանը Յ տարի կը շարունակուի ու երբ գաղութը կը նոսրանայ, կը ծրագրէ հայաշատ կեղբոն մը փոխադրուիլ, բայց և այնպէս երեսի վրայ չի ձգեր թորփուի փոքրաթիւ հայ աշակերտութիւնը: Իր գըրպանէն վճարելով ուսուցիչ մը կը վարձէ որ երկու տարի հայերէնի դաս՝ կուտայ օտար վարժարաններ յաճախող հայ մանուկներուն:

1925ին վերջնականապէս Աթէնք կը հաստատուի և Ա. Աթոռին կողմէ իրեն կը յանձնուի Յունաստանի հայ կաթողիկէ համայնքին առաջնորդութիւնը: Կը կազմակերպէ համայնքը եւ յետոյ դարձեալ կը նուիրուի կրթութեան գործին: Վարժարան ու եկեղեցի շինել կուտայ Գօքինիոյ մէջ իր միջոցներով եւ կը յանձնէ Վիէննական միիթարեաններուն: 1927ին բարոյական ու նիւթեական բազմաթիւ դժուարութիւններու յաղթելով, կը յաջողի Տէրկութիւնի կրթական վարարացնելով նաև մատուռ մը:

Հայր Զո՞րապեան այսօր խանդավառ ու արթուն ոգին է վարժարանին: Իր գործին արժէքը կը բարձրանայ առաւելապէս անոր համար որ իր բացած վարժարաններուն բոլոր ծախքերը յատկացուած վարկերէ չէին գոցուեր, այլ իր անձին հեղինակութեան միջոցավ ձեռք բերուած մեծագումար նուէլներէ, որ իր տրամադրութեան տակ կը գնէլն հայերը սիրող իտալացի կազմակերպութիւններ:

## ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱՅՆՔԸ

Յունաստանի հայ կաթոլիկութիւնը ամրող՝ կը հաշուուի շուրջ 4 հազար եւ կը կազմէ ուրոյն վիճակ մը, վեր. Հ. կիւրեղ Զոհրապեանի իրաւասութեան տակ:

Գլխաւոր համախմբումներն են.

Ֆիքս-Տուրդութի (Աթէնք)

Գողինիա (Բիրէա)

Գանտիա

Աելանիկ

Գավալա


Տէտէալաճ

Վօլո, Սամոս, Վաթի:

Ֆիքսի մէջ ունի եկեղեցի մատուռ մը, վարժարան մը եւ Եռաջնորդարան, ուուիրուած Ա. Գրիգոր Հուսաւորչայ:

Տարեցոյցին էջնր. և մէջ այս մասին մանրամասն տեղեկութիւններ կան:

Գթինիւթ. — Ունի իր եկեղեցին, վարժարանը եւ



Գօֆինիոյ Մխիրարեան վարժարանի եւ եկեղեցւոյ լեզին, տեսարան

Ժանատունը Վիէննայի վեր. Մխիթարեան հայրեան խնամքին յանձնուած: Մհծաւորն է վեր. Հ. Գէորգ Վ., Փանջիկեան, Կ.

Պոլսեցի: Մխիթարեան հայրեան ազգանուէր գործունէութիւնը զժրախարար սահմանափակուած է տեղուոյ անձկութենէն:

ԳԱՎՈԱԱ. — 1924ին

բացուած է այս առաքելութիւնը: Սըհիղբէն յանձնուած Գեր. Մուրատիան Ծ. վ.ի., ունեցաւ յետոյի հոգիւր յանձին:

Գեր. Յովուկի յանձնեանի որ նոր հուան-

վեր. Հ. Պերգ Ա. Փանջիկեան

գով ու թափով կը շարունակէ սկսուած գործը:

Խանձեան Վ. հիմնած է Տիկնանց միւթիւն մը, եւ Աղքատախնամ ընկերութիւն մը անգործ եւ ինկած գործաւորներուն սե օրերուն օգնութեան համարիւ նպատակաւ:

Համայն հայ ժողովրդեան մէջ համակրանք կը վայելէ իր գասախօսութիւններով և բանախօսութիւններով:




Գեր Յովուկի Ա. Խանձեան

ԳԱՆՑԻԱ. — 1927 դեկտեմբերին . այս առաջնութիւնը հիմնուեցաւ : Ունի սեփական տուն , եւ մատուռ , ժողովրդապետն է Գեր. Դեւոնդ Վ. Քիլէրճեան :

ՏԵՏԵԱԴԱԾ . — Հայ կաթոլիկներու թիւը փոքր



Գեր. Վանդ Վ. Քիլէրճեան



Գալյալայի լուսանուր ժետարագ

Մկրտիչ Մ. Վ. Մուրատեան։ Գաղթականութեան հետ  
եկած եւ միշտ պատնէշին վրայ մնացած է։



Յազելի Գերապ. Մկրտիչ Մ. Վ. Մուրատեան

ՍԱՄՈՍԻ մէջ Հ. Կ. վիճակը ունի փոքրիկ ար-  
հեստանոց մը աղջկանց համար Առաք. Բ. Մարիամ  
Գենովաբէի հակողութեան տակ։



Սամոսի աշխատանոց ուրբանոցի պատսպարեալները

## Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

### ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՐԻՒՐԱՄԵՍԿ ՄԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Գրեց՝ Յովն Արք. Նազեան

Ագրիանուպոլսոյ մէջ 1829ին, Ոուսիոյ եւ Թուրքիոյ միջև կնքուած հաշտութեան դաշնագրին մէջ աւելցուած էր յօդուած մ'ալ ի նպաստ թրքահպատակ հայ կաթոլիկներու, որոնք այն օրէն քաղաքականապէս ուրոյն հասարակութիւն մը պիտի կրնային կազմել։

Ճիշդ 1830 Յունուար 6ին, Սուլթան Մահմուտ կը ստորագրէր կայսերական հրովարտակը, որով աքսորուած ու տեղանան եղած հայ կաթոլիկները կ'արտօնուէին ետ գառնալ իրենց քաղաքները ու վերստանալ իրենց գոյքերն ու կալուածները, որ յարքունուստ գրաւուած էին եւ կանգնել իրենց ուրոյն արքեպիսկոպոսարանն ու պատրիարքարանը եւ ունենալ իրենց հոգեւոր պետերը վայելելով նոյն առանձնաշնորհումները, զորս ունեցած էին համազգային ոչ կաթոլիկ եւ յոյն հասարակութեանց պետերը։

Հայ կաթոլիկները այդ թուականին կը գտնուէին նոյն ողբալի պայմաններու մէջ, ուր կը հնձէ այսօր Թուրքիայէն վատարուած ու տարագիր ամբողջ հայութիւնը։

Ի՞նչ էր պատճառը եւ ո՞վ հեղինակը։ Պատասխանը որքան տիսուր, նոյնքան հրահանդիչ է եւ պատմութեան օգուտան այդ է՝ գործուած սխալներու կոտացող փորձառութիւնը յիշեցնել։ գործուած դիւցազնութեանց վերյուշումով թելաղրել բարին ու առաքին։

Թուրքը տիրապետելու համար իր յաղթահարած ազգերու եւ ցեղերու վրայ, երկու հայեցակէտ ունեցած է միշտ իր վարչական ծրագրին մէջ քրիստոնեայ տարրին հանդէպ. նախ՝ հեռի բռնել զայն քրիստոնեայ Սրեւմուտքէն, որու հետ ինչպէս Յունաց՝ նոյնպէս Հայոց միութիւնը թրքական հոգւոյն և դիտումներուն վտանգաւոր կը նկատէր. երկրորդ՝ պառակտել, իրարու դէմ հանել, թշնամացնել, իրարու ձեռօք քանդել իւրաքանչիւրի տունը եւ ի պահանջել հարկին այսպէս մէկ քրիստոնեայ յարանուանութեան վեասին միւսը պատասխանատու բռնել հանրային կարծեաց առջեւ, արեւմտեան քրիստոնէից գիմաց, եթէ երեք ասոնցմէ ձայն մը ևլէր ի նպաստ հարըստահարուած կողմին. Ծանօթ է 1823ի վճռագիրը, որուն ոգին այս կրկնակի դիտումներէն ներշնչուած է: Մէջքերենք բուն խակ թուրքերէն բառերով մէկ երկու նախադասութիւններ.

Անատօնու մէմլէմլէրէրին էնուր բայեասր էրմէն իլէրէն իպարք... Մուկօքլունուն նէմմիլէրի օլան Ռուս բաեասրեան նէնիլէրի՝ լէտիլիանի խաներ փուզու պաւլորդ մխիլիւ. Նեմցէ վէ Վէնէ նէտիկ վէ: Միշիեարէրէն վէ Խապանեատահի՝ տէվլէրը ալիյէնին նիմլէրէն էղիս էւրաք օտան էրմէնի բաեասրնը՝ ալինարընա տէօնիւմէ զէմինին իխտիրաք: Միւպաւէքր... Էրմէնի բաիմէսինտէն զաքի փաթիրի... Կարօլիկ օլաւ Ֆարիի Պաղսա, Առւլրան Մաւրաս մէրհուման վէճարընս պաւ կարօլիկերտէն պիր ալայ մէլային ն... Պօյունարը փուրուլորդ բարիմը նախմէսէ միւսէրան օքուդունան 1207 սէնէսինտ... կինէ պու նեամքրէրինսէն մալիմ իւլ էսամի մէլունլարըն նէզալէրի բէրիս օլաւնորդ պէյնլէրինտ մաալիմ իւլ էսամի մէլունլարըն նէզալէրի բէրիս օլաւնորդ պէյնլէրինտ:

Անա մղձաւանջ մը դարձած հոգը թուրքին. հայը կաթոլիկ ըլլալով Աւստրիոյ, Վենետիկի, Սիցիկաներու, Սպանիոյ եւ Ֆրանսայի կը մօտենայ, անոնց ազգեցութեամբ երկրին վտանգաւոր կ'ըլլայ... ուստի տկարացնելու, հարստահարելու, եւ ի հարկին բնաշնջելու է: Բայց եթէ բացէն, ինքնիրմէ այդ ընել, կրնար գէթ գլխու ցաւ պատճառելու... Աւրեմն նոյն-

քան ատելի միւս հայ տարրը ձեռք առնելու էր, որպէսզի զուտ ներքին եւ ոչ-քաղաքական կերպարանք առնուր հարցը...

«Հատիսէի մէրգումէ. . տէվլէրը ալիյէնին քրիստոնեան գուվէր վէ մէննէրի միւնիսապ օլանազ մազարեարը նէսխմէի միքրէտէն օլորդը աբէնիվիւթէլայր սութանաթըն մէնզումարը օլան զաղիկէտէն օլմազէ, երմէնի փարէինի օլանարըն եւսլէրին միւէֆիի վէ միւլէսին էմիրէր վէրէլիպ... կարօլիկ մէզնէալին: Տիու իսնէլէրի... պիր թէվզը ժիւրէլի վազ իրաւութէրի... պէրախլէրի շրութեան մալիւմ»:

Մէկնութեան կարօտ չէ դաւաճանութիւնը, հայը հայուն դէմ զինւած է եւ թուրքը իրու չէզոք դաւադիրի գիրք բռնած մէջկրնին, պիտի շանթահարէ իր գծինսերովը դիզած կողմը, ի հարկին յետոյ շանթը գարդնելով միւս կողմին, եւ այսպէս հայը հայով ջարդուբուրդ պիտի ընէ, բաժանում, վէճ, կագ ու կոփւ, քսութիւն ու մատնութիւն, քինախնդիր եղբայրատեացութիւն, անողոք ոխակալութիւն, պիտի հասնի ազգասպանութեան, ծայր պիտի տան այսպէս քսունելի գէպքեր, որոնց մէջ ամէն տեսակ ոճիր պիտի գործն անդիտակից բայց գրգռուած եղբայրներ, ու բուն հեղինակը եղերերգութեան վարագոյնի ետեւէն ծափ պիտի զարնէ, եւ յետոյ երկու կողմն ալ մէկ հեգնանքով պիտի այպանէ ու վարկարեկ պիտի ընէ. պու միլլէ տէյի հիլլէր բիր ըսելով: Մոլեռանգութիւնը գիշաբարբորք պատրոյդ մէճ, կը բաւէ կայծ մը քոնկեցնելու համար իրարու դէմ ծայրայեղօրէն բարուած հոգիներ: Թուրքը ձեռքն ունէր այդ պատրոյդի ծայրը իր պէճ ը ա ը ն ե ր ը եւ ֆէճ ը մ ա ն ն ե ր ը քաղաքական պատրուակ մը. պատճառանք մը ատելութեան կը բաւէին կրակ տալու պատրոյդին՝ հայոց ու առ հասարակ ը ա յ ե ա ք բիտոնէից մէջ:

Զպիտի յիշնէնք ամբողջ միջ դարու մէջ այս ոճով սարքուած ու մղուած հալածանքներու տիրուր անցքեր, որոնց արիւնու հետքը մեր պատճանթեան մէջ զգացում ունեցող ամէն ազգայիններու երեսը պիտի

շառագունէր։ Ամէնուն տեղ թող Պէրպէրեան խօսի.

«Պատրիարքներէ ոմանք եւ մի քանի ականաւոր ազգայիններ դադրեցնելու համար կրօնական անհամաձայնութիւնը, որ երկու կողմն ալ կը յուզէր, խիստ միջոցներ գործածեցին և նոյնիսկ բրածեծ ու խարազանակոծ ընելու ետեւէ եղան ստիպելու կաթոլիկները՝ որ մեր եկեղեցիները յաճախէին։ Բայց այս բուն եւ Ճնշիչ միջոցները մրցակից յարանուանութեան մէջ հոգիները խաղաղեցնելու տեղ ալ աւելի զայն գրգռեցին նոր վէրքեր աւելցնելով հին սպիներու վրայ, որ տակաւին կը մնային անոնց մարմիններուն վրայ, յիշատակ նախորդ հալածանքներու։ Խարազանի հարուածներու սաստկութիւնը, շղթաներու ծանրութիւնը, բանաերու արհաւերքը, աքսորի պատուհասը, տուքանքներու խստապահանջ յաճախումը եւ ուրիշ անհամար խժդիութիւններ, որոնց կ'ենթարկւէին կաթուիկները, ալ աւելի հաստատեցին զանոնք իրենց դաւանքին մէջ եւ օր ըստ օրէ աւելի հեռացուցին մեր եկեղեցիներէ» (\*).

Թուրքը յաջողած էր, եւ ահա 1816ին արկած մը պայթեցաւ հայ կաթողիկէից գլխուն, որ կրնայ նախանկարը նկատուիլ 1915ի համազգային նահատակութեան՝ պահելով համեմատութիւնները, թընկըր, Ալւանվէրտի, Մանաս, Ամիրա, Ազնաւոր, Քիլճի, Տափուտ, ազնուականներ՝ գլուխ անցած էին տարագիր ժողովրեան մը, խեղդամահ նահատակներու, ծովամոյն կորսուածներու, գլխատուածներու և թիապարտութեան մէջ մահապարտներու կարաւաններո կը հետեւէին անոնց, տղաներ, աղջիկներ, կիներ ու ծերեր լքելով տուն ու տեղ, հետիսուն, ձմեռ ատեն, եղանակի խստաշունչ տուայտանքներով խոշտանդուածր Անատօլուի զանազան քաղաքները կը ցրուէին հասնե-

(\*) Պէրպէրեանի մէջբերումները զադիերէն, քարզմանած են:

լով սահմանուած աքսորավայրերը արդէն տասանորդուած։

1820ին միութեան փորձ մը նորագոյն հալածանքի որ պատրոյգը պիտի ըլլար, կրակը տուողը պիտի ըլլար ըստ սովորութեան թուրքը, որ չէր կրնար հանգուրմէի, որ հայը հրաժարէր ինքնավճար ու ինքնասպան անմիաբանութենէն։ Զավէթ էֆէնտի հետեւածէր ուշիուշով; լրտեսի մը բոլոր աղուիսականութեամբ հայ պատրիարքարանի մէջ գումարուած ժողովներուն, ուր կաթոլիկ եւ ոչ-կաթոլիկ ազած էին բանաձեւ մը գտնել, որ վերջ տար բաժանումին։ Պէտք է ըսել որ կը վնատուէր լոկ արտաքին համաձայնութեան բանաձեւ եւ ոչ ներքին կապը հոգիներու, պատուհապաշտ, դիւնագիտական դարձուածք մը երեւութային միութեան աղջի մը հասուածներուն, որոնց համարիւնցեղականութեան պէս սաեղջելու էր մտքի եւ սրտի իրական ձուլումը, որ կարենար երգել միաբերան եւ միամտօրէն աղերսանքը հայ եկեղեցւոյ։ «Վասն միաբանութեան ճշմարիտ եւ Սուրբ հաւատոյս մերոյ»։ Պատրիարքը գոն էր միայն իր Եշխանութիւնը արժեցնելով առանց հաշուի առնելու հոգեկան տրամադրութիւնները, ու իր բարեկամը Զավէթ էֆէնտի, որ չէր կրնար ըմբռնել դաւանական սիութիւնը, եթէ ոչ իրբեգաւական վտանգ մը թուրք ծրագրի դէմ, գոն մնաց Պատրիարքի տեսակէտով եւ ուզեց վաւերացներ իսկ ձեռք բերած միութիւնը։ Եւ սակայն արտաքին ու հրապարակային ցոյց մը պէտք էր կարծեցեալ մերձեցումին եւ ահա վառողին ու կրակին մերձեցումնեղաւ այդ, որ բոնկեց նոր եղբայրահուլած հրդեհ մը, որ կրկնեց եւ գուցէ գերազանցեց նախորդ հալածանքները։

Կաթոլիկներն ըմբռնեցին որ առանց լուրջ ուսումնասիրութեան, լոկ բառախաղով վերջ կը տրուէր ծանրակիու խնդիրներու, որոնք կը մնային չի լուծուած եւ ուզեցին ետ կենալ անդրագոյն քայլերէ . . .

Պատրիարքը կ'ուզէր յաջողած երեւնալ եւ արտաքին ծէսով մը որոշեց համաձայնութեան ապացոյց մը տալ ու այդ ծէսը եղաւ ՀիմԱնԴԱՅ իիզի օրհնութիւնը... Հիւանդաց իւղով կը մատակարարուի վերջին օծումը մահամերձ հիւանդներու, ուստի յարմար էր ծէսը նըշշանակնու համար ծնանելէ առաջ մեռած միութիւն մը, որ պատճառ պիտի ըլլար ազգային նոր երկունքի: Օգոստոս 8 էր եւ ահա ամբոխ մը խառնիճալանճ Տէլի Պաղ'ասար կոչուած ամբոխավարի մը առաջնորդութեամբ իր խուժէր եկեղեցին խափանելու համար միութենական արարողութիւնը... եկեղեցին մարդ չի գտնելով կ'անցնի Պատրիարքարան... դոները կը խորտակուին... ու Պատրիարքը պատուհանէ մը Թուրքի մը առնը կ'ապաւինի մազապուր: Եէնիչէրիներու պետը կը համախմբէ քաղաքապետական ուստիկաններ ու աղմկուդ ամբոխը կը ցրուի:

Ո՞վ էր այդ խռովութեան չար ոգին... իր հարէմնոցի վարագոյրներէն ու վանդակներէն չէր տեսնուէր անշուշտ Զալէթ էֆէնտին, երբ Սուլթանի հըրամանաւ խիստ քննութիւն մը կը կատարուէր յանցաւորը գտնելու համար: Կարապետ սարկաւագ կը հետապնդուի մասնաւորապէս, եւ նա կը կարծէ թէ առատ պիտի թողուի ուրիշները մատնելով, եւ ահա Սագայեան Գրիգոր, Կեսարացի Յակոբ կը գլխատուին ու Կարապետ ինքը Ազարիացի եւ Տէլի Պաղտասարի հետ կախաղան կը հանուի: Կէլիհէլ Պօղոս ուրիշ մնամեններու հետ կ'աքսորուի, նոյնիսկ Ղագէզ Արթին, Երկանեան Յովհաննէս եւ Կարապետ Ասսատուր կայսերա ան քաղաքէն գուրս բնակելու կը դատապարտուին: Ահա ողբերգական ելքը կատակերգակ միութեան մը, որ չնորհիւ միշտ պառակտող թշնամոյն, ալ աւելի հեռացուց շրթները անմիութեան փոստին, որ գոցուած կը կարծուէր ու փեռեկտեցաւ նորանոր ճաթըռտուքներով, ուր սուզեցան նոր օճախներ, նոր տներ հայութեան:

Վասնզի վերցիշեալ ոչ կաթոլիկներու նախճիրին յաջորդեց ծանրագոյն կոտորած մը կաթոլիկ հայերուտ

1823ին պարսկահայ գաւառներուն վրայ արշաւող ոուս բանակին գէնակցած էր տեղւոյն հայութիւնն ալ առաջնորդութեամբ Ներսէս եպ.ի: Յովսան Բագրատունեանց հայ ձիաւորաց զօրապետը խորտակած է Պարսից այրուծին եւ գերի վարուծ էր անոնց հըռչակաւոր զօրավարը Հասան խան, որ միակ ապաւէնն էր Շահին: Սա եղածէն խիստ ազդուած՝ զեկուցած էր այդ անխոնևմ ապստամբութիւնը Սուլթանին զինքն ալ զգուշացնելու համար հայոց դէմ և ահա 1827ին ռուս եւ թուրք պատերազմը կը պայմի, որ առթիւ Սուլթանը երաշխաւորութիւն կը պահանջէ Հայ Պատրիարքէն հայոց մասին: Պատրիարքը պատասխանելով Սուլթանի պահանջին՝ դիտողարար դուրս կը թողուհայ կաթոլիկները այդ երաշխաւորութենէն, վրանին հրաւիրելով ընէհականակը ամենածանր կասկածներ: Ահա Պօղոս Պատրիարքի խօսքերն ըստ Պէրպէրեանի (Էջ 192, Ճհոազիր Լազ Մինաս եւ Օղուլեան): «Պատրիարքը կրնայ երաշխաւոր ըլլալ ամէն հայերու նոյնիսկ անոնց որ կայսրութեան ամենախոր նահանգներու անկիւնները կը բնակին. եւ իրօք մեր կրօնական սկզբունքները կը պարտաւորեն մեր պաշտամունքին մօտեցողները յայտնելու խոստովանանքի մէջ իրենց ամենագաղտնի մտածմունքները քահանայից, որոնք յետոյ մեզ եւ մեր եպիսկոպոսաց կը հաղորդեն այն ամէն ծանր ու վտանգաւոր տեղեկութիւն որ այդպէս կ'իմանան: Ճիշդ այս ճամբով է որ մենք պահովութիւն կը ատանանք իրենց հաւատարմութեան և կրնանք այս եղանակաւ իրենց մասին երաշխաւոր ըլլալ: Բայց կաթոլիկները, թէեւ կառավարութենէն մեզի պէս նպատակներ նկատուած են, կը մերժեն յաճախել մեր եկեղեցիները, լսել մեր քարոզները եւ խոստովանիլ մեր քահանայից: Անոնք վարձուոծ ըլլալով եւրոպական պետութիւններէ, որ թշնամի են թուրքիոյ, միշտ լատինաց եկեղեցիները կ'երթան եւ օտար քահանաներու կը հպատակին: Ինչպէս կրնանք

ստանձնել այս դաւաճան հասուածին պատասխանաւութիւնը։ Եթէ Բարձրագոյն Դուռը ձեզի չհպատակեցնէ զայն, եթէ չի ցրուէ անոր կղերը, որուն անսաստութիւնը ամենածանր հարուածը կը պատրաստէ Նորին Կայսերական Վեհավառութեան Սուլթանի, մեր Օգոստափառ Տիրոջ, նուիրական իրաւոնքներուն, Կայսրութիւնը, շատ չպիտի անցնի, պիտի ողբայ իր անեղր գթութեան տխուր հետեւանքները։

Սուլթանը, որուն համար հայու ձեռքով հայ հատուած մը կործանելու պատեհութիւնը թանկագին էր, գոհացուց պատրիարքը եւ հրատարակեց հայ կաթողիկներու գէմ հալածանքի վճիռը, որուն բառերով սկսանք արկածալից շրջանի մը այս համառօտ տեսութիւնը։

Այդ միջոցին գերմաներէն լեզուով հրատարակուած օրագրի մը թղթակիցը՝ նոյնին 15 ապրիլի թիւն մէջ երեւան կը հանէ մատնչական ուրիշ խաղ մ'ալ, որուն սիրով կ'անսայ թուրք մտայնութիւնը, բաւական է որ կարմնայ հայուն վրայ նետել րրածին պատասխանատուութիւնը, եթէ երբեք պատահաբար գիւտանագիտական հետապնդում մը իրմէ բացատրութիւն պահանջէ։ «Ի վիճակի եմ հաղորդելու հետեւեալ մանրամասն ու վստահելի լուրերը հայ կաթոլիկներու գէմ հալածանքի մասին։ Ազբիւրը՝ ուսկից քաղած եմ շատ արժանահաւատ է եւ կրնայ ժամանակակից պատմութեան ծշգրիտ յիշատակագիր մը նըկատուիլ։ Սուլթան Մահմուտ անցեալ տարուայ պատահարներու հետեւանոք կասկածու դարձեր է ստարներու ազգեցութեան մասին եւ կրօնքի գործոց մէջ անոնց կիրարկած պաշտպանողական իրաւունքներու դէմ։ Արդ ասոր վրայ աւելցնելու է լուրը որ շատ հայեր գէպի էջմիածին կը գաղթեն ներսէն։ կարծել տուող եղած է որ էջմիածնի Պատրիարքը կաթողիկոս տիտղոսը կրելուն համար (կաթողիկ ըլլայ) եւ անոր քով ապաւինող հայերն ալ կաթու-

ղիկոսներ ըլլան։ Եւ ահա ինչո՞ւ համար կաթոլիկներու դէմ դարձած է ամէն կասկած եւ հրովարտակներ հրատարակուեցան Մեծ Տիրոջ (Սուլթանի) կողմանէ, որոնցով հազարաւոր անձերու աքսորը կը հրամայուի գէպի խորերը Փոքր Ասիոյ։ Օտար միջամտութեան, օտար պաշտպանութեան խրտուիլակը մէկ կողմանէ, կասկածը միւս կողմանէ թէ Հայ կաթոլիկ հասարակութիւնը կրնար հայ անկախութեան պատահականութիւնը հնարաւոր ընել, երբ իրականութեան մէջ սա իր աղջայիններէն կ'այլանուէր իբր օտարացած ու հայուրաց, խառնախնթոր թրքավայել առիթը կը սըտեղէ 1827ի անորակելի հալածանքին։ Ու այսպէս այդ տարուայ յուլիս 13ին կ'սկսի աքսորը Պոլսէն հայ կաթոլիկ մեծահարուստներու, կալուածներ կը գրաւուին յարգունուստ, եւ անոնց կը յաջորդէ 1828ին յունուար 10ի խստաշունչ եղանակին վտարանգի կարաւան մը Գաղատիացի կաթոլիկներու, ու այդ տեղերը հայ աքսորմալները կ'ստուարանան հետզհետէ։ մինչ յետիուն ու գլխաբաց 12 օր քաշքուելէ վերջ գիւղէ գիւղ, լեռնէ լեռ, անօթի, ծարաւ, անպատրապառ։ ձիւնի մէջէն ճամբայ բանալով։ մինչեւ Աստալիա կը տարուին։

Ա. զ գ ա յ ի ն վ ր է ժ ս ս րակուեցաւ անգիտակից, անհեռատես ազգայիններու կողմէ այս մահը աղջակիցներու, Տէրն ասէ, պիտի երգէր երանելին Տէր կոմիտաս, յարիցէ ազգ յազգ գիւղ բայց ազգն մեր յարեւ միւսի անց վերայ (Ողբ.)։ 27 յունուարին 1828ին նոր ձերբակալութիւններ, ընչից բանագրաւումներ, բանտարկութիւններ Պոլսոյ մէջ։ Պէրպէրեան մէջ կը բերէ նողկալի մանրամասնութիւններ, որոնք միայն 1915—18ի քատարնելի գէպերուն հետ կրնան համեմատուիլ։ 6—22 վետրուարին կը շարունակին մասնակի և անհատական բոնարարութիւնները Պոլսոյ մէջ, մինչեւ որ մարտի կիսուն ընդհանուր աքսոր եւ տեղահանու-

թիւնը կը զճուռի ամէն հայ կաթոլիկներու . 28 մարտին կը հրատարակուի հրովարտակը : Կարինէն Տարսոն, Եւտոկիացին ու Կիւրինէն մինչեւ Լիբանան, Աւսրուցայէ եւ Արտուրինէ մինչեւ Պիթլիս, Տրապիզոնէն մինչեւ Սատլիս, մէկ ծայրէն միւս ծայրը Փոքր Աստոյ կը գծուի, կը խաչաձեւուի տաղաշարը կարմիր տեղահանութեան եւ այն ատեն ալ դիակներ կը լըքուին ճամբաներու երկայնքը իւրեւ փրթուցքը անառուն ժողովուրդի մը որ հայ էր :

Եւ թուրքը, որ իր ու այդ դէպքերուն մէջ ունէր Պատրիարք ու Պատրիարքարան, կը պատրաստէր իր պատասխանը յաղթական Շուտաին . որուն կոնակէն Գողիա եւ Աւստրիա լսել կուտային Պիոս Բ. քահանայապետի տրտունջը եւ բողոքը . . . Այդ պատասխանը եղաւ թափու անգամ մը ևս հայու գլխուն յանցանքը գործուած անլուառութեան : Իրրե թէ ինքը չըլլար տարագրուն ու ջարդարարը, թուրքը ձեռք առաւ իր դարաւոր երկերեսութիւնը, իր գետնասող դիւրաբեքութիւնը պարտեալի մը ստորնութեամբ եւ երէկի սստար՝ այսօր շողոջորթ դովեստի փոխեց կաթոլիկ հայոց մասին . . . Եւ ահա 6 յունուարին 1830ի վերջ դրուած էր հաշածանքին կայսերական հրովարտակով մը, որ սակայն չէր կրնար դարմանել անդառնալի կորուստները կեանքերու . . . եւ իրրեւ ներում կայսերական բարձր ներողամտուրէսմբ մը հետնանքն ունէր չնորհքի եւ ոչ սրբագրութեան անձունի սխալի մը կամ ճանաչումը ամենատարրական իրաւունքներու :

Եը հաստատեն ըսածնիս եւ մեծ լուսաբանութիւն կուտան այդ ժամանակի դէպքերուն Աւստրիական դեսպան Պարոն Օթէնքէլսի տեղեկագիրները, զորս աչքի առջեւ ունինք: Կը բաւէ մէջ բերել ինչ որ 1828 փետր. 7ին կը գրէ .

«Իմ իշխանս . . . Յարակից գրութիւնը Յ. կը բանդակէ տեղեկագիր մը դէպքերու որ նախընթաց

են և կ'ընկերանան այն ողբալի հալածանքին, որ այնքան տարագէպ եղանակաւ յարուցուած է հայերու կողմէ . . . Ստոյգն այս է որ Օսմանեան նախարարը յամաորէն կ'ուրանայ թէ այն տրամադրութիւնները, որ առնուած են Գաղատիոյ և Էերայի ու Ղալաթիոյ հայոց դէմ՝ կրօնական հալածանքի ոգիէ ներշնչուած ըլլան, Մէլս էֆէնտին կը կրկնէ անդադար . որ մահմետական օրէնքը պատուէր կուտայ կառավարութեան չմիջամտելու անհաւատներու (այս է ոչ-մահմետականաց) կրօնական խնդիրներուն և վէճերուն, և թէ իր հոգն էր միայն հսկել որ բայեանները իրենց հպատակութեան սահմաններուն մէջ միային և հատուցանէին պարտքերնին և վճարէին որոշւած տուրքերը: Բայց յայտնի է թէ Դուռը գէշ աչքով կը հայի այն յարաբերութիւններուն, զորս շատ մը հայ-կաթոլիկներ կը մշակեն փրէնկներու հետ, վասնզի այդ վերաբերումին մէջ կը տեսնէ այս ազգի ձգտումը միշտ աւելի յարելու օտար պետութեանց և հետեաբար այնպէս կը նըկատէ, որ նա լքած ըլլայ բոլորովին իր նախկին տըրամադրութիւնն ու զգացումները թուրքի հանդէպ եւ դրական է այդ թէ հայ-կաթոլիկը Օսմանեան տիրողութեան հպատակ աղգէրու մէջէն ամենահաւատարիմն է եղած եւ միշտ հնազանդ պետութեան: Ստոյգն այն է թէ այս հալածանքը, որ նոյնքան անարդար որքան տարաժամ է, նոյնինքն Դրան պիտի վնասէ հանրային կարծեաց առջև, որովհետեւ ասկէ վերջ ո՞վ պիտի հաւատայ այլեւս Տիւանի յայտարարութիւններուն, թէ գթութեամբ եւ մարդասիրաբար պիտի վերաբերուի Յունաց՝ եթէ յօժարութեամբ իրեն հպատակին, երբ անդին կը տեսնէ ամէն ոք տմարդի և պժգալի վերաբերումը զոռ թուրք իշխանութիւններն ունին հաւատարիմ, նլու եւ ճարտար ժողովուրդի մը հանդէպ, առանց խարութեան սեռի և տարիքի, երբ նա ոչ մէկ պատճառ տուած չէր տրտունջի: Իրաւ է միւս կողմանէ խստութիւններու մեծ մասը գործադ-

բութեան մէջ ստորադաս պաշտօնէից վերագրելու է... Բայց Թուրքիոյ մէջ ձիչդ ստորադամներու իրենց չափը չի պահելն է եւ կամայական իշխանութիւն որ կիրարկելու դիւրութիւնն է, որ գլխաւորաբար պատճառ եղաւ յունաց ազստամբութեան, որ այնքան երկար տեւեց»:

1930ի յունուար 6ի հրովարտակը կարդալով՝ մարդ չգիտեր թէ սրդողի՝ թրքական ճոռոմարանութեամբ շռայլուած գովասանքներէ ժողովուրդի հանդէպ, որու դէմ անողոքելի վայրագութեամբ գեղծած էր, թէ աւելի քստմի՞ քանի մը տարի առաջ տրուած մահավճիւէն: Երկուքն ալ՝ գովեստ ու պարսաւ, պատիւ ու հալածանք, թուրքի կողմանէ հաւասարապէս գաւադիր եղած են հայուն մինչեւ մեր օրերը: Տկարին հեծնող, զօրեղին քճող թուրքը, որ երբ հեծնելիք գտնէ ցեղ սը՝ անոր հանդէպ միահեծան հըրէց է, կը համակերպի դիւրաւ էշ ըլլալ, երբ ընդհակառակն իր վրայ հեծնողի մը հանդիպի, և այդ մինչեւ որ յաջողի էշ ընել հեծնողը...

Սյդ հրէշային ու իշային երկակենցաղ բնոյթը թուրքին եւրոպական տէրութիւններու խաղցած լարով կորդեան հանգոյց մը ըրած է Արեւելքի խնդիրը, ուրուն կարգին մէջ ինեղդամահ եղած է վերջ ի վերջոյ հայը...

Բայց իր արկածներուն մէջն իսկ հայն ալ ունեցած է լայն բաժին մը պատասխանատութեան: Սյս է որ անգամ մը ևս չօշափելի կ'ընէ տխուր հարիւրամեակը տիրագոյն օրերու: Պիտի չուզէինք երբեք անդրադառնալ անոր վրայ: բայց ինչո՞ւ ծածկինք: Անցեալը դաս չէ եղած տակաւին և հոս հոն կը նորոգութին գաւադրութիւններ եւ ոճիրներ իսկ... մինչ առօրեայ են կոփւներ, խոռվութիւններ, ցուցարարութիւններ... կենսունակութեան յորդում կամ լաւ ևս պոռթկում պիտի ըսէին նոր գրողներ: պոռթկում մը որ յաճախ հրաբխային մոխիր ու լաւայ կը սփոք իր

շուրջն ու կ'սպառնայ յաւէտ աւերի տակ թաղել յայսը, զոր կրնայ տակաւին սնուցանել նոր սերունդին վրայ ապագային նայող խեղճ հայութիւնը:

Յուսախաբը ընել ազգը այս պարագաներուն ոճիրէ: Մրցումի ուրիշ միջոց ու եղանակ կայ, զուգահեռական համընթացութիւնը այդ տեսակէն է: մրցումի համար անհրաժեշտ չէ բաղմումը, եւ ո՛չ կենսունակութիւն է եղբայրասպանութիւնը, եղբայրահալած նենգութիւնը:

Հայ ազգի աւանդական ոգին, ազգային պահպանումի գաղտնիքը այդ չէ եղած, ապա թէ ոչ նա հազարումէկ թշնամիներու մէջէն այսքան դարերէ վերջ անհետացած ըլլալու էր... Ազգապահ կենսունակութեան համար ունինք բարեմասնութիւններ, բնազդպական շարժումներու ընթացք տալու որ ըլլանք անվրէպ կը զարգանանք, կ'աճինք, կը լեցնենք անցելոյն կորուստը, գիրք կը բանենք իր ատենին անոնց դէմ, որ կը խորհին այսօր թէ ընդ միշտ մեռցուցած ըլլան հայը:

Լսենք ինչ կը գրէ օտարական մը, որ մեր անձնահաճութեան փաղաքշանք մը նկատելու չենք, այլ խրատ մը մեղ համար, զոր անցեալ հայութիւնը իրեն համար ըսել տուած է: «Հայերը, որ աշխարհի հնագոյն ժողովուրդներէն մին ըլլալու պարծանքն ունին, բնականօրէն հնարագէտ ըլլալով, կը նուիրուին ամէն ատեն զանառականութեան եւ գործատներու: Ժումկալութիւնը, ինայողութիւնը նպաստած են իրենց հայթայթելու այն բարեկեցութիւնը, որ ունին առհասարակ: Վասնզի գաղթավայրերու մէջն իսկ կը տանին հետերնին ամէն տեղ բարի հաւատքը եւ անկեղծութիւնը ազգային բնածին ծանրաբարոյութեան հետ մէկտեղ, որ բարեխառնուած է միշտ շարժուձեւի անուշութեամբ: Վաճառաշահ գլխաւոր քաղաքներու մէջ սովորաբար բազմանդամ ընտանիքներ կը կազմեն եւ կը կենցաղավարեն կատարեալ համե-

րաշխութեամբ, ընտանեաց ծերագոյն անդամին վարչութեան ներքեւ, ըստ նախկին նահապետական սովորութեան» :

Այսքան գովեստի առջեւ, չի մոռնանք պատմութեան յանդիմանութիւնը եւ համեստ լուսութեամբ վերյուշնք 1830 յունուար նի հարիւրամեայ տարեղարձը մաղթելով, որ ան չի կրնուի իր նախընթացով, նա իրականանայ ու լրանայ հայկական մաքուր աւանդութեանց ազգակենցաղ վերապրումով:

\*\*\*\*\*

## ՀԵԹԱՆՈՍ ՀԱՅԱՍՏԱՆ

Գրեց՝ ՅՈՒՎ. Ռ. Վ. Ր. Կ. Ա. Մ. Ս. Ս. Բ. Ո. Ն.

Մարդկային կրօններուն փոփոխականութիւնը.— Կրօնքներու պատմութիւնը ուսումնասիրողը կը հիանայ եւ գրեթէ կը չօշափէ Քրիստոնէութեան աստուածային ծագում ունենալը։ Միայն Քրիստոնէութիւնը, հակառակ երկար դարերու հոլովոյթին, հակառակ բիւրաւոր ազգերու եւ ցեղերու զանազանութեանը, հակառակ այլազան երկիրներու եւ բարքերու տարբերութեանը, որոնց ստիպուեցաւ յարմարիլ, մնաց միշտ անփոփխ եւ նոյն իր դաւանանքին ու բարոյականին մէջ, մանաւանդ քրիստոնէութիւնը փոխեց այդ ազգերուն եւ ցեղերուն ապականած եւ բարբարոս բար-

քերը։ Սակայն կարելի չէ նոյնը ըսել հեթանոսութեան համար, որ ամէն մարդկային հաստատութիւններու պէս ենթակայ էր տեղւոյ, ժամանակի օրէնքներուն։ Նոյն կրօնական գաղափարը տարբեր երեւոյթներ կը պահէ նոյն ցեղի պատկանող տարբեր հատուածներուն մօտ։ Բայց ոչ միայն տարբեր ժողովուրդներու մօտ նոյնը չէր, այլ նոյն ժողովուրդին մօտ ալ ենթակայ էր բարքերու յառաջդիմութեան կամ յետադիմութեան, եւ քաղաքական անցուդարձերուն։ Օտար տարբեր պատ մուտք ունէին վարդապետական սրբարանէն ներս եւ բարոյականը կը յարմարէր ժողովուրդին ապականած ճաշակին։ Ճիշտ կը բօնքի գաղափարին հակառակը, փոխանակ սրբերու բարքերը։ Ինք կը վարակուէր անոնցմէ, եւ կիրքերը կ'աստուածացնէր։

Այս փոփոխականութեան պատճառները։— Օտար տարբերու մուտքը կարելի էր կրօնքին մէջ հեթանոսութեան շրջանին, այս մուտքի ազգակներն են։ Ժամանակը եւ ազգին ձեռք բերած յառաջդիմութիւնը քաղաքակրթութեան մէջ գարերու ընթացքին։ Հարեւան ազգերու հետ չփումը, և ատոնց հետ ձուլումը, եւ վերջապէս քաղաքական փոփոխութիւնները։

Հեթանոս Հայաստանի մէջ ծայրայեզօրէն գժուարին է կրօնքի ուսումնասիրութիւնը, որովհետեւ գտարերու ընթացքին այնքան փոփոխութիւններու ենթակայ եղաւ, որ գրեթէ անձանաչելի դարձաւ, հակառակ որ հայ ժողովուրդը չափազանց պահպանողական է։ Հայ կրօնքին փոփոխութեան գլխաւոր պատճառներն են։

Հայաստանի աշխարհագրական գիրքը, Միջներկական աւազանին գուոը գրաւելը եւ Սոխոյ երեխ ճամբան, ասիական եւ յունական քաղաքակրթութեան մէջտեղ, ուստի այս երկու հակոտնեայ ուժերու պայքարին բեռը ինք կրելը։

Յաջորդաբար տարբեր աշխարհակալութիւններու

ենթակայ ըլլալը, Ասորեստանի, Մարերու, Պարթեներու. Սասանեաններու. Սելեւկեաններու, Հռովմայեցիներու եւն:

Եւ ամէն աշխարհակալող իր զէնքերու եւ բանակներու նետ իր աստուածներն ալ կը լերէր, չէ որ այդ ալ հպատակեցնելու ուժ մէտ, եւ թերեւ գերակշիռ ուժ մը քանի որ հոգիներու հպատակութիւննէ: Ուստի հայ դիցաբանութիւնը այնքան փոփոխութիւն կրեց, որքան Հայաստանի աշխարհը տէր փոխեց:

Հայաստանի երկրին պատմութեան հարեւանցի ակնարկ մը մեղ պիտի համոզէ թէ մեր երկիրը նայերիի եւ Ուրարտուի երկիրներէն գրաւուած էր: Սակայն ասոնք իսկ միացեալ եւ անկախ երկիրներ չէին, անհամար փոքր քաղաքներու բաժնուած էին, մէկը միւսէն բոլորովին անկախ եւ ինքնավար.

Ամէն մէկ քաղաք պետութիւն մըն էր, որու վեհապետը աստուած մըն էր եւ կ'ըսուէր թէ ան եղած է քաղաքին հիմնադիրը: Աստուածը իր տաճարը ոււնէր, իր հողամասը, իր ժողովուրդը, որմէ նուէրներ կ'ստանար զիրենք պաշտպանելու համար, եւ պատերազմի ժամանակ պատերազմելու համար:

Վեհապետ նկատուած աստուածը իր շուրջը անհամար երկրորդական աստուածներ ունէր, իր տաճ սպասաւորները, նախարարները եւ ծառաներ՝ իր արքունիքին, իր կիներուն պահապաններ, կառապաններ թագաւորական կառքերուն, երաժիշտներ, իր ւալուածներուն մատակարարներ, բանակին զօրավարներ, պետական խորհրդատոններ, ( . . W. King cuneiform texts from Babylonian tablets): Այս վեհապետ աստուածին փոխանորդը եւ քահանան էր տեսանելի թագաւորը, նոյնինքն աստուածմէն ընտրուած այս պաշտօնին, աստուածոյ լիակատար իշխանութիւնն ունէր, եւ ոչ միայն անոր գործակատարը նկատուած էր, այլ և հեռաւոր հնութեան մէջ ինքն ալ աստուած նկատ-

ուած էր:

Կուռքի մը կարեւորութիւնը կախում շատ ունէր իր կառավարած քաղաքին կարեւորութենէն: Զարմանալի չէ ուրեմն, երբ՝ Ուրարտուի մայրաքաղաքին մէջ միծ կուռքին տաճարին շարունակութիւնն է թագաւորական պալատը, բարոյական միութիւն մը կը կազմէին այս երկուքը: Նաբուգոթոնոսոր իր մեծ կուռքին զօրութեամբը եւ մեծութեամբը կը պարծենար Դանիէլի: Պատերազմէն վերջ, յաղթութեան պարագային. ընդհանուր աւարին մէկ վեցերորդը կը պատկանէր աստուածին. եւ եթէ յաղթուէր, զինուորներու նման կուռքն ալ գերի կը տարուէր յաղթողէն, եւ կ'երթար յաղթողին տաճարին մէջ գերի կուռքերուն մէջ դասաւորուիլ: Ուրարտուի թագաւորներէն Խուսաս Ա.՝ իր մէջքի դաշոյնով անձնասպան կ'ըլլայ, երբ կ'իմանայ, որ Սարկոն (722 թ. ա.) յաղթած է եւ Խալտիս՝ Ուրարտուի կուռքը գերի տարուած է Պակապարթուի յաղթութեան դիցուհին հետ:

Այս ամէնը հին Աստուածապետութեան շարունակութիւնն է երբ ժողովուրդները կառավարուած էին իրենց աստուածներէն: Յաղթական թագաւորը կը յաղթէ յանուն իր կուռքին եւ անոր իշխանութեանը հետ կը պարտագրէ նաև անոր պաշտամունքը եւ երկրպագութիւնը: Այսպէսով յաղթուած ժողովուրդներու մօտ աստուածները եւ պաշտամունքները կը բազմապատկուէին: Սակայն դիմելու է թէ այս ներածումները ընդհանրապէս զուտ անուանական են. հիմնական գաղափարը կը մնայ միշտ նոյնը. նոյն աստուածը կը մնայ. միայն անունը կը փոխուի: Հայ Ողբազոսի գլուխը, Խալտիս, յաջորդաբար Սրամազդ (Իրանի Ահուրա-Մազդան) եւ Զէվս (Սելեւկեաններու) եղաւ իր բնոյթը միշտ պահելով:

Եւ իսկապէս, անկարելի է նիզակով եւ սուրով յաղթուած պատերազմով մը ամբողջ ազգի մը մտայ-

նութիւնը եւ աւանդութիւնը փոխել։ Առ առաւելն հայրենի աստուածներու մօտ օտարներ պիտի աւելնան եւ հայրենի քրմութեան մօտ օտար քուրմեր պիտի պաշտեն եկոր կուռքերը, նոր պաշտամունքներ. պիտի մտնեն սովորութիւններու մէջ եւ պաշտօնական պանթէոնը պիտի ճոխանայ օտար երկնային հիւրերով, սակայն ժողովրդական զանդուածին հաւատքը կը մնայ այն, ինչ որ էր։

Դարերու ընթացքին նայիրիի եւ Ուրարտուի անկախ ուրացն թագաւորութիւնները նուածուեցան Ուրարտուի թագաւորներէն։ Եւ Խալտիս, Թոսպիտէի (Վան) պաշտպան աստուածը Ուրարտուի մայրաքաղաքը, համայն միացեալ թագաւորութեան կուռքն եղան։ Կը սկսինք կազմակէ բանալ և նոյնօրինակ պաշտամունքի պատմական շրջանը։

Աւելի ուշ, Սասանիաններու կայսրութեան ժամանակ եւ անկէ ալ վերջ, ուրիշ պատմական ազդակ մ'ալ երեւան կուգայ, քաղաքական շահին տեղի առւաւ աստուածասիրութիւնը, եւ նոր աշխարհակալներ կը պարտադրէին յաղթահարեալ ժողովուրդներուն իրենց կրօնքը, որպէսզի այդ միջոցով կարելի ըլլայ պարտադրել նաեւ իրենց քաղաքակրթութիւնը։ Այսպէս, յաղթական պարսիկները կը պարտադրէն Հայաստանի մէջ Որմիզդի կրօնքը եւ իրանի կուռքերու եւ ատրուշաններու արշաւանքի մը առջեւ կը դանըւինք. ասոնք պահելու համար անհրաժեշտ են քուրմեր եւ բագիններ, մէկ մէկ պարսիկ քաղաքակրթաւթեան օձախներ, որոնք Տիգրոնէն դրամապէս պահուած են։ Աղէքսանդր Մեծ Յունաստանը եւ անոր քաղաքակրթութիւնը կ'աստուածացնէ Աթենասով եւ Զէվսի, Աթոլիօ և Աթենաս դիցուհիին պաշտամունքը ամէն կողմ կը պարտաւորէ, Հռովմ իր բանակներու ուժը կ'աստուածացնէ Օգոստոս Կառու (Divus Augustos D a Roma) եւ Քոմա դիցուհիով (Divus A ugustos D a Roma) եւ ուր լէգէոններուն արծիւները գրալ կուտային Հռովմի

հզօր տիրապետութիւնը, հոն պարտէին ամէն ազգեր եւ լեզուներ այս երկու երկնային և աստուածային յաղթականներն ալ ընդունիլ եւ դասել Ողիմպոսի առջին տեղը։

Ուրարտական կրօնիին բնոյքը. — Ինչպէս ամէն արիական ցեղերուն կրօնքը, հայունն ալ երկնային երեւոյթներու և լոյսի գաղափարին վրայ հիմնուած է։ Ամէն գեղեցիկ, մեծ և մարդու զօրութենէն վեր եղած բան մը մարդուն մէջ կ'արթնցնէ աստուածութեան զաղափարը Լոյսը, այնքան նուրբ և մաքուր, գրեթէ հոգեւորական նիւթ մը, կ'աստուածանայ և հիմը կ'ըլլայ կրօնքին, և անոր հետ ամէն այն երեւոյթները որ զարմանք և վախ կ'աղդեն։ Ուրարտական կը րօնքը ուստի նիւթական և ցած կրօնք մը չէ, և չաստուածացնէր մարդուն ցած բնազդները և կիրքերը կուռքերու մէջ անձնաւորութիւն մը տալով։ Երկնքէն և լոյսէն Ուրարտական երրորդութիւնը ունինք, Խալտիս, լոյս աստուած, զօրութեան և մաքրութեան աղբիւր։ Դէսապաս, երկնակամար աստուածը եւ Արդինիս, Արև աստուած, որ նիւթապէս կը լուսաւորէ և կը տաքցնէ բնութիւնը։

Բարոյական։ — Ուրարտական կրօնքի բարոյականը շատ մաքուր է և ազնիւ ինչպէս ընդհանրապէս յանական ցեղերունը։ Արտաքին արարողութիւննարու զուտ ձեւագիրք մը չէր իմաստէ զուրկ, այլ ուներ իր որոշ վարդապետութիւնը եւ անդենական կեանքի հաւատքի վրայ հիմնուած բարոյական մը։ Այն շիցուհիները, որոնք ուրիշ կրօնքներու մէջ Լպիրչ պաշտամունքի մը առարկայ էին, ուրարտուհայկական կրօնքին մէջ բեղմնաւորման և ընտանեկան մաքրութեան և պատույ աստուածներն էին։

Ընդհանուր գծերով մեր նախնիքներուն կրօնքը ներկայացնելէ վերջ, ներկայացնենք անոր Ողիմպոսի աստուածները մի առ մի։

Աստուածները. — Նայիրի. Ուրարտուի գլխաւոր

աստուածն էր Խալտիս, լոյս, մաքրութիւն և սրբութիւն, տէր և կառավարիչ ամէն ազգերուն։ Ժամանակներու ընթացքին, Թէիսպասի կը ծգէ կարգաւորել և կառավարել երկնակամարին երկնային մարմինները և Արտենիսի (Արև) կեանք տալ և լուսաւորել բնութիւնը։

Արամեան հարստութեան անկումէն վերջ, վահագնով (250 Ք. ա.) Աքեմենեանները կը տիրեն Հայատանի, Խալտիս վերջնականապէս Արամազդի կը փոխուի և այդպէս կը մնայ, նոյն յատկութիւնները պահելով, Արամազդի աղջիկը, Անահիտ, երկրորդ տեղը կը բանէ ամէն ճշմարիտ հայու սրտին մէջ։ Հայոց ժամ մայր է մայրութեան, մաքրութեան, ընտանեան պատիւին, պաղարերութեան, վերջապէս պահապանը համայն հայ աշխարհին որու չնորհիւ կը մնայ եւ կը պատղարերի մեր երկիրը։ Ոսկիամայրը, փառք և պարծանք հայոց։

Գլխաւոր այս աստուածներէն զատ, մարդոց և երկրի կեանքերուն ամէն պարագաները ունէին իրենց աստուածները, կային

Երկնային աստուածները։ որոնք կամ տարրերը կը ներկայացնէին կամ այդ երևոյթներուն կառավարիչներն էին։ Հայրայինիս լուսածագին, առաջին անգամ խաւարը հալածող աստուածն էր։ Սարտիս, տարիաստուածն էր։ Սփարիս, ուրախ դիցուհին, գարունն էր։ Ոււս, հովերու աստուածը, Այիա, երկրի դիցուհին, Ատարուդաս, ուրարտական կրակի աստուածը, ժամանակաւ նոյնացաւ Վահագնի հետ։ (Հնդիկ Վահագնի) երկնի և երկրի զաւակը և կրակի աստուածը։ Արտենիս Արև աստուածը, եկամուտ աստուած մ'է իւրանէն, Բարձիամին, ծագումով վիւնիկեան և բարելունական, տարածուած պաշտամունք մ'ունէր հայոց մէջ։ Միհր, կամ Հեփեստոս, Արեգակին ճառագայթները, զաւակ Արամազդի եւ եղբայր Անահիտի։ Մասնաւոր կերպով սիրելի էր հայոց Արուսեալ առաւօտ-

եան աստղը և Աստիկ։ Ասոնցմէ զատ ամէն համաստեղութիւններն ալ աստուածացած էին։ Այս ամէն կուռքերէն յայտնի է թէ Լոյսի գաղափարը որքան անձնաւորութիւններ եւ ներկայացուցիչներ ունէր կը րօնքին մէջ։

Երկրային աստուածներ—Հայաստան Ասորիներէն Նայիրի (Զուրերու երկիր) ըսուելու չափ ջուրերով հարուստ երկիր մը, ամէնալայն պաշտամունքը ունեցաւ ջուրերուն, լոյսէն վերջ։ Եւ ջուրին հետ կրակին, մանաւանդ սրբազն լեռներու զագաթը մշտնջենաւորապէս վառուող հրարխային կրակին պաշտամունքը։ Ջուրը եւ կրակը չէին մարմնանար մարդկային կերպարանքներու տակ, այլ ուղղակի մայր Արաքսի և Եփրատի ակերը կը պաշտուէին, հայրենի երկրին հետ։ Ջուրը և կրակը, որոնք բնութեան մէջ թշնամի են, դիցաբանութեան մէջ քոյր և եղբայր էին։ Հայրենի սրբազն լեռներն ալ Ազատ Մասկուր, քառագագաթ Արագածը, սառոյցապատ Նպատը, գեղեցիկ Դրգուուը են։

Հովագրգութիւնը ևս ունէր իր աստուածները և աստուածեցեալ տարրերը։ Ուրա ծաղիկներու և պըտուզներու դիցուհին, Թուսպաւաս, ջերմութիւն տուող աստուածը, (ասոր նուիրուած էր Ուրարտուի թագաւորական նահանգը, Վան, որ Թոնքիա կոչուեցաւ), Ունենաս, երկրագործութեան աստուած, Հարուսանիս, արմաիքի աստուած։ Սակայն Հայաստանի համայն երկրագործական արդիւնաբերութիւնը կեղրուացած եւ Աստուածացած էր Վանատուի մէջ, բարերերութեան աստուածը։ Նաւասարդի Ին (օգոստ. 8) կը տօնախմբուէր, իրեն նուիրուած էին Հայաստանի մրգաստանները, այդիները և պարտէզները։ Տիր, արեի աստուածը, որու անունով Տիրական գօտի ըսուեցաւ ծիրանի գօտին։

Արդարութիւնը եւ հարստահարութիւնն ալ ունէին իրենց պաշտպանները Ողիմպոսի մէջ, Միհր, Ա-

բամազդի որդին, (արևուն ձառագայթներուն մէջ անձնաւորուած) ճշմարտախօսութեան, ուխտերու և արդարութեան աստուածն էր: Ամէն ինչ կը տեսնէ և կը լսէ, հազար աչք եւ ականջ ունի: Արդարները կը վարձատի և յանցաւորները կը պատժէ, մասաւանդ ուխտադրուժները: Յետ մահու կը քննէ և կը կշոէ ամէն մարդու գործերը, երբ կամուրջէ մը կ'անցնին, և զիրենք դէպի երջանկութեան կամ դըժախտութեան կ'առաջնորդէ: Արդու աւրիս անարդարութենէ մը վերջ կարգ եւ կանոն դնողն էր:

Անդենականի աստուածներն էին Ատիաս, դժոխի աստուածը, որու թագաւորութիւնը այնքան մութէր որ մօտէն ոչինչ կարելի էր նշամարել: Իր գահին մօտ կար Զամի իր պահապան շունը: Վանանդ և երեք ոգիները, Թրպգա, Ալ և Արենալ օգնականներնն: Դրոդ ամէն մէկուն, ճակատագիրը գրողն էր և կեանքէն վերջ հոգին պահանջողը: Խոկ բարիները մահուընէ վերջ կերթային Խարտիսի կամ Արամազդի մօտ որ զիրենք կը մաքրէր և կ'աստուածացնէր:

Այս աստուածներէն դուրս կան նաև հոգիներ, մանաւանդ նախնեաց հոգիները: Հայերը չէին կրնար ըմբռնել որ այս կեանքէն վերջ ոչնչութիւն ըլլայ և կը հաւատային թէ իրենց հայրերը կ'ապրին դեռ նոյն յարկին տակ և ալդ ոգիներուն մասնաւոր պաշտամունք մ'ունէին, անոնք կը շարունակէին կառավարել ընտանիքը, վարձատիր կամ պատժել զաւակները: Հոգւոյ անմահութեան հաւատքը շատ բացայատ էր հայոց մէջ:

Պահանձնունք.— Պաշտամունքի գլխաւոր գործերն էին Զոհը կամ Յաշտը և նուիրատուութիւնները: Այս պարագաներուն պարտական էին խզմի մտօքպահել այն ամէն գործերու, ալօթքներու եւ երգերու ամբողջութիւնը որ արարողութիւնը կը կազմէր, հակառակ պարագային աստուածները գործարական և դժգոն կը մնային: Զոհը կը մատուցուէր բագինին վրայ, տաճարին շէնքէն դուրս: Ամէն աստուած իրեն յատուկ զոհը ունէր, Արամազդի կը զոհուէին ծերմակ և անբիծ ցուլ, խոյ, ձի եւ ջորի: Աստղկան կը նուիրուէին վարդեր և ուկիէ ու արծաթէ նուէրները: Միհրի կարմիր ձիեր: Այս տեսակ հանդիսաւոր զոհեր տարին քիչ անգամ եւ որոշ տօներու կը մատուցուէին, սովորա-

բար հաւատացեալները իրենց բերքերուն նախախայրիքը կը մատուցանէին և քուրմերու, ուխտաւորներու եւ աղքատներու մէջ կը բաժնուէր, միայն մասմը ի պատիւ կուռքին կ'այրէր բազինին վրայ:

Զոհերու առթիւ գործածուած անօթները ուկի եւ արծաթ պարտ էին ըլլալ: Նուիրողները, քուրմեր կամ տաճարին ծառայողներ, պարտական էին շատ մը սրբութիւններէ անցնիլ, նոյնիսկ կրակի եւ ձիւնի փորձերէն, եւ տաճանելի ու երկար ծոմեր պահել: Կուռքերը հացի, զինիի, ձէթի, կարագի եւն. նուէրներ եւս կ ընդունէին:

“մենակարեւոր նուէրները սակայն համայն նահանգներու նուիրումներն էին: Հայաստան հնուց ի վեր Խալախաի երկիր կ'ըսուէր անոր նուիրուած ըլլալուն համար. Երկիզայի գաւառը Անահիտի նուիրուած էր եւ այսպէս ամէն տաճար սեփականատէր էր շատ ընդարձակ տարածութիւններու, ուստի հայերը իրենց երկիրը իրօք կրնային Սուրբ հայրենիի կոչել:

Քահանայուրիւն.— Ուրարտուի եւ վերջը Հայատանի կրօնքը նուիրապետական կատարեալ կազմակերպութիւն մը ունէր: Քահանայապետը թագաւորն էր, թէպէտեւ այս պաշտօնը յատկանշող յատուկ տիտղոս մը չէր կրեր: Զոհերը, նուէրները, արարողութիւնները եւայլին կը կանոնաւորէր, մողեր, քուրմեր եւ տաճարներու պաշտօննեաններ կ'անուանէր եւ կրօնական տօներ կը սարքէր եւ կը հաստատէր:

Նուիրապետութիւնը ունէր իր մէջ Օրենսգեները որոնք քաղաքական եւ կրօնական դատաւորներ էին: Նախարարները, որոնք բարձր աստիճան մը ունէին նաև նուիրապետութեան մէջ եւ մեռնելէ վերջ տաճարներուն մէջ կը թաղուէին: զինձնօնիքի պատօննաները, որոնք քուրմերու մասնաւոր դասակարգ մը կը կազմէին: «Կոս»ի զոհի քուրմերը: Էստ ուրարտական կրօնքին օրը երեք մասի կը բաժնուէր. առաջին արևածագ, երկրորդը ամենակարևոր և արարողութիւններով լի, ճիշտ կէսօրը, —«Կոհ»— երբ արևը իր լուսաւորութեան և զօրութեան գագաթնակէտին հասած է. երրորդ արևամուտը: Կային նաև Գուշակներ, և մողեր: Մասնաւոր քահանաններ և Սէլլիները» զոհերը սուրբ անօթներու մէջ բաժնելու համար, եւն. ևն.:

Հեթանոսութեամն վերջին ժամանակները քուրմեց դասակարգը զօրաւոր էր և բազմաթիւ. Քրմապետը մեծ զօրութիւն ունէր եւ արքունիքին մէջ կարեոր խորհրդատու էր և նախարարար. Քրմապետութիւնը ժառանգական էր, հայր որդեիք և կը պատկանէր Վահունեաց գերդաստանին, որոնք Վահունէ սերած կ'ըսուէին: Քուրքերը ամէն քաղաքական պարականութենէ զերծ էին, տուրք չէին վճարեր եւ ընդհակառակը մեծ նուէրներ կ'ստանային թագաւորէն և ժողովուրդէն, պատերազմական աւարին մէկ հինգերորդը իրենցն էր: Ինչպէս ամէն նախարարութիւն, անհատնում երկիրներ ունէին և պատկառի բանակլ մը, միայն Տարօնի Վանուհիները վեց գաւառակներ ունէին 12,298 ընտանիքներով և բանակնին 7847 զինուոր կը հաշուէր:

Տանարները.— Ինչպէս ամէն արիական ժողովուրդները, հայերն ալ իրենց տօները բացողեայ կ'ըսէին և տաճարներու առջև, կամ սրբազան անտառներու մէջ: Պատմութեամն մէջ երևելի են Արմաւիրի (հայոց հին մայրաքաղաքին) սօսիներու անտառը և Վիշապաձորի եղեւնիներու անտառը, Երասխի ափերուն վրայ: Ժամանակներու ընթացքին շրջապատեալ տեղերու մէջ կը կատարէին և տաճար կ'անուանէին:

Տաճարները բազմաթիւ էին, քանի որ ամէն քաղաք իր պաշտպան կուռքը ունէր, իր յատուկ պաշտամունքով: Այս համասփիւռ տաճարներէն զատ, կային նաև ութ մեծ ուխտատեղի տաճարներ Հայաստանի մէջ, ուր՝ տարուան որոշ ժամանակներուն համայն հայ ժողովուրդը կը համախմբուէր ուխտի իրեն սիրելի մեծ կուռքերուն երկրպագութիւն ընելու համար: Տաճարը կուռքին կարուածն էր. մեծ պարսպապատ ամրութիւն մ'էր ուր կը բնակէին պաշտամունքի յատկացնալ բազմութիւն մը. քուրմերու, քուրմունիներու, զաւակներու, ծառաներու, իրենց զինուորներու և զոհի սահմանուած անասուններու: Տաճարը շրջապատին կեդրոնի կը գտնուէր եւ իր կարգին շրջապատուած էր պատով մը, հոն տեղի կունենային զոհերը, թափորները եւ արարողութիւնները: Մէջտեղը կար բագինը որոն վրայ զոհը կ'ըլլար եւ կուռքին մեծ արձանը կը տիրէր ամէն ինչ,

այնպէս որ ամէն կողմէն կարելի ըլլար տեսնել. Սըրբարանը կամ տաճարին շէնքը, միայն թագաւորին, քուրմերուն և նախարարներուն վերապահուած էր. ժողովուրդը բացողեայ կը մնար եւ անկէ կը դիտէր:

Տաճարին մօտ կը գտնուէր գանձատունը, միայն քրմապետին եւ անոր սերունդին քանի մը անձերու ծանօթ, զաղտնի եւ ապահով թաքստոց մը: Հոն կը պահուէին ոսկիէ, արծաթէ թանկադին առարկաները, ձուլածոյ ոսկիէ անօթներ, թանկագին կերպասներ. մարգարիտներով և քարերով հիւսուած:

Հայաստանի գլխաւոր որբավայրերը 8 հատ էին: 1. Բարձր Հայքի սահմաններու վրայ Անի ամրոցը. Դարանգեաց գաւառին մէջ Եփրատի եղերքը: Հիմնարկութիւնը և անուան ծագումը անստոյդ է. կ'ըսուի թէ Անի «Անահիւռէ կուգայ եւ Քամախ (Կմախքը), որովհետեւ հոռ էր Արշակունիներու գամբարանը: Առաջին յիշատակութիւնը Արտաշէս Ա.ի մահուան առթիւ է, նա հոռ կեդրոնացուցած էր յոյն քաղաքներէ աւար առած կուռքերը եւ քուրմերը: Տիգրան՝ իր զաւակը, Արամազդի արձանը կանգնեց հոն եւ տեղւոյն վրայ եղած քուրմերը անոր պաշտամունքին յատկացուեցան: Ամբողջ Հայաստանի մէջ զարգացման կեդրոն էր եւ երեւելի ուխտատեղի:

Անշուշտ Արամազդի հետ մասնաւոր կերպով Անահիտ ալ պաշտամունքի առարկայ էր, Արամազդի աղջիկը եւ հայոց աշխարհի մեծ Տիկինը: Քրիստոնէութեան շրջանին այս ամրոցը թագաւորական թագըստոցն էր, ուր վտանգի ժամանակ կ'ապաստանէին թագաւորին ընտանիքը եւ գանձերը:

2. Եկեղեց գաւառը, Երիզայի մէջ. (Երզնկա) հոչակաւոր Անահիտ դիցուէիին տաճարը: Անահիտի պաշտամունքը (Յունաց Արտէմիսը եւ լատիններու Տիանան) համայն Փոքր Ասիոյ եւ Պոնտոսի մէջ տարածուած էր, հոչակաւոր տաճարներ կային եփեսոս, Զիլէ, Մարաշ եւն: Իրաւ է թէ ամբողջ Հայաստանի մէջ ալ իր տաճարները անպակաս էին, սակայն եկեղեց գաւառը մասնաւոր կերպով նուիրուած էր Անահիտի եւ կ'ըսուէր Անահիտի գաւառ: Տաճարին շուրջ ընդարձակ հողի տաճարածութիւններ կը գըտնուէին եւ զոհի յատկացուած անասուններուն վերապահուած էին: Անահիտի ոսկեծոյլ արձանը Արտա-

շէս Ա.ի առատաձեռնութեան արդիւնքն էր, սակայն  
չի հասաւ զայն կանգնելու և իր յաջորդը Տիգրան  
զայն կանգնեց յարակից տաճարով, քուրմերու բնա-  
կութեամբ և բերդերով։ Մարկս Աւրիլիոսի հովովմայե-  
ցի լէզէոնները կոտրելով արձանը իրը աւար մէջէր-  
նին բաժնուեցան։ Տրդատ իր թագաւորութեան սկիզ-  
բը վերահաստատեց արձանը և պաշտամունքը, և  
այս առթիւ ստիպեց Գրիգոր Լուսաւորչայ որ ծաղիկ-  
ներու և դալիկներու պսակներ նուիրէ Ահահիտի ար-  
ձանին։

Տարին երկու անգամ տօներ և ուխտագնացու-  
թիւններ կը կատարուէին Երիգա, դարնան և աշ-  
նան, սակայն կարեւորագոյնն երկրորդն էր 15 նա-  
ւասարդին։ Այս առթիւ սովորական արարողութիւնն-  
երէ և զոհերէ վերջ քրմապետը թագաւորական ճո-  
խութեամբ զգեստաւորուած ոսկիէ արձանը թափորով  
կը պտտցնէր աղօթքներ երգելով։ Սակէ վերջ ժողո-  
վորդը խրախմանութիւններու կը սկսէր, և կ'ըլլա-  
յին պարեր, երաժշտութիւն, ստանաւորներ, արտա-  
սանութիւն, կեր ու խում եւն։

Սակայն շատ չուշացաւ ճշմարտութեան արշալոյսը  
և 14 տարի վերջ Անայիտի պաշտամունքը վերջնա-  
կանապէս տեղի տուաւ Քրիստոնէական պաշտամուն-  
քին։

3. ՎանաՏուր՝ Ամանոր աստուածին տաճար օթե-  
ւանը, Տարօնի գաւառին մէջ, տօնն էր նաւասարդի-  
ւին։ Աստուածին իսկական անունը Ամանոր էր, սա-  
կայն՝ որովհետեւ ուխտաւորները շատ թիւով կուգա-  
յին և երկիրը լիսոսա ըլլալուն յարմարութիւն չէր  
ընծայեր բնակութեան, տաճարին շրջափակին մէջ  
կ'ընդունուէին ուխտաւորները և ատկէ Վանատուր-  
ըսուեցաւ (օթեւան տուոյ)։ Ամէն ուխտաւոր իր բեր-  
քերու երախայրիքը կը բերէր կուռքին նուէր։ Վա-  
նատուրի տարուած նուէրներու հետքն է Կաղանդ-  
գիշերուան սեղանը՝ ամէն տեսակ պտուղներով ճո-  
խացնելով հայ ժողովրդական սովորութիւնը։

4. — Աշտաշատի դրան վրայ գտնուող «Ճիր»ի  
տաճարը։

5. Բագայառինջի (Դերջան գաւառ) մէջ «Միհր»  
աստուածին տաճարը։ Այս տաճարն այ Արտաշէս Ա.է  
կանգնուած է, յունական քաղաքներէն առնուելով։  
Իրականին մէջ էֆէսթոս յոյն կուռքն է, բայց որով-  
հետեւ երկուքն ալ կրակի աստուածն են, կը նոյնա-  
նան։ Տօնը կը կատարուէր զեկտեմբեր 25ին։

6.— Նանէ (Աթենաս) զիցուհին իր յատուկ պաշ-  
տամունքը և տաճարը ունէր թիւ աւանը, Եկեղեց-  
գաւառ։ Ծագումով բարելոյնական զիցուհի մ'է, հա-  
յերը զայն նոյնացուցին Արամազդի իմաստութեան ո-  
Աթենասի հետ։ Տօնին թուականը անծանօթ է, այս  
տաճարին կալուածներն ալ անցան Գրիգոր Լուսաւոր-  
չաւ գերդաստանին։

7.— Դարանակեացի մէջ Թորդան աւանը, կը  
գտնուէր Բարշամին ասորի աստուածը, հոն բերուած  
Տիգրան Բ.էն՝ իր աշխարհակալութիւններու աւար-  
Արծանը ամբողջ թեամբ փղոսկր և արծաթ էր։ Գը-  
րիգոր Լուսաւորիչ զարդեցուց այս պաշտամունքը։

8.— Տարօնի գաւառին մէջ Աշտիշատի մենեան-  
ները։ Բառազնութիւնը արգէն կը ցուցնէ թէ հոն-  
զոհերը շատ էին։ (Աշտ՝ զոհ և շատ)։ Այս ամրութեան-  
հիմնադիրները եղան Տեմեդր և Քիսանէ, Հնդկաստա-  
նէն ապաստանած եղբայրները, որոնք առաջին ան-  
գամ կանգնեցին հոն վիշապածև աղգային կուռքը։  
15 տարի վերջ Վաղարշակ այդ գերդաստանը բնաջինջ  
ըրաւ և Աշտիշատը անցաւ Վահունիներուն, Վահագնի-  
յաջորդներուն։

Ամրոցին պարիսպներուն մէջ երեք մեծ տաճար-  
ներ կային, առաջինը Վահէվանեան ըստած էրագլէ-  
սի նսւիրուած, որու արծանը ոսկեզօծ պղնձէ էր։ Է-  
րագլէս նոյնացած էր Վահագնի հետ։ Երկրորդ տա-  
ճարը նուիրուած էր Անահիտի, Երրորդը՝ Աստղիկան։  
այն ալ ոսկիէ, Վահագն հայ հերոսին սիրահարը։

Հայաստանի մէջ ամենուրեք տարեմուտը կը տօ-  
նախմբէին ուխտագնացութիւններով, մանաւանդ-  
կեղրոնն էր Աշտիշատ։ Թագաւորը արարողութիւննե-  
րուն անձամբ ներկայ ըլլալու կուգար, կատարողը  
քրմապետն էր։ Ժողովուրդը նուէրներով կը մասնակ-  
ցէր, իսկ ազգը պարտական էր իր պաշտպան աստ-  
ուածներու տարեկան յառաջդիմութեան ապացոյցը  
տալ։ Վահագն քաջութիւն և հերոսութիւն կ'ուզէր։

Անահիտ՝ գեղարուեսս, իսկ Աստղիկ սէր և բանաստեղծութիւն։ Քերթողները իրենց քերթուածները կերպէին, երաժիշտները իրենց երաժշառութիւնները, ըմբիշները իրենց ուժը կը ցուցնէին, ամէն մարդկային գործունէութիւն իր մրցումն ունէր։ Այս ցուցադրութիւններէն վերջ վայրի անասուններուն մէջ կոխւմը կ'ըլլար և ձիարշաւ։ Յաղթողները Աստղիկի արձանը զարդարող վարդէ պսակներով կը պսակուէին։

Հին տարուան մեղքերը քաւելու և սրբելու և նոր տարին մաքուր սկսելու համար, քրմապետը Արածանիի սուրբ ջուրերը առնելով ցնցուզով մը ժողովուրդը կը ցողէր։ այն ատեն ամէն ժողովուրդը ձեռքի պատրաստ աղաւնիները կը թոցնէր։ Այս սովորութիւնը շատ հին էր, թերես կը յիշեցնէ նոյի ջրհեղիզէն աղատումը և աղաւնին թոցնելը։ Մինչեւ այսօր ալ նոյն յիշատակութիւնը կայ վարդավասի տոնին առթիւ։

Դրիգոր Լուսաւորիչ այս տաճարները կործանեց և հայոց մայր եկեղեցին հիմնեց, բայց այն ալ բարբարուներու արշաւանքէն կործանեցաւ, քարերը դորձածուեցան Արածանիի վրայ կամուրջ մը շինելու։

Արենի 1930

Մարդը ծնած է աւելի տառապելու քան երջանկանալու համար։ Մեր աչքերը կրնան կորսնցնել օր մը իրենց տեսողութիւնը, բայց երբեք չեն կորսնցը-ներ արցունք թափելու յատկութիւնը։

Վ. Հիլկո

Անմտութիւն է բնութեան գաղտնիքներուն թափանցելու ճիգը։ Սօփոկլէսի խօսքը յիշեցէք, անգիտանալ երջանկանալ կը նշանակէ։

ԲՈԼ ՊՐԻՒԼԱ

Գ. Բ. Ա. Կ. Ա. Ն.

## ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՅՆԸ

Գրեց՝ ՅՈՒՆ. ԵՊՈ. ՆԱԶԱԽԵԱՆ

Ով, որ՝ Երկինքն ուզած ատենդ մագաղաթի պէս գալարես, Կամ գըմբեթարդ հովանոց ես և կամ սրբուս իբրև օթոց, Ով Տէր, հերիք ծալլուած մընայ վըմիաներուդ աստուածատես Մագաղաթի էջն յաւերժ՝ հակատագրին՝ ազգիս Հայոց։

Մէծ ազգերու նա ծրիումին

Մէկ հոսանքն է անզուսպ ուժգին...

Զարդացումի, գիտակցութեան

Լարուածքն ունի գերագերգիո...

Ազգակննցաղ իր մէջ խայտան

Ուժն ու ձրգտումն, զոր դուն տըւիր։

Ինքնորոշումի

Գիրկըն ամենի՝

Թոյլ տուր, որ ծրփայ

Իր հողին վրայ,

Ու ինչո՞ւ ես կը վարանիմ... դու վըմուեցիր, դու խոսացար

Ու կապուացաւ լուրթ ու ծաւի հայածածկոյթ երկնից վրանն,

Յայթեց մէջէն խիս հաճանչով, ուկի դիսակ արևն կայտառ,

Ու կարմրեցար կարմրաբըլուր շառագոյն հողի Արարատեան։

Եւ Արարչին դէտը վսեմ

Հոն ժպանցաւ, անկեց եղեմ...

Ու հողն եղաւ Դալարաստան,

Դալարաստանն ալ մարդաստան,

Ու մարդաստանն մերս Հայաստան,

Մեծ խանձարոյր նոր մարդկութեան։

Այդ նախածընող  
Երկինքը արեն, հող.  
Եռագոյն վառ վառ  
Կանգնեն մեր աշխաւհ:

Յանկարծ, աւա՛ղ, դիզան անպեր մըթագնեցին երկնից կապոյտ.  
Թուխ ամպրոպներ սեւցուցին դէմքն ոսկիափայլ արեգակին:  
Աշխարհածով զանգուած մ'եղաւ կարմրագունակ հայ-հողակոյտ  
Ու անդամ մ'ալ գալարուեցաւ ճակատագրի մագաղաթն հին,

Ծըփանուտ նաւ մը տանէր զայն,  
Ցուսով յոյզով մարդիկ համայն:  
Թուցիկ թևնոց օդահերձիկ  
Կը սպասուէր հոն վերադարձին...  
Ծըւէն մ'երկնից բաց ու խըփիկ  
Խուրձեր հոսեց ոսկեղեղին.

|| Զուրն եղաւ հըրտոտ,  
Նստաւ յԱրարատ  
Նաւն ու աղաւնին  
Բերաւ ձիթենին:

Այդ օր՝ ո՛վ Տէր, դու երդուընցար ալ չի ջնջել մարդն ջըրամոյն  
Ու մագաղաթն մեր գոյներով մեկնըւեցաւ ազգապատում,  
Երփնագօտի աղեղնաձև տարածուեցաւ Մասհաց գլխոյն.  
Բընանըկար դրօշին Հայոց այդ օրը եղաւ այսպէս ծագում:

Այսօր արեան, վա՛խ հեղեղներ,  
Ծածկեցին նոյն հովիտն ու լեռ,  
Այս անդամ ալ մեզ երդուընցի՛ր,  
Խնայել Հայուն կեանքին անմեղ.  
Ու այդ խոստմանդ նըշանը դի՛ր,  
Ուր ողողեց արեան հեղեղ,  
Նըշանն եռափայլ,  
Հայ դրօշին ծալ ծալ,  
Աղատ Մասհաց վրայ  
Թող ծափ ծափ ծըփայ:

Օն անդը, անի պարզուած է, ալ չի ծալլուիր, չի գալարիր...  
Ու անձոռնի բելեր կրկին ու վիթխարի նոր տիտաններ:

Նա իր՝ առջեն պիտի տեսնէ անշուշտ պարտուած ու ծընրադիր  
Նա իւր ներքեւ պիտի ժողվէ եռոտանի Գահուն աւեր...  
Մեծն ու փոքր Հայ՝ Կ'րիկիան

Այլաբանուած հոն միանան.  
Արեան գինն է գունովն կարմիր,  
կապոյտ գունովն յոյսն է ազգին,  
Ու նարընջովն կեանքն է անծիր,  
Որ սուրերու տակն իսկ կ'ապրին:

Դրօ՛շ եռախորհուրդ,  
Ազգիս ջարդ ու բուրդ  
Զայն տո՛ւր ու յաւէտ  
Սաւաննէ՛ վէտ, վէտ:

## ԱՐ ԲԱՆԱԿՆ ՀԱՅՈՑ

Քու շարքերուդ խրոխտապանծ,  
Քու գընացքիդ ահեղագղորդ.  
Երբ հանդիպի հոգիս անսանձ  
Արիանս փուշ փուշ խոռովն յոխորդ  
Հըպարտ ու վէտ  
Անվախ քեզ պէտ  
Մոռնաց իր խոց,  
Բանակդ հայոց:  
Կըզգամ արխւնն մէջս ալեկոծ,  
Մէկ մակընթաց՝ մէկ տեղատու...  
Արեան ցայթոցքն դուռն է հայոց,  
Արեան նահանջո՛ վրէժ դարերու.

Երկուքին մէջ  
Դու պընդապէջ,  
Հայոց բանակ,  
Դի՛ր քու դրօշակ:

Քեզ կը հասնի թափուած արեան  
Վըիժապահանջ փըրփուրն կողկոջ,  
Քեզմով կ'ուզենք ծարուած արեան  
Վըրիժառու տեսնել մեր հող.  
Կեսնք դէպի ձախ  
Թըշնամոյն վախ,  
Կեսնք դէպի յաջ՝  
Բանակդ յառաջ:

Բու թիկունքիդ ձայն տան վրէժի  
Նահատակներդ հազար ու բիւր,  
Բու առջեւէդ ձայն տայ հրաշի  
Ազատութեան ընտանի եւ կուռ.  
Ազատ Մասեաց  
Վրիժով լեցուած  
Փրու՛ քոսոտ  
Թուրքն առաթուր:

Ու շարքերուդ խրոխտապանծ  
Ու գընացքիդ ահեղադդորդ՝  
Առջեւն սոսիք ջարդ, քանդ ու խանկ,  
Թո՞ղ խորտակուին իսպառ անցորդ.  
Ու իմ արեան  
Փուշ փուշ շըրջուն  
Հայ զօրքերուն  
Տայ իր ողջոյն:

## ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՀԵԼԼԵՆ ՎԻՊԱԳՐՈՒԹԵԱՆ

Frwin Rohde Գերմանացի գրագէտի գիրքը «Dee  
grie hische Roman und se ne Vorlauffer» օտար լե-  
զուներու միջև միակ հեղինակաւոր ուսումնասիրու-  
թիւնը կրնայ նկատուիլ յունակուն վէպը եւ անոր ծա-  
գումը ընդգրկող։ Այս գերազանց հեղինակութիւնը որ  
1876ին լոյս տեսաւ, չորս բաժիններու բաժնուած է։  
1.— Սիրային պատմուածքներ յոյն բանաստեղծներու,  
2.— ազգագրական պատկերներ, առասպելներ և ա-  
ռասպելախառն վիպակներ։ 3.— կայսերական ժամա-  
նակի հելլէն սովինստականութիւնը։ 4.— սիրային և  
իմաստական վէպեր։ Էր իn Rohde յաւելուածական  
բաժինով ակնարկ կը նետէ հելլէն պատմուածքներու  
Սրեւքի առնչութեան վրայ։

Իսկ հելլէն ուսումնասիրներու միջև վիպագրու-  
թեան հորեալ պատմութիւնը պրատող և վիրլուծող  
հոս կրնանք թուել երեք անհատներ։ 1. Ադամանդիոս  
Յուայիս, որ լեզուաբանական տեսակէտով հին յու-  
նարէնի և նոր յունարէնի միջև կամուրջ մը եղած է,  
1804ին հրատարակեց «Ախապագրութեան ծագումի հետ-  
քերը» իլլուոոի մէկ հրատարակութեան հետ։ 2.  
Քոնսթանթինոս Տուազունիս, 1866ին շատ տեկի ըն-  
դարձակօրէն անջատ հատորով շահեկան ուսումնասի-  
րութիւն մը հրապարակ դրաւ, «Հին յոյներու վիպա-  
գրութեան պատմութիւնը»։ 3. Եւ նուազ պարու-  
նակութեամբ Դոփիօն էվգանիկլիսիս «Հին յոյներու վի-  
պագրութիւնը մինչև միզ»։

1887ի Բարիկ հրատարակուած Histoire litteraire  
de la Grèce moderneի երկրորդ հատորի 269րորդ  
էջին վրայ կը կարդանք հետեւեալը։ «Վէպը, որ աւ-  
տոր գրեթէ ամբողջ նոր գրականութեան կ'իշխէ, նը-  
ւազագոյն զարգացած տեսակն է Յունաստանի մէջ,  
ասոր պատճառները երկուք են։ Նախ որ վէպը ան-  
հըրածեցա գիրք մը չէ, այսինքն ստիպողականութիւն-

Հունի գիտական գիրքերու նման, վարդապետութեան կարևորութենէն և բանաստեղծական գիրքերու նման ներշնչումի պէտքէն, երբ բանաստեղծին սիրաը դուրս կը պոռթկայ անզուսպ յուզումէ մղեալ: Եւ երկրորդ յոյները թարգմանութիւններ կը կարգան. բայց ի՞նչքան հեռու ենք արդ այս արտայայտութենէն: 40 տարիները, քառասուն անկիւններէ, քառասուն հոսանքներով ծաւալեցան դէպի մեզ: Թոյլ արւէք որ ուրիշ մէջբերում մը բնեմ հոս: 1882ին «Պատմութիւն նոր յունարէնի գրականութեան» (153 էջ) երբ պատմուածքներու շատութեան վրայ կը խօսի, կ'աւելցնէ. «Մեր համոզումը կ'արտայայտնք վերջապէս թէ յոյն իրականութիւնը բան մը չի կորսնցներ եթէ ներկայիս հեռու է վէպէն, երբ այնքան ճոխ է պատմուածքով»: Եւ այդ համոզումը իր արդար թարգմանութիւնը գտաւ 1900էն վերջ:

16րդ գարուն անշահեփ գիտուն եպիսկոպոս Հուետ առաջին անգամ ըլլալով հրատարակեց գիրք մը ուր վէպին, առասպելին և պատմուածքին ծագումը հնդիկներու երևակայութեան ծնունդ կը ներկայացնէր գրականորէն: Յոյները, կը հաստատէր Հուետ, սոսկ ընդօրինակողներ եղած են, ուրեմն վիպագրութեան ծագումը Յունաստանի մէջ, ըստ Հուետ, Մեծն Ալեքսանդրէն վերջ ըլլալու էր, երբ յոյները եղիպատագիներուն և ասիացիներուն հետ յարաբերութեան մըտան: Այսօր այս համոզումը յեղաշրջուած է: Վիպագրութիւնը հին սովիետներու սահեղագործումն է: Յոյն մարող հոգին որ իր անցեալ փառքերու շիջումը կ'երազէր, թողուց ջան մը, որ ապագային ազգերը լուսաւորեց: Բայց ի՞նչպէս ըսուեցաւ, վիպագրութեան նախնական շրջանը սովիետներու գործունէութեան տակ կը գտնուէր: Յոգնած գլուխներ որոնք հանելուկներու մէջ աւելի խորամիտ եղան քան վէպերու և պատմութիւններու վայելք մը տալու:

Նախնական շրջանի վիպագիրներուն մէջ զմայլուած հեղինակներ են Իլիոտոսու, Անէլէվս, Թաթիս և Լոնկոս: Լոնկոսի Տագնիս և Քլոէն թարգմանուեցան ֆրանսերէնի Ամինէն և Բոլ Լուի Քուոիէն: Ֆըրանսայի մէջ դասական գիրքի մը բնոյթը ունի: Կէօթէի մէկ կարեւոր արտայայտութիւնը կարեւոր է յիշել այս բացառիկ վէպին մասին. «Ամէն անգամ որ

մէկը կը կարգայ այս գործը, միշտ նոր զարմացումներ կ'զգայ: Լեցուն է արշալուսային լոյսով: Ամբողջ վէպը նուրբ արուեստի մը չունչը կը կրէ, Ամէն բան լաւ կըուած, նախապատրաստուած գէպֆերը հրաշալիօրէն կը լուսաբանուին: Շատ փառաւոր շեշտ մը ունի հեղինակին Խլօյի կուսութիւնը մինչև վերջ պահնը, այս վարքին բացարութիւնը հեղինակին արժանիքին կ'աւելցնէ բարձր գաղափարներ: Ամբողջ գիրքը գրելու է, երկին ամբողջ գեղեցկութիւնը բացարելու համար: Ամէն տարի անգամ մը կարդալը լաւ կ'ըլլայ, ամէն անգամ բան մը կը սորվինք և զովացուցիչ տպաւորութիւն մը կ'զգանք անոր բացառիկ գեղեցկութենէն: Այս տարի սոյն գիրքը հայերէնի թարգմանուեցաւ Վահան Աղնիի կողմէ, «Դափնիս և Քլոէ» վերնագրով:

Ինուական վերածննդկան շրջանին, Յունաստանի մէջ «Պատմուածքներ շարժում մը կար: Այս շարժումը այնքան ծաւալ ստացաւ որ բազմաթիւ կիներ և այրեր արհեստ առնելով զայն, իրենց ապրուսար կը ձարձին անով: Ոմանք գրի կ'առնէին, յիշողութեան ողներու համար, բայց որովհետեւ կարեւոր շրջանակներէ գրական յարգանք չէին վայելեր, այս դասական հաւաքածները կորսուած են ու միայն հատակոտոր վշշանքներ մնացած են: Բացառիկ և նշանաւոր հաւաքածոյ մըն է Միլիսեաքան: Հեղինակը Արիսթիտիս մեծ նմանութիւն ունի իտալացի Փօ, աքին հետ: Մելիսիաքան մերկացումներ կ'ընէ կեանքի պատկերներէն երբեմն բարդ և խառնաշփոթ, երբեմն հելլէնական կիրք և կորով բուրով: Ամէն գրութիւն որ գաղտնիքներու յայտնութիւն, սիրային պատահարներու բացարութիւն, սպաննութիւն, թշնամութիւն, վըրբէիննգրութիւն, նենդութիւն կը պարունակէր Միլիսիաքա կը կոչէին: Դեռ «տիբղիմա» և «միտհիսթօրիթմա կամ «միտհիսթօրիթմա» բառերը չկային:

Բաղդատական ուսումնասիրութիւններու և նորագոյն պրատումներու քննութիւնը կը հաստատէ, որ «Պատմուածքներու» ծագումը Յունաստանին կը պարտինք և ոչ Հնդկաստանին: Ասիական ժողովուրդներ և եւրոպական ժողովուրդներ յունական բերանացի պատմուածքները իւրացնելով իւրենց սեփական կալ-

ուած նկատած են երկար ժամանակէ ի վեր: Օրինակի համար Պուտտիստական նկատուած Բեսակօթամիտ առակէն երեք նախատիպ դանուեցաւ յունարէն լեզւի մէջ:

Բիւզանդական շրջանին, հելէն վէպերը շատ սիրուած էին: Ֆուգիոս պատրիարքը շատ հիմնական սիրութիւնները ըրած է իր ժամանակուայ գրուած վիպակներու մասին: Սրբազնն նշխարներ են անոր ապացուցները հելլէն վիպագրական պատմութեան մէջ որովհետեւ ժամանակի ընթացքին, գժբախտաբար անտարրեր անձնաւորութիւններու անմուռթեամբ, շատ գիրքեր դատապարտուած են աներեւյթանալու: Բիւզանդիոնի գրուները ոչ միայն կ'ուսումնասիրէին հընօրեայ վէպերը, այլ նաև կը հետեւէին անոնց, ասիկա անկման քայլ մըն էր, բիւզանդական վերջին շրջանի արտադրութիւնները, գէթ վիպական, պարզ շուրքեր են, անդոյն, մշուշոտ կեանքի պատկերներ, անորոց խարխաֆումներ:

Եվոթաթիոս Մաքումվոլիթիս հետեւղական կապկում մը կ'ընէ հնորեայ Ահիրէվս Թաթիօնի գրութիւններն և Բուոոոմօս նմանապէս նշանաւոր հին վիպասան իլիօոտիք:

Բիւզանդական տարտամ շրջանէն վերջ նոր ցընցումներ, նոր յուգումներ կը վերակինդանացնեն վէպը, պատճառը խաչակիրներու արշաւանքն էր, կ. Պոլոյ կոփւը և Պելոաննէսի և անոր կողիններուն գըրաւումը գրանկներուն կողմէն, հելլէն ցեղին և անոր գրականութեան համար մեծ նշանակութիւն ունին պատճական այս գէպերը: Երկու աշխարհներ, երկու քաղաքակրթութիւններ, երկու կեանքի հայեացքներ, երկու լեզուներ իրարու ձուլու ելալ նոր կեանք տըւըն վիպագրութեան: Նոր հրատարակութիւնները, նոր շրջապատը կը հայերացնեն հովուական կեանքի անմեղ տեսիլները ու անոնց ինքնատիպ եղող կոյս վէպերը, նոր շրջան բոլորեցին, բոլորովին նոր: Ֆըռանիները (խաչակիրները) բնական հրաշալիքներով օժտուած կողիններու և լեռներու գագաթը, նոր հրաշակերաններ հիւսեցին ասպետական առասպելներով և յոյները հմայքով սկսան թարգմանել այդ բոլոր երկերը: Եւ թարգմանութիւնները աւելի մղում ստա-

ցան: Բայց եթէ հոս կը պակսի ստեղծագործական կեանքը, գեռ այդ խոնարհ թարգմանութեան մէջ նոր կեանք մը կը հոսի անոնց երակներուն մէջ:

ԺԴ, ԺԵ գարերը խաչակրական այս ներգործում մը կը կրեն: Յունական լեզուն նուազկոտ հիւանդութեան մը ենթարկուած, անյապաղ ջանքեր կ'ընէ, կը սոլոսկի, գժուարաւ կը քալէ ու հետզհետէ նորէն ոտքի կանգնելով թարգմանութիւններուն հետ նոր ստեղծագործութիւններ ընելու կ'աշխատի: Բայց այդ բոլոր ստեղծագործումները գեռ բոլորովին շրջապատի աղղեցութեան ներքեւ կը մնան: Անոնց մէջ բացառիկ ինքնատպութիւն ցուցնող երկերն են Նիքոլաօս Տումիթիքոյի «Գեղեցիկ հովուուհին» և Վիքէնիու Քունառուի «Սիրային վէպը»:

Թրքական պետութեան ատեն, մեծ մասամբ հիները կը կարգացուէին: Նորեր չէին ստեղծագործուեր: Այս միջոցին եւրոպական հեղինակներէ շատ կարեոր թարգմանութիւններ եղան:

Եագօլոս նէսուլոս մընէվի մէջ 1826ին հելլէն գրականութեան մասին վերլուծում մը ընելու ատեն այսպէս կը բանախօսէ, «Կրնայ զարմանալի թուիլ իրողութիւնը, որ նորագոյն գրականութեան մէջ վիպագրութիւններ չկան: Վէպը, յոյներուն օտար ըլլալու չէր: Հիները զբաղեցան անով բաւական յաջողութեամբ: Բայց երկրի մը մէջ ուր գեղեցիկ սեռը իշխանութիւն չունի, և ընկերային հաւաքոյթները այնքան յաճախ չեն որ թոյլատրեն ուսումնասիրոզներուն բաւական առիթ պատճառել ուրիշներուն յատկութիւններուն տիրանալու, անոնց կիրքերուն գուգաղիկումը տեսնելու, այսպիսի երկրի մը մէջ շատ զարմանալի չէ որ վէպ և պատմուածքներ գոյութիւն չունին»:

1847էն սկսեալ, Աղեշասանդր Բաքավին կը նկատուէր մին բազմաբեզուն հեղինակներէն, որ ընդհանուր ներկայացուցիչն էր յունական պատմուածքներու և կենսագրական վիպակներու: Ան արտաքին գործոց նախարար էր և նոյն ժամանակ համալսարանի մէջ հնաբանութեան դաս կ'աւանդէր: Իր այս գիրքը պատճառ եղաւ, որ պատմուածքներու և վէպերու շատ կարեւորութիւն չընծայեր, թէկ կը գը-

Ի՞ւ առանց հոս հոն յայտնելու։ Պէտք է նկատի առնել, որ 1847ին դեռ գրողները, Յունաստանի մէջ, թէ շատ արգահատանքի կ'ենթարկուէին։ Ռաքավին բազմաթիւ գրուածքներ ունի, որոնք պատմական խմբումներ ունին։ Եւրոպական առանցք մը կայ անոնց մէջ, իր երկերուն մէջ նշանաւոր են «Մուչօսի տէրը» և «Սիմվուլիզմաֆուս» որոնք քիչ թէ շատ ինքնառապութիւն կը ցուցնեն միւսներուն բազդատմամբ։

Յեղափոխութենէն վերջ շատ որոշ փոփոխութիւններ չեկան։ Միայն քսաններորդ դարուն, վիպագրութեան շարժումը աննախընթաց վազքի մը մէջ մտաւ։

Կարծ ամփոփում մը ընելու համար, վերածենք Յունական վիպագրութիւնը հինգ շրջաններու։ 1. Սովորական շրջան՝ ծագում վիպագրութեան, 2.— Բիւզանդական շրջան՝ հետեւողութիւն, 3.— Խաչակըրական շրջան՝ կապկում, 4.— Թրքական շրջան՝ թարգմանութիւն, 5.— Յեղա ոխական շրջան՝ միօրինակութիւն։

Այսօր նորավէպը, պատմուածքը, վէպը, երրեակ, ուժով, գետի մը հոսանքին նման կը վազեն անզուսպ, կը վազեն ուղիէ մը, ուր սկսած են արդէն բողբոջիւ գոյնզգոյն բողբոջներ — հելլէն պարտէզին ապագայ ժաղիկները։

### Տ. ԱԼԻՔՍԱՆՆԵՍՆ

## ՄԵՐԿ ԿԱՐԱՒԱՆԸ

«Իւ սգային ամենայն ազատ եւ շինականն ծագէ ի ծագ ամենայն սահմանաց երկրին հայոց ազատ եւ շինականն եւ ամենայն բնակիչ տանն Թուրքումայ, հայ լեզուն հասարակ։»  
ՓԱԼԱՍՈՍ ՌԻԶՈՆԴՈՅԻ

Բացէք հայեր մեծ սարսափի քարուքանդ օրերուն կարմիր գրքին այն էջերն ուր կ'արձանագրեամ մերկ ջախջախ կարաւանին տանջանքներուն խաչելութեան վէպն արիւնոտ ձիւաղ թուրքը մըտրակ ի կուշտ արագ արագ կը հալածէր կարաւանը որ կիսումներ Ուրֆայի մօտ կը հասնէր, Անոր գլխուն անպատում նոր ծուղակներ կը լարէր։ Աստիկաններն անգամ մը ևս կողոպուտի ձեռք կը գարնեն։ Կիներ, հարսեր ճարահատ ամէնն իրենց ծամերէն Գուրս հանելով ակունք և ոսկի ծածուկ զանոնք կը կըւեն։

\* \*

Լուր կը հասնի որ Ուրֆայի դռները գոց կը մնան։ Հոն մեր քաջերն թուրքին դէմ ճակատամարտ կը մըղեն։ Հոն մերք աջերն «ակն ընդ ական» հարուածներով ջարդարար թուրքերուն վոհմակին մէջ վարազացած մահ կը ցանեն։ Սուրհանդակներ Պոլսէն նոր հրամաններ կը հասցնեն։ Մերկ կարաւանն ետ կը մըղուի, Վէրան Շէհիր կը հասնի։ Ան ատկաւին, այդ աւերակ քաղաքէն ներս չի մտած, Գազանի ճէտ հաղարապետ մոլին Քրդօ Իսմայիլ։

Շքեղ կառքէն վար կ'իջնէ . ճիւազն էր այն դժոխքէն նոր  
Դուրս ելած : կիներ, հարսեր և օրիորդներ մերկ որ տեսաւ  
Հոգիին մէջ բռնկեցան հրապոյրները չնական .  
Այսէր անշուշտ վերջին փորձանքը այն մերթշուառ կարաւանին  
Ար խելայեղ տադնապներով օրորուած էր յարածուփ:  
Վերագն այն հաղարապետ իբրև Սուլթան միահեծան  
Հրամայեց որ կարաւանը վէրան Շէհիր բընակի:  
Արդ կը թողում որ թշուառներն իրենք պատմեն կըրածնին :

\* \*

Քաղաքին մեծ աղբանոցը մեզի տուին բնակարան .  
Մահը մեզի կը քըշէր, հեռի չէինք դժոխքէն ,  
Կանգուն մը փոս կը փորէինք որ պիտ' ըլլար ամէն մէկուն  
Հանգըրուանը ուր մենք մահէն, և ինք մեզմէ կ'աղատէր:  
Հոս թոչունները դիշակեր մեր դիակներուն կըսպասէին  
Մեր մանուկները մերկ՝ արեւուն կիզիչ տաքէն կ'այրէին :  
Օդն էր տաք, հողն էր տաք, հրաբուխ էր ամէն կողմ :  
Մենք կ'այրէինք, դազիր ճանձերն ալ մեզ ճանզիստ չէին  
թողուր,  
Ամէն տղայ իր մօր փարած «մայրիկ կ'այրիմ» կ'աղաղակէր:  
Աղբանոցը կաթսայ մըն էր արեւն հոն մեղ կը խաչէր :  
Ամէն տեղ կրակ կը տեղար, գետինն ալ կրակ էր դարձած ,  
Երբեմն մէկ, երբեմն միւս ուաքի վրայ կը կենայինք:  
Այս չէր բաւեր . թուրք շուներն ալ ինկած մեր ետեւէն  
Մեզի հետ մարմնով կապուիլ կ'ուզէին : Խարազանը  
կը շառաչէր, բողոք ու ողբ դիմադրութիւն կ'արգիլէին :

\* \*

Երկիւղախանն Աստուծոյ մենք սկսանք հարցունել .  
«Ուր ես Տէր, քեզ ալ միթէ թուրքը գերի է բռնհ՞ր» .  
Եւ վերէն դեռ աւելի արեր մեզ կը տոչորէր :

Մենք բռնկած այլես սկսանք սուր ժայռերուն քսուելով  
Մեր ուրկացած մորթին խայթող գրգըռումը ամոքել:  
Միաբերան եւ զայրասիրտ երկինքն ի վեր կանչեցինք .  
—Ամպեր, ամպեր բացէք բերանը տեղատարափ անձրեներուն  
Արտախուրուած մոլլանձր տաղաւարէն դուրս ելան  
Մեր երեսն ի վեր անեղագոռ կաղկանձեցին գրաստօրէն .  
—Բաւ է բաւ ձեր տրտունջները, վայումները դառնաշունչ .  
Չէք հաւատար որ հայ Աստաւածն իր ականջներն փակած

ԸՄԱՅ :

Մի վրդովիք . . . հնչակ, դաշնակ ֆէտայիները քաջարի ,  
Հոս գիմելով կ'օգնեն ձեզի, ձեզի ասկէ կ'աղատեն :  
Այսպէս մեղ ծաղրեցին, թքին մեր վրայ ծիծաղելով :

\* \*

Սուխններու հարուածներով մէկ տողի վրայ շարուեցանք ,  
Նախ մայրեր, վերջը հարսեր և ամենապեղ օրիորդներ :  
Քայլայուած մեր մարմիններն անգամ մը ևս արձանացան :  
Մենք ամօթով մերկութիւննիս մեր մաղերով ծածկեցինք :  
Մենք ամէնքնիս մենք մեր խռապաները քակեցինք ,  
Երկար երկար սանտրեցինք , —դէպի երկինք նայեցանք  
Ամպ մը չկար մերկութիւննիս, կուսութիւննիս սքողող ,  
Ամպ մը չկար արեւուն չար աչքըները կուրցունող :  
Երկարօրէն խարազանով մեր մարմինները քայլայեցին ,  
Մարակ ի կուշտ աօս ձեմիկ պէտք էր պարել փախուստ չկար :  
Մենք պարեցինք, պարարեցինք ցանկութիւնը մոլլաներուն :  
Եւ ամէնքնիս թաքթաքուր ծործոր հեղեղ արցունքով  
Լուացինք մեր հայ խղճին կուսութիւնն երկնատուր :  
Այս այսպէս չի լինցաւ . մեզ պղծելով չի կշացան . . .

\* \*

Անոնք երկար զուարձացան , կապտեցին չնորհաշուք

Հրեշտակագեղ անմեղութիւնը մեր մանուկ զաւակներուն։  
Մենք թէեւ քայքայուած եւ կիսամեռ բայց սակայն  
Անվեհներ դիւցազնական, յոխորտանքով և արփասիրոտ  
Մեր արիւնով ուզեցինք ցեղին պատիւը փրկելու։  
Ուժգնագոյն պայքարեցանք, մեզմէ շատեր գետին ինկան,  
Բիրերով եւ թակերով մեր ոսկըրները ջախջախեցին  
Զարկին զարկին մեր բերնին ակոաներնիս փշրեցին։  
Զօլիրը խօլ գաղանացած խածեց մեր երեսն ու վիզ,  
Խածեց փրցուց ականջնիս, մսի շերտեր բերնին մէջ  
Անբանօրէն լրբօրէն ծիծաղեցաւ մեր երեսին։  
Թուրք շուները մեզ ծառերուն ջլապինդ կապեցին,  
Քարերով մեզ քարկոծեցին, վրանիս ողջ ոսկըր չմնաց։  
Գետին ինկանք, կոխան եղանք խառնիխուռն վոճակէն։

\* \*

Դահիճներն առաջ տարին կարգ ըստ կարգի ոճիրներ.  
Ինչ որ գրդեց իրենց վաւաշ ցոփ ու զազիր ցանկութիւնը՝  
Մոլլաներն և ոստիկաններ խլեցին մեր բամբիշ հարսերն,  
Մեր աղջիկներն ամօթագեղ, քաշկատեցին մեր մանչերը  
Այտ ի գոյն նուռ կարմրորակ, մարմնով ճերմակ կաթնորակ։  
Սարին ետին մեր ծնունդի նագելագեղ ծաղիկները  
և որձիչներու պիղծ և եղծող մոլուցքովը սպառեցան.  
Մերկ էին մերկ, բայց մարմինն անոնց չէր աղիկամի  
Մերկացեր մեր հայ ցեղին կուսութիւնն ամօթիսած։  
Խայտացին թուրքերն իրենց բողութիւնովն անպատկառ։  
Մենք լացինք զի թօշնած էին մանուկներն ծաղկատի։

\* \*

Մեր ամէնուն յոյսն էր խամրէր, եւ ամէնուս միտքն էր  
իսանբար  
Մենք ամէնքնիս միախուռն գոռալով բողոքեցինք։  
Վրէժ երկինքէն խնդրեցինք թափել հանել մեր ոխն արդար  
Լեցուած էին մեր աչքերն արցունք արիւն բարկութեան։

Տէրն երդուած էր մեր վրայ աչքերն բնաւ երբեք չի բանալու։  
Աստուածապաշտ անաստուած ցեղերուն շարքերուն մէջ  
Մենք հայերս իր լոյս կանթեղը լոյս զուարթով վառ պահեցինք։  
Խունկ կնդրուկ ծխեցինք. սիրտ ի թունդ աղօթեցինք.  
Զքնեղեղ արիւնով գընեցինք փառքը խաչին։  
Բայց գերութեան լուծը Տէրն չուզեց հանել մեր վզէն։

\* \*

Սարսուս մեծ մեր սրտէն ներս ուռժեց ուժգին, սարէն երբ  
Ետ դարձան, թալթալ ինկան թուլացան մեր գրկին մէջ  
Մեր հարազատ զաւակները հարս ու աղջիկ մահադէմ։  
Մեր մարմինէն մարմին առած մեր գառնուկները ծաղկատի։  
Ամէնքն ալ թուրքին մարմնամաշ հեշտ ցանկութիւնով  
պղծուած էին։

Տեսարանն էր անողորմ, գոզում մ'ինկաւ մեր սրտին մէջ։  
Թախծալից ատելութեամբ և սուրբ սխով յղիացած  
Միարերան ուզեցինք մեր զահիճները կշամրել։

\* \*

Մեղրէյի պատուելին կոյր Սարգիս եղածը լսեց,  
Մեր ամբոխին գլուխն անցած, մօլլաներուն մօտ կանգնեցաւ  
Օրհնած բերնէն անէծք նզովք տեղալով բարբառեցաւ。  
«Անհաւատներ ինչո՞ւ այսպէս չարարուեստ տանջանքներով  
Բիւր թիւր անգամ խաչուած ցեղիս մեռնին իսկ կը պղծէք»—  
Փաթթացաւոր տէնպէտներ, այսպէս տուին պատասխան։  
«Գերի հայը մէկ մահով մեռնելու չէ արժանի  
Մէկ մահով մեռնելու միայն թիւտոս արժանացաւ.  
Լոէ կոյր չուն, կարաւանիդ գլուխն անցիր հեռացիր,  
Սուլթանի դբախտ հայտառանէն գուրս ելէք գուրս գուրք  
հայեց»  
Աղքանոց մ'ալ պիտ՝ չգտնաք չեր դագաղին դերեգման»։  
Անպատում զայրոյթով կոյր պատուելին ըսաւ մեզի։

«Ալիս հայորդիք դէմ դէմի դրէք զիս այդ ստամբակ  
մոլլաներուն» :

Կամքն անոր կատարեցինք, երեսն ի վեր թքաւ անոնց  
եւ ան ըսաւ. «Դուք չէք մոլլայ, այլ ահաւոր ցած շուներ,  
Աստուած չունիք ոչ սիրտ ոչ խիղճ— սարերն ալ ձեզ պէս  
անգութ են  
Որ չեն փլիր, ձեզ չեն թաղեր որ ազատեն ամէն ցեղեր:  
Մոլլաները չէին կարծեր լսել նման տորովանքներ,  
Անոնք յանկարծ բարկութիւննին պատուելիին վրայ  
զգայուցին» :

Մեր սրբազն պաշտօնեան երկարորէն մոլլաներուն  
Ապտակները, աքացիներն ընդունելով կործանեցաւ,  
Բայց անկործան՝ դոփեց ոռքերն ու կանգնեցաւ և խօսեցաւ.  
«Եյ խօլամիտ վաս թուրքեր, դուք ձեր բազդը գեղեցիկ  
Կեղծ բարեկամ գաղաճներուն դուք ձեր ձեռքովը յանձնեցիք.  
Վոսփորէն ներս Մահը մտեր ձեր իսլիֆան կ'արտաքսէ:  
Եւրոպացին Ելլացին մէջ բողանոցներ կը կանգնէ,  
Քրիստոնեաներ ձեր Մարգարէն Մէքքէն դուրս կը նետեն» :  
Թուրքերն այս որ լսեցին ակուներնին կափկափելով  
Պատուելիին միսը գերդ գաղաներ յօշոտեցին.  
Իսկ մոլլաները անոր մօրուքը մի առ մի փետտելով  
Զայրացած բարբառեցան. «Առէ կոյր շուն, Սասնոյ սարէն  
Մինչև Զէյթուն մեր հաթաղան ձեր հողն հերկեց կարմիրներկեց  
Ձեր դիակներով պարարտացան պմբողջ երկիրն խոլամին:  
Մի մոռնաք ինչ որ ինվէր և թալաթ պատգամեր են.  
Անոնք են որ մէկ լուցկիով հայ բախտին զիրքը այրեցին:  
Իսրայէլի ձէտին նման դուք ձեր հողէն դուրս նետուած  
Եւրոպային գարշապարը գերդ մուրացկան պիտի լզէք» :  
Պատուելին այս որ լսեց բարկանալով ուժգին գոչեց.  
«Նզովք անէծք թուրք ձէտին, երանի թէ աչքերուն հետ  
Ականջներս ալ խուլ ըլլային չի լոէի բազմաչարչար  
Ցեղիս ողբերն ու ձիչերն աղիողորմ: Տաղեցէք  
Ականջներս որ սատանի ժանտաժուտ զագիր ծնունդ  
Թուրքերուն խօլ խօսքերը այլեւ երբեք չի լրսեմ» :  
Թուրքերը զայն կապեցին, ժայռերէն վար քաշկոտեցին,

Մէնք անբաժան հետեւցանք մեր քաջասիրտ առաջնորդին:  
Անոր լեզուն նուիրական արասանով կապեցին պինդ,  
Եւ ուժգնորէն քաշելով, բրդաւ լեզուն արմատէն.  
Օրհնած բերնէն հոսեցաւ բոսոր արիւնն յորդառատ,  
Մէնք այն ատեն մոլլաներուն ոտքն ինկանք թախանձեցինք  
Որ գըթան, զայն չի տանջեն, վերջ տան անոր  
խոշտանգներուն:  
Խուժանին մէջ ձայն բարձրացուց ստիկանն իսմայիլ.  
«Պատուելիին չէր ուղեր լսել հեծեծանքը հայերուն.  
Արդ անոր ականջներն արմատախիլ դուրս կորպեցէք» :  
Վիրագն այս որ ըսաւ փայտէ գամեր նահատակին  
Ականջներուն մէջ վարսեցին: Մէնք ի զուր բողոքեցինք:  
Բայցայեցաւ պատուելիին տաճար մարմինը նուիրական:  
Եւ անդին թուրք մը հուժկու անոր դիակն ուսն առած  
Սարաւանդին բարձունքէն զոյն գահավէժ գետը նետեց:  
Պահ մը վերջը սուրբ պատուելիին դտաւ իր շուրջ կարաւանի  
Մեր քաջերէն շատ շատեր որ գետամոյն ազատեցան:

\* \*

Վերջ չունեցաւ մեր խումբին կրած աղէտներն աղդի աղդի:  
Ֆէրիտ մոլլան՝ տասուերկու տարեկան փռքրիկ սիրուն  
Մուրէն անուն հայ պատանին իր մօր ձեռքէն յափշտակեց:  
Անոր ըսաւ. «Եկուր տղաս, եկուր քեզի խոլամ ընեմ  
Եւ այն ատեն կեավուրներէն կ'աղատիս, քովս կ'ապրիս,  
Մեր Մուհամէտին սուրբ կրօնքը կ'ընդունիս, կը փրկուիս» :  
Ծաղկատի փափկիկ մանուկն Ռուրէն լալով պաղատեցաւ.  
«Այս հայ մայրեր, այս հայ քոյրեր փրկեցէք զիս այս շան  
ձեռքէն» ,  
Մոլլան տղուն երեսին շաջեց իջուց ապտակներ:  
Զքնաղագեղ հայ պատանին լացաւ լացաւ կարաւանին  
Գութը շարժեց: «մենադարշ ձիւաղ մոլլան նորէն սաստեց.  
«Զայնդ քաշէ կեավուր լակոս, թէ չէ քեզի ջուր կը նետեմ» :  
Բազմամբոխ կարաւանին մէջ խլրտում մը ծաղեցաւ:

Հերարձակ կին մը երբ հաց մուրալու էր զբաղած  
Կը լսէ իր վատարախտիկ տղուն ողբերն անագնագոչ .  
Կը նետէ հացը ձեռքէն և ամբոխակոյտը հրելով .  
Կը հասնի մոլլային քով . աղան իսկոյն փարելով մօր .  
Անոր պարկեշտ մերկութիւնն իր մարմնով կը քօղարկէ  
Եւ կ'ըսէ . «Մայրիկ առ տար զիս , աղատէ զիս ասոր ձեռքէն» :  
«Ռուբէն , Ռուբէն . . .» մայրը գոչեց ոտքն ինկաւ ոձ մոլլային  
Պաղատեցաւ . «Ճի զրկեր զիս , Ալլահին սիրուն համար  
Ո՛վ մոլլայ , լսէ ձայնիս , Ռուբէն ինծի պարգևէ» :

Ենկնձիթ թուրքն անիծած , ժպիրն և լիրը բարկութեամբ լի՛  
Սայրասուր թուրը պատեանէն հանեց կտրեց մօր ձեռքերը :  
Գրկեց Ռուբէնն և անհետացաւ թշուառ մօրն աչքերէն :

\* \*

Ո՛վ կրնար մեր ամէն մէկուն սրտին ցաւերն նկարագրել :  
Բազմակյատ ամբոխին մէջ ամէն մէկ անձ իր սուզն ունէր :  
Ամէնքնիս մեր տանջանքներով ոգեւորուած հանգունատիպ  
Հին դարերու սուրբերուն մեծ յոյսերով կ'ապրէինք :  
Ռուբէնի մայրն ցաւերուն մէջ խելագար ծեր հայու մը  
կ'աղաչէր . «Գթա՛ ծերուկ , ի՞նչ է ըրածդ , ինչ սրտով  
Կը բըզըքտես իմ այդ ձեռքերս , իս անոնցմով , այդ  
ձեռքերով»  
Գըգուեր խնամեր , օրօրեր եմ աչքիս բիրը Ռուբէնս . . .  
Իսկ քաղցած ծերն յօշելով այն մսի աւարն անհետացաւ :  
Ռուբէնին մայրն ալ ճարահատ չկրցաւ տսկալ իր ցաւերուն  
Սարերէն վար նետուելով , գետին մէջ խեղդուեցաւ :

\* \*

Ոստիկանները փոխուեցան նորեր հասան աւելի բիրա ,  
Հարիւր ոսկի պահանջեցին : Մեր վերջն ալ հասած էր ,

Օրհաս մահէն փախուստ չկար , ապրիլն այլևս կարելի չէր :  
Գրաստի պէս մեղ կը ծեծէին , քաղցը մեղ կը սպառէր :  
Գամփոներու հոտած միսը լափիլիկելով հազիւ հազ  
Կրնայինք քիչ մը տոկալ , մահուան ձեռքէն աղատիլ :  
Այդ չէր բաւեր , ոստիկաններս իրենց սուրերը վարսելով  
Մեր վըզին , ամէն մէկէս հարիւր ոսկի կ'ուղէին :

\* \*

Յանկարծ հնչեց «Խակիա Խակիա» քաղքին անունն ահարեկիչ  
Գիտէինք որ հոն չի հասած չարախտավար տառապանքով  
Լըլկող մաշող ցաւերու մէջ վերջ պիտ' տրուէր մեր կեանքին :  
Մէլիմ մեծ ոստիկանը փողահար հրաման տուաւ .  
Մեր կարաւանն անդանդաղ դէպի Խակիա շարժելու էր :  
Սոսկացուց մեղ այդ լուրը . ճամբորդելն անհնար էր :  
Որն էր արդէն տարածամ , սարսափեցանք , սահմոկեցանք .  
Աղքանոցին մէջ խնդրեցինք մեր խոնջ մարմնոյն հանգիստ տալ  
Ռւ երեմն միարերան մենք ամէնքնիս կ'ըսէինք  
«Ո՞հ ինչո՞ւ մեր երկրին մէջ չի մտանք մեր գերեզմանը . . .»

\* \*

Մէլիմ հսնեց արծաթաղամ եաթաղանը , և կոփեց անով  
Ճաղատ գլուխը ծերուկ հօրս , շերտ շերտ արիւնը հոսեցաւ :  
Եւ ան ըաւ . «Այսպէս մէկ մէկ ձեղ պիտ' փշրեմ կեավուրներ  
Եթէ ձեր մէջ հարիւր ոսկի հաւաքելու փոյթ շընէք» :  
Որոշ էր մեր բազմամբոխին դըժընդակ վերջն ահաւոր :  
Միարերան մենք գոչեցինք . «Դրամ չունինք , դրամ չունինք .  
Մէլիմ ցաւկոտ ոտքը տոփեց հարիւր ոսկին պահանջեց  
Վազեցինք , խմբուեցանք անոր ըսինք միարերան .  
Չենք ստեր , չունինք դրամ , քուրջի կաոր մը ծածկուելու ,  
Ջինուորներ մեռնելու մենք պատրաստ ենք քաշեցէք . . .»

Հոգի մ'ունինք այս մէր հիւծած կաշին մէջ ուրիշ ոչինչ։  
Թէ Ալլահին կը հաւատաք, հաւատացէք նաև մեղի,  
Ով Աստուծոյ չի հաւատար, մարդուն կրնա՞յ հաւատալ . . .  
Ուստիկանները ահագնագոռ մեր երեսին ոռնացին . . .  
«Վատ հայեր, թուրք հրացանին մէկ գնդակին իսկ չէք  
արժանի։  
Թալաթին հրամանն է ոչխարի պէս հայը մորթել։»  
Մենք յուսահատ և ամօթապարտ ետ քաշուեցանք հողն ու դիակ  
Ուտելով ուժ ունէի՞նք վարազաբար կուտելու։

\* \*

Դիշերն վրայ կը հասնի, պահակ զինուոր և սստիկաններ  
Վրաններուն տակ կը ճաշեն, մենք չենք գիտեր թէ մեր մասին  
Ի՞նչ կ'որոշուի: Քիշրա լակոտներ սատկած շուներ և կատուններ  
կը ծախեն, ծածուկ դրամ կը ճարենք լրաբձր գնով  
Նոյն սատակները գնելով քաղցերնիս կ'յագեցնենք:  
Մեզմէ շատեր աղբանոցէն դուրս հանելով դիակները  
Զիերու, մենք անյագաբար անոնց վրայ կ'իյնայինք,  
Այս էր այդ տաենները մեր կիրակուրը, սնունդը լոկ:  
Քուն չկար, մեզմէ շատեր գերեզմանէն դուրս ելած  
Ոգիներուն պէս հոն կը շրջէին լըռակաց:

\* \*

Կարաւանէն քիչ մը անդին, մոլեսանդ սստիկաններ  
Կեցան իրենց նամազին, կէս ժամ չափած հեռուներէն  
Լսուեցան հրացաններուն որոտն և ոռնոցը շուներուն.  
Անոնք դիակի հոտն առած մեր կարաւանին վրայ իջան։  
Արդէն մեր հէտ մանուկներն ահարեկ կը ձուային  
Մեր ամէնէն գեղեցիկներ հարսեր, կոյսեր, մերկ կիները  
Սկսան մեր կարաւանին խիտ շարքին մէջ ծածկուելու։  
Մայրեր դրամ ամէն մէկը իր որդին կը դողդըզար։  
Աղէտը միշտ կը մեծնար անպատում էր սարսափը։

Կ'աղաղակենք . օմահն եկաւ, մահն եկաւ, փախուստ չկայ։  
Մահը կուգար իր դառնաթոյն բաժակը մեղ խըմցնելու։  
Արտաթափ և վեհերոտ մենք այլևս աղէտքին դէմ  
Մաքառելու ուժ շունէինք — մահը մեզի պիտի քանդէր։  
Մեզմէ շատեր նըմանավիշտ հալածանքով քայքայուած  
Կիսամեռ, խառնամբոխէն ոտնակոխ կ'ըլլային։

\* \*

Դահիճները բազմացան: Երանի կարգացինք մեզմէ առաջ  
Հանգիստ խաղաղ հողը մանով մեր ամէն մեռելներուն։  
Խտացուցինք մեր շարքերը իրարու վրայ դիզուեցանք։  
Բազմագոչ աղաղակնիս գանգիւնագոռ հնչեց ահեղ.  
Եւ կարգ մը մեր անջատ խումբերն արագավազ խուռընթաց  
Մեզի փարած, մոէ պարիսպ մը կը բարձրանայ բահուան դէմ։  
Ասդին անդին ջահեր վառվառ մութին մէջ լոյս կը փալիրեե  
Դահիճներու վոհմակները երթալով կը բազմանան։  
Մեծ սպանդն սկիզբ կ'առնէ բռնաքարով և սուրերով։  
Շատեր մեզմէ արխոնլուայ թաւալգլոր կը տապալին։  
Զինուորները գաղանացած ձեռքերնէս խըլելով  
Մեր մանուկներն օդին մէջ ճօճ ճօճելով, անոնց փափուկ  
Գլուխը տոփ թակելով ժայռերուն կը սպաննեն։  
Բիբերու կոչա հարուածներով կը ջախջախին մեր ոտքերը։  
Թուրքին սուրն անդթօրէն կը հնձէ մեր հարսերուն  
Նուռ նուռ այտերն, և հրաշագեղ գլուխներ վզէն բաժնուած  
Արխոնի մէջ, աղբերու մէջ ոտքեռու տակ կոխան կ'ըլլան։  
Մեզմէ շատեր գետին ինկած կը տապալին կիսամեռ։  
Գեղեցկաշէն կիներուն մարմինն ամբողջ մորթապատառ  
Զախջախ ոսկրով, բերաննին բաց իրար վրայ կը դիզուին։  
Քիչ մը հեռուն, մեր հարսերը մէկ գծի վրայ կը շարեն։  
Կը խոցին պորտն անոնց, սաղմնանկար մանուկներ  
Աղիքներով միասին մօր արգանդէն դուրս կ իյնան։  
Եսանդնաթափ եաթաղաններ պարծանք կ'ըլլան թուրքերուն։

Թվ իսլամին հմտավարժ զազանութեան հետն է մրցած . . .  
 Փափկասուն մեր օրիորդները նման քաջ ըմբիշներու  
 Կը դիմադրեն կատադրէն կոռելով, անձնատուր  
 Զեն ըլլար, և կը կրեն զարհուրելի բիւր լլկանքներ:  
 Կը տաղեն արգանդն անոնց, այտերն ալ խածնելով  
 Կը բըզքտեն: Աւշակորոյս կ'ընդվզին կը բողոքին:  
 Ոստիկանները իսկոյն զանոնք վարսուած գերաններուն  
 Պիրկ կը կապեն, կրակ կուտան անոնց գանգուր վարսերուն,  
 Կը թըխանայ մեր կոյսերուն ձերմակ մտրմար մարմինը,  
 Տոցերուն մէջ կը սպառի անոնց մարմինը հրաչագեղ:  
 Մեր մէջէն այս որ տեսան միւս թաքչաղ կանանին  
 Մէկ մէկու ձայն տուին, մագքլցելով սար բարձրացան:  
 Ասոնց խիղախ պարագլուխն էր Աշճեան տիկին, որ իր երկու  
 Արաքսի և Զարուհի աղջիկներուն ձեռքէն բոնած  
 Մաղապուր տանջանքներէն թուրքին աչքէն հեռացան:

\* \*

Մեզմէ ով որ ողջ մնաց ճակատ ճակտի կըսուեցաւ  
 Քինախնդիր և մարդածախ զաղիր թուրքը մեր կիսամեռ  
 Ամրութին հետ շարունակեց ճակատամարտն արիւնըսուշտ:  
 Մեզմէ ով որ փախուստ կուտար տեղատարափ բոնաքարեր  
 Զայն իսկոյն կը զգետնէին, ան կը թաղուէր քարերու տակ:  
 Մեզմէ ոմանք դահիճներուն խաթաղանը խածնելով  
 Առիւծի պէս կը կոռւէին: Շատերուն նուսին վրայ  
 Սուրեր վարսած դիակներու կոյտին տակ կը թաղուէին:  
 Սյսգունակ ամբողջ գիշեր մեր կոտորածն երկարեցաւ:  
 Մեսնողներուն ուղխապարար բոսոր արիւնն յորդախաղաց  
 Դարափէն վար կը հոսի, մեզմէ ոմանք գուճ եկած  
 Կուշտ կուշտ կ'ըմպեն նոյն արիւնէն, այդպէս քաղցին  
 Մահասարսուռ վտանգին դէմ երկարօրէն կ'ընդդիմանան-

\* \*

Կ'անցնին օրեր դարձեալ կոտորածը կը սկըսի:

Բիրեր, թակեր, եաթաղաններ եւ սուրեր արիւն շաղախ  
 Մեզ անդադար կը հնձեն. դահիճ չուներ ահեղագոռ  
 Կը խանչեն, մենք կ'աղերսենք, պաղատախառն կ'աղօթենք:  
 Թղջանդամ ո՞վ կը մնար, փարատած էր ամէն յոյս:  
 Թուրքին զէնքը չարաչար եւ մոլեգնոտ կը խոշոշէ:  
 Ոստիկաններն անդրէն դարձեալ կը նորոգեն հրամաննին.  
 Զարդի հրամանն ելած էր, նորանոր եւ անպատում  
 Սրուահմլիկ տեսարաններ կը բացուին անվերջօրէն:

\* \*

Հոն սարին վրայ թաքչով կիները Աստուծոյ աղօթեցին:  
 Բայց ափսո՞ս, գոյ երկինքէն սերս ձայնն անոնց չի հասաւ:  
 Աշճեան տիկին բարբառեցաւ կուսածաղիկ հարսերուն,  
 «Հերիք երկար աղօթեցինք... Դիւանըման դահիճներն  
 Անմահին իսկ մահ կ'սպառնան: Երթանք քոյրել հոն

վարը, հո՞ն

Խոր գետին մէջ կրկող հզօր մեր Աստուծը գտնալու»:  
 Իսաւ այսպէս, եւ հարազատ իր աղջկանց հետ գետնետուեցաւ  
 Շատերն անոր օրինակին հետեւեցան ճարահատ...»

\* \*

Յս չեմ գիտեր ինչ հրաշքով մահէն ազատ մնացի:  
 Արդ ինչ որ լսեցիր մէկ մասն է այս տեսածներուս:  
 Գրի առ, պատմէ, մի զարդարեր: մառնողը զարդ չի սիրեր:  
 ԱՏՐՈՒՇԱՆ  
 (Հայր Սիմօն Երեմեան)

## ԻՐԻԿՈՒՆ

Իրիկունն է մըշտչին մէջէն տրտում յայտնըւող  
Դէմքի մը պէս գեղեցիկ շրջանակուած ոսկիէ  
Իր մազերէն, ամէն ճայն համբոյրի պէս կը լըռէ.  
Դեռ ջուրին մէջ աղբիւրին վիտակներ կան լուսաշող.  
Ու ժայռերուն մէջ կարծես վիրաւոր սիրտ մը գազոնի  
Կը բաբախսէ կարօտով, ի՞նչ հծծիններ կը դողան  
Հովին խորունկ շունչին մէջ. ու վերջալոյսն անսահման-  
Դաշունահար լըռութեամբ տերևներէն կ'արիւնի...  
Երբ ամէն լոյս ալ մարած է, խոտերուն մէջ նամէտ  
Կը պսպըտան բաց խըֆիկ անթիւ կայծեր ոսկեվառ,  
Թիթեռնիկնե՞ր են արգեօք որ իրենց ո՞րբ սրտին հետ  
Դեռ կ'երկարեն վերջալոյսն արահետին մէջ խաւար:

ԱՐՄԵՆ ԵՐԿՐՈ



Կիներու մեծադոյն պերձանքը մաքրութիւնը պէտք է  
բլլայ:

Մաքրութիւնը ծերութեան պճանաբն է :

Տիկին Ալեքս

Երջանկութիւնը միշտ առանձին կուգայ, բայց դըժ-  
բախտութիւնը երբեք սպանց ընկերի չի գառ:

•ԲԱԾ-ԲՈՆԿ-ԲԻԱ

468

ԳՐԱԴԱՐԱՆ. Խ. Վ. ՊԵՏՐՈՎԻ

Տասը տարիէ ի վեր հնդիկ մը, նախ համայն  
Հնդկաստանի և ապա աշխարհի ուշադրութիւնը իր  
վրայ կեդրոնացուց, այս մարդը կանունէ: Միլիոնա-  
ւոր հնդիկներու ազտագրութեան խորհրդանիչն է, ո-  
րու համար իրեն Մահաթմա անունը տուին (մեծ հո-  
գի): Նկարներուն մէջ չի ներկայանար իբր ամբոխա-  
վար մը, այլ ընկճուած մարդ մը, կուզ, խոր և վառ-  
վրուն նայուածքներով: Առաջին երեսոյթին կարծեա-  
թէ փոքր թուով աշակերտներ միայն կան իր շուրջ,  
որոնք ժամանակ կ'անցնեն հին գերքեր թղթատելով  
և կը մնանին անցեալով և ապագայով՝ հանդարտորէն  
արհամարհելով ներկան:

Մահաթմա Գալրանիստի կանտի 1860 հոկտ. 2ին  
ծնած է հիւսիս արեւմտեան Հնդկաստանի մէջ (Քօր-  
պանուոր) Փային ցեղին պատկանող ընտանիքէ մը:  
Իր հայրը և հօրեղբայրը փոքր իշխանի մը իրաւասու-  
թեան տակ գտնուելով նախարար տիտղոսը ընդունած  
էին: Իրականին մէջ խեղճ անուն մը, բայց մեծա-  
չրոչակ:

Կանտի շատ փոքր տարիքէն ընտանիքէն հեռացաւ, սախ վարժարան երթալու համար, աւելի վերջ 19 տարեկանին (1888) Անդիխ երթալու համար. Այս համբորդութեան իր ծնողքը ընդգիմացաւ, որոնց համար Հնդկաստանէ դուրս ճամբորդութիւնը մեղքի նը- չանակութիւն ունէր, իր պարագաները հանդարտեց- նելու համար երեխակ ուխտ մը ըրաւ, միս ուսուելէ, ըմպելի գործածելէ և սեռային յարաբերութիւն ունե- նալէ հրաժարիլ:

Երեք տարի վերջ 1891 Անդլիայէն կրկին կը վերադառնար Հնդկաստան փաստաբանի վկայականը գրապանը և յոյսերով հարուստ և վառ երևակայութեամբ մը, բայց մանաւանդ իր ուխտերը պահելու համար պայքարէն զօրացած և տոկուն կամքով մը:

Պօմպայի փաստաբանական կաճառը իրեն պէտք չունէր և ստիպուած պիտի ըլլար ուրիշ փաստաբաններու նման միօրինակ և տափակ կեանք մը անցընել. նախընտրեց բախտը փորձել և ձգելով իր կինը (7 տարեկանին նշանուած և 12ին ամուսնացած էր) Ավրիիկէ մեկնեցաւ. Բրէթօրիա, ուր՝ իր հայրենակիցներէն մէկուն իրաւունքները պաշտպաննելու փոխանորդութիւնը ստանձնած էր: Հոն ուրիշ գործ մը ևս գտաւ, աւելի գժուարին. եւրոպացիներու և հնդիկներու յարաբերութիւնը, որ մեծ սսպարէզ կ'ընծայէր իրեն և իր կեանքին որոշ ուղղութիւնը տուաւ վերջնականապէս:

Այն թուականներուն 150,000 հնդիկներ կ'ապրէին հարաւ Ավրիիկէի մէջ, և եւրոպացիները դըժուարաւ այս մրցակիցները կը հանդուրժէին, մանաւանդ թէ ատելութեան նշաւակ կ'ընէին: 1891ին այս ատելութիւնը միշտ ու աւելի բիւրեղացաւ և կը նախապատրաստուէր օրինագիծ մը որով հնդիկներուն բնակութեան արտօնութիւն պիտի զլացուէր-

Կանտի, հակառակ իր եւրոպական համալսարանէ մը առած տիտղոսին, հակառակ կրած եւրոպական տարագին, ինքն ալ այս ատելութեան նշաւակ դարձած էր եւրոպացիներու կողմէ: Իրեն համար դժուար չէր ինքզինքը պաշտպանել, բայց նախընտրեց ուսումնասիրել այս ատելութեան պատճառները եւ տեսաւ թէ հնդիկներու տգէտ ապրելակերպը և գործելակերպը, կրնար պատրուակ ծառայել եւրոպացիներուն, ուստի ծրագրեց կրկին աշխատանք մը թափել, ներքին և արտաքին:

Ներքնապէս, ինք կ'աշխատի միացնել խեղճ հըն-

դիկները, որոնք թէպէտե համախմբուած վայր մը իրար կ'անդիտանային, և ստէպ ալ իրար կ'ատէինդասակարգերու պատճառաւ: Անոնց առողջապահական գուսախօսութիւններ կուտայ, կրակոյ բանախօսութիւններ կ'ընէ և այսպէս տակաւ առ տակաւ խումբեր կը պատրաստէ որոնց լեզուաւ թերթ մը հաստատելով իր սեղմ գործը կ'ընդարձակէ:

Արտաքուստ իր պայքարը երեք մաս ունի, չի մասնակցիլ, չի բռնաբարել, չի դիմադրել: Եւ հոս հնդիկ կրօնքը, և օրէնքի մարդը կը յայտնուին: Պայքարը 1894-1906 կը շարունակուի, սակայն Պօէրներու պատերազմի պահուն, 1904ի ժանտախտին և 1906ի խափչիկներու ապստամբութեան ատեն ինք ալ անդիտական ուժերուն կը բերէ իր մասնակցութեան բաժինը վիրաւորներու օգնութեան կազմակերպութեան մը գլուխը անցնելով: Այս ըրաւ լրելեայն պատասխաննելու համար այն առարկութեան թէ հնդիկը չի շահագրգռուիր գաղութին յառաջդիմութեամբ, այն յոյսով թէ պիտի կարենար ատով հնդիկ տարրը յաչս եւրոպացիներուն սիրելի ընել:

Սակայն 1906ին յուսախաբ եղաւ. նոր օրէնք մը հնդիկները բոլորովին քաղաքականօրէն անհաւասար կ'ընէր, և հազիւ գերիներու աստիճանէն կը բարձրանային: Պայքարը սուր հանգամանք մը կ'ստանայ, գօնկրէներ, հաւաքոյթներ, բանախօսութիւններ, թերթեր, կոչեր ամէն կողմ, և թէպէտե եւրոպայի մէջ յուզում յառաջ չեն բերեր, սակայն ոչ միայն Ավրիիկէի հնդիկները, այլ համայն Հնդկաստանը կը խլրտի իր արժանապատութեան մէջ վիրաւորուած ըլլալուն համար: Ավրիիկէի մէջ ծայրայեղները շատ վատ կը գտնին կանտիի ծրագիրը և կոռի կը սկըսին: մեռեալներ և վիրաւորներ հրապարակներու վըրայ, բանտերը անբաւական կ'ըլլան բանտարկեալներու համար, կանտի ալ երեք անգամ բանտը կ'առաջնորդուի: Վերջապէս կը յաղթէ և 1914ին հնդիկ-

Ները բնակութեան և աշխատանքի արտօնութիւն կը ստանան :

Վերադարձ .— Այս տարիներու ընթացքին կանոնի նուիրագործուած էր իր զեկավար, և Հնդկաստան կը վերադառնար իր մտաւոր պաշարին մէջ քրիստոնէութեան հետք մը եւս ունենալով : Ափրիկէի բողոքական միսիօնարներու հետ տեսակցութիւններով, Ս. գրքի ընթերցումով եւ Թօլութոյի երկերու ընթերցումով ծանօթացած էր քրիստոնեայ աշխարհին, եւ մասնաւանդ հիացող մէջ Թօլութոյի, որուն հետ թղթակցութիւն եւս մշակած է : Բողոքականութիւնը ծնաւ իր հոգւոյն մէջ բացառիկ բանապաշտութիւն մը, որով կը յայտարարէ թէ պատրաստ է նոյնիսկ հնդիկ Առուբդիրքերը ուրանալ, եթէ անոնք չի յաջողին համոզել իր բանականութիւնը :

Այսպէս իր ուխտած հաւատքը կ'առաջնորդէ զինքը դէպի հաւատքներու անտարբերութիւնը . «Ուսկին մի է, բայց գոհարները շատ են, ամէն գետերը ծով կը թափին և ամէն կրօնքները դէպի Աստուած կ'առաջնորդեն» : Ուստի Կանտի հաւատքապէս կ'ընդունի Առուբդիրք, Գորանը, Զէնտան, կարեւորութիւն չի տար անոնց մէջ իրարու դէմ եղած հակասութիւններուն : Հնդիկ անտառներու մէջ ամէն կարգի և տեսակի ծառեր կ'ածին և կը մեծնան, և խառն երևոյթ մը կ'ընծայեն տեսնողին, նոյնն է կանտիի հոգին, սակայն ծառ մը միայն կ'ուոճանայ և շուք կուտայ ամէնուն, հայրենասիրութիւնը :

Քաղաքանութեան մէջ .— Հնդկաստան վերադառնալով անմիջապէս առաջին տեղը չի գրաւեց : 1888էն ի վեր Հնդկաստան շատ ճամբայ կտրած էր, Համահնդկական ընդհանուր ժողովը կանոնաւորապէս իր նիստերը գումարած էր : 1891ին Տապհատարի սուաջին անգամ վեհապետութեան գաղափարը ասպարէղ նետեց : Ընկերաբանական շրջանին մէջ կոդալ հաստատեց Հնդկաստանի ծառաներու ընկերու-

թիւնը, աղքատներու, տկարներու, հողագործներու, որբեւայրիներու օգնելու համար, եւ այս կազմակերպութիւնը տարիներու ընթացքին կեղրոնը եղաւ հնդկական ամէն նման հաստատութիւններուն :

Ուստի ճարոնական պատերազմը ամէն ասիացիներու սրտին մէջ նոր յոյսեր արթնցուց : Լօրտ Քըրզըն, Հնդկաստանի փոխարքան, իր գոռող քաղաքականութեամբ տեղի տուաւ կարգ մը հականդիմական և հակաեւրոպական ցոյցերու : Երբ Կանտի եկաւ Հնդկաստան, արդէն խլրտումները սկսած էին, և ինքնշանաւոր տեղերէն մին գրաւեց զեկավարութեան մէջ : Իր կեանքը քանի մը փուլերու կարելի է բաժնել :

1914—18 ընկերական գործունէութիւն և համազործակցութիւն կառավարութեան հետ : 1914ին Լոնտոնի կ'երթայ կարմիր խաչի մէջ ծառայելու համար : 1917 Լօրտ Մօնթակուի խոստումներուն մէջ Հնդկաստանի ազատագրութեան զկզբոնքը նշմարել կարծելով, զինուոր կ'արձանագրուի :

1919 : Պատերազմը վերջացած է, բայց տզատագրութեան խոստումը Անգլիայէն մինչեւ Հնդկաստան ճամբորդելու ժամանակ ընկզմած է : Մահմետականները Խալիֆայի ինդիրով դժոոն են . Կանտի ամէն դժոոնները կը միացնէ և 1920 մայիսին 212 միլիոն հնդիկներուն և 70 միլիոն մահմետականներուն կուտայ ոչ համագործակցութեան ծրագիրը :

1920ին Կանտի հնդկական շարժումի կուսակցակետն է . քաղաքական անհնազանդութեան հրամանները կ'արձակէ : Կանտի չի միտուիր միայն ծալլապատիկ նստած գործադուլը, այլ պետական կազմի քայլքայումը : Անգլիական կազմին դէմ հաւաքոյթներ են : Կը սարքուին եւ գործադիր յանձնախումբ մը տեղական յանձնախումբերու հրամաններ կ'արձակէ : Մասնաւանդ 1921ի վերջը ւաստի իրը միահեծան տէր իր փառքին զագաթնակէտն է : Անէծք կը կարգայ ամէն

եւ բոպական առարկաներու . անգլիական ասուխները հրապարակաւ կ'այրեն եւ ինք կը վերադառնայ տեղական ոստայնին և մազողին : Եւ ինչպէս երբեմն Պօէրները սկատերազմի ժամանակ, կ'աշխատի ներքին ճակատը ամրապնդել . կ'ուզէ հնդիկ ժողովուրդը ցեղերու բաժնող նախապաշարումները տապալել և «բարիաները հաւասարեցնել միւս դասակարգերուն հետ :

Եւ հակառակ իր գործելակերպին, ժողովրդային զանգուածը կը շարժի, հրապարակներու վրայ մեռեալներ կան, կառավարական ուժերը կը գործեն : Կանտի կ'աշխատի համոզել, կը խօսի, կը հրամայէ, բայց անօգուտ : Ժողովուրդը ցնցելու համար կը դիմէ իր հին զէնքերէն մէկուն, մնկուսացած աշխարհէն, կ'ազօթէ, և ծոմեր կը պահէ : Իր բանակին մէջ ալ անհամաձայնութիւնը՝ կը մտնէ թակոր բանաստեղծը կը զատուի եւ կը ճանչնայ Կանտիի մէջ հոգեւոր պետ մը բայց ոչ քաղաքական : Մինչդեռ քաղաքական պետ մը ամէն տրամադրելի ուժերը գործածելու էր, կանափի կ'ըսէ միայն . «մանեցէք եւ հիւսեցէք» : Ասկէ արդի Հնդկաստանի երկու ուժերու անջատումը :

Անգլիական կառավարութիւնը կ'որոշէ ասոր վը-րայ մնծ հարուած մը տալ : Կանտի ձերբակալուած և 6 տարի բանատրկութեան դատապարտուած է : Իր յաջորդները ժամանակուան մը համար իր հին գործելակերպին հաւատարիմ կը մնան, բայց յետոյ փոխանակ կառավարական վարչութիւնը արտաքուստ քայլայելու կը մտածեն մտնել վարչութեան մէջ իսկ եւ ներքնապէս աշխատիլ, այնպէս որ երբ կանտի բանուէն ազատ կ'արձակուի, իրեն կը մնայ մեկուսանալ Աշրամ ուր կը կերտէ իր աշակերտները : Կանտի իր հետեւորդներէն կը պահանջէ ճշմարտախօսութիւն, ոչ բոնաբարութեան, կուսակրօնութեան, արքատութեան եւ անվախութեան ուխտնը : Հնդիկներուն Աւետարանին քարոզներէն քանի մը հատը կը մեկնաբանէ եւ իր յուշերը կը գրէ, այնքան անկեղծօրէն որ՝

ոչ մէկուն կը ներէ :

Կամաց կամաց, ընկերական բարեկարգութիւններու գաղափարները նորէն կը ոկսի տարածել, ժողովուրդը իր վերապահ համակրանքը կ'ընծայէ կը ընդունելութիւն գտնել . Պրահմաներուն աններեցի կը թուի «Բարիաներու հետ յարաբերութիւն ունենալը և մանուկներու ամուսնութիւնը : Կը յանդիմանեն նաև իրեն այն հակասութիւնը, որ կեանքին մէջ կը տեսնուի, ինքնաշարժով և երկրորդ կ'արգի վակոնով ճամբորդելու համար, և բանատրկութեան ժամանակ ընտանած դունած խնամքներուն :

Թէպէտե երբեմնի անվիրատուած հեղինակութիւնը և վստահութիւնը չունի համայն Հնդկաստանի, սաւկայն անցեալ դեկտեմբերի Ազգային Գոսնկրէին մեծամասնութիւն շահնեցաւ, և իր հրամանի խօսքն արձակեց . ոչ հոմագործակցութիւնը, քաղաքական անհնապանդութիւնը չեն բաւեր, անհրաժեշտ է կատարեալ անկախութիւն : Սակայն այս վերջինը ձեռք բերելու համար կարեցի է միշտ հանդարտութիւնը պահել : Թերթերը լի են հնդիկներու և անգլիական զսպիչ ուժերու բազմութերով, և ահա մեռներներ, ահա լին բանատրկութիւններ :

Կանտի ուժերը շարժման դրաւ և անկարող է վահնուը կառավարել, և այն շարժումը որ դէպի յառաջ դիմութեան կ'ուզէր առաջնորդել, ո՞վ բաւաւ թէ վազը չպիտի իշնայ համայնավարութեան դիրկը, նոյնը չէր թօլութոյի համար :

Երբոր հին նախապաշարում մը կը ջնջուի, անդը պէտք է գրաւի նոր առաքինութիւն մը :

Տիկ, ՏԸ ՍթԱԶ

Մարդը ստիպուած ընկերային է : Բայց տիրապետելու սղին սիրելի է իրեն և առիթը . երբ ներկայաւնայ, անմիջապէս կը փորձէ :

ԱԼՔԱՆԹԻ ՏԸ ՊՐԱՀՄ

## ԵԱՀՐՈՒԱԾ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ

ԶԱԽԵՇԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆ

### ԺԱՂԲՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ

**ԾԱՆ.**—Երեք ոստիկաններու դերերը կարելի են իրարկին մեկ անձի կողմանէ ներկայացնիլ անհույս մօռուն ու մազերը փոխելով.

#### ՏԵՍԱՐԱՆ

Պարզ սենեակ մը, մեկ դուռով: Սեղան մը, մի բանի արոտ, սեղամին չեայ թղթեր, կադամար, գրիչ, զանգակ մը:

#### Ա Ն Չ Ի Ն Ք

ԱՐՄԵՆ	Ոստիկանապետ
ՎՐՊՈ	Կառապան
ՀԵԽՈՆ	Ռւսանող
ՊՈՂՈՍ	Ոստիկան
ՄԱՐԴՈՍ Եւ ԹՈՐԹՈ	Ոստիկաններ

Արսեն. — Սնտանելի, անհանդուրժելի է այս: Հաւատացեք, ամէն օր, ամէն ժամ, ամէն վայրկեան նորանոր նեղսրտութիւն և սաստիկ բարկութիւն, պէսպէս չարչարանք, բազմատեսակ մտատանջութիւն, մահառիթ յուղում, անհատում ձանձրոյթ անպահաս է ինձմէ: Ամէն բան պէտք է որ իմ ձեռքէս անցնի: ամէն անցած դարձածին պատասխանատուն ևս կը նկատուիմ: Աստուծոյ ամէն օրը այսպէս է: Ո՞հ, ի՞նչ տեսակ մարդիկ կան աշխարհիս վրայ: Սյսպիսի բան մը անկարելի պիտի երեար ըստ ինքեան: Մ'նք, ուստիկանութիւնը ընդհանրապէս, իսկ ես սատիկանապետ մասնաւորապէս, այս նիս թիւն մէջ ըստ բաւականի հիմուած ենք: Այսօր դարձեալ շատ մը հարցաքըննութիւններ ունիմ, բայց ի մէջ այլոց այնպիսի հարցաքննութիւն մ' ունիմ, որ չափազանց ապիցուցիչ է: (Ամբաստանագիր մը կ'առնու և սեղանին վրայ դրուած զանգակը կը հնչեցնէ):

Պօլոս. — (Ներս կը մտնէ և գրան առջև բարեկ կը կենայ): Հրամայեցէք, տէր սատիկանապետ:

Արսեն. — Կասապան կրոջ Ութանմազեան հո՞ս է:

Պօլոս. — Հրամանիր էք, տէր սատիկանապետ:

Արսեն. — Ենրս բեր զինքը. և առ այժմ յեզի պէտք չունիմ, որովհետեւ հարցաքննութիւնն ապօհալ ժամէ: մը աւելի պիտի տեւէ:

Պօլոս. — Ինչո՞ւ կը հրամայէք, տէր սատիկանապետ (կ' թիայ):

Արսեն. — Կառապան կրոջ յամ ու, վատանուն

մարդ մըն է, ամէնուն հետ խնդիր ունեցած է: ԱՇ Ռիքաք իմ զիճակս նախանձելի բան մը չէ: (Պօղոս Կրպօն ներու կը բերէ և ինքը կը մեկնի):

Կրպօ: — (Ծուռ շուտ խօսելով) Բարեւ, տէր ոստիկանապետ, օ՛խ, հոս շատ հաճոյական է, աղուոր տաքցեր է: (Չեռքերը իրարու կը չփէ) Դուրսն ալ պէտք էիք քիչ մը տաքցնել, հոն երկար ատեն ըսպասուած ժամանակ մարգուս ոսկորները մինչեւ ողն ու ծուծը կը սառին: Այսու արդէն ես ժառանգական յօշացաւ ունիմ, տոիկա ես լուսանոցի զոքանջէս առած եմ, զուք ալ զինքը ճանցած էք չէ<sup>o</sup>, այն ջառ առևկը որտեսակ տեսակ աղօց խաղալիքներ կը ծառ թէք: այսինքն մէկ մասը ամառը, և մէկ մասն ալ ժննդեան առթիւ:

Արկէն: — (Խսուռթեամբ) Ո՛վ մարդ, ի ոէր Առա առածոյ, զիս չի լինցուցի՞ր: Հիմա ինձի ուրիշ բան պատմէ նայիմ:

Կրպօ: — Բայց տէր ոստիկանապետ, զոքանջու շատ բարի կնիկ մըն էր: Թէեւ իր էրիկը շատունց կորոնց ցոցած էր, սակայն իր բոլոր զաւակներուն լու ուսմունք առած էր: Անոր անդրանիկի զիւն մաքրող էր, ացսինքն միայն ձմռոր, իոկ կրտսեր աղջիկը, զոր կարծիմ զուք ու կը ճանչնաք, այն որ իր էրիկն բառմանած է:

Արկէն: — Տէր ովորմեա: Մարդ Խսուռծոյ, լեզուգ քաշէ, մինչեւ որ նո քեզի հարցում ընիմ: Մինք հոս չենք զառուիր չինծու պատմութիւններ, առասպելներ լուրու համար:

Կրպօ: — Խոզրեմ, մի նեղունար, կարծեցի թէ զուք կը հետարրորուեիք իմ լինուանիկան գործերովս: մենք ու բոտ ինքնան իրարու աղջական ենք, թէեւ քիչ մը հետաւոր կերպով, զուք իմ զոքանջիս հետ միասին գոյրոց գոցած էք, և

Արկէն: — Ո՛վ Խսուռծոծ ի՞ր: Լուս կեցիր, ինձի բ'նչ քու զոքանջու շատախոս:

Կրպօ: — (Ծառացած) Շատախօս: Այս խօսքը եւ Զեզի չէի տար, տէր ոստիկանապետ, սակայն ալ բառ մըն ոյ չեմ բան, կը լուեմ, այո, կը լուեմ և եթէ զուք զիս շատախօս զրախօս ևայլն ալ անհւանեք, գարձնալ պիտի լուեմ, որավհետեւ լաւագոյն է լուռ կենալ, լուեմ քան թէ:

Արկէն: — Երկա՞յն վկառ: Եթէ լեզուդ չքաշես, զրեց բանու դնել, կմուտնի, համարացա՞ր:

Կրպօ: — Խոզրեմ, տէր ոստիկանապետ, զիս բանամի նկանէք, ալ բառ մըն ալ չեմ խօսիր:

Արկէն: — Ես ալ քեզի այս խորհուրդը կուտայիք Առ աթոսին վրայ նատէ նայիմ: Հիմա հարցաքնուութեան պիտի սկսինք: (Կրպօ գլխարկովը աթոսին փոշ շին կ'առնէ և վրան կը նոտի): Անունգ ի՞նչ է: (Կրպօ նշանով ցոյց կուտայ որ չի կրնար խօսի): Արսէն կատվելով) Մարդ Աստուծոյ, զիս մի բարկացներ, բ'նչ կը նշանակէ այս, յանկարծ լիզո՞ւդ բանուեցաւ: Խօսունէ նայիմ, բոէ նայիմ անունգ ի՞նչ է:

Կրպօ: — Եթէ զիս բանամ դնել չէք տար, զարձակալ կը խօսիր, սակայն զուք ինձի խօսիլը խստիւ արզիլեցիք, աւր ոստիկանապետ:

Արկէն: — Ես քեզի միայն սա ըսի որ աւելորդ խօսքը ըստու, միայն հարցանոս պատասխան տառ Արդ հիմա ըսէ նայիմ անունգ:

Կրպօ: — Դուք զիս հոս առնոււազն տառն անդամ տեսած էք, հետեւարաբ անունս պիտի գիտնաք:

Արկէն: — Յաւանատառքան բան է այս մարզուն հետ խօսիլը, (կը կարզայ) Կառապան կրպօ Աւթանամազեան, ճի՞շտ չէ:

Կրպօ: — Կը անսէք, տէր ոստիկանապետ, անունս ինչ աղեկ գիտեք, նայն իսկ ինձմէ ալ աւելիք:

Արկէն: — Աւելորդ խօսքերը մէկդի թող զուն կառապան ես, այնպէս չէ<sup>o</sup>:

Կրպօ: — Այսու երկու ձիով, բոլոր օրը:

Արկէն: — Ուր կը բնակիս:

102

Կրպօ. — Նոր Գօքինիա, թէնէքէլի փողոց, թիւ-  
չունի։ Արխողոմ աղային տան քովը, որուն կնիկը՝  
քիչ մը խենթուկ է։

Արսէն. — Սարսափելի բան է այս։ — Կարգուած  
ես։

Կրպօ. — Կարծեմ թէ այնպէս է, տէր ոստիկա-  
նապետ, մինչեւ անդամ շատ տիրապետող կնոջ մը՝  
հետ պէտք եմ ձիշը ըսեմ որ կիւս բորի է, բայց  
միայն թէ երկուշաբթի օրերը, — անոր ալ պատճառը  
կիրակի է — քիչ մը բարկացոտ կ'ըլլայ, ջիղերն ոտք  
կ'ելլեն և գործը կը մեծնայ, եթէ շուտով կծիկը չը-  
քնիմ։

Արակն. — Ասիկա իմ գետնալու բանս չէ, դարձ-  
եալ կը զգուշացնեմ քեզ որ միայն իմ հարցումներուս  
պատասխան տաս, այն ալ կարճ և կտրուկ։ Քանի՞  
զաւակ ունիս։

Կրպօ. — Երկուքուկէս։

Արսէն. — Աներես, զիս կը ծաղրե՞ս։

Կրպօ. — Միթէ ես կարճ և կտրուկ պիտի չխօ-  
սէլո, տէր ոստիկանապետ։ այսինքն ըսել կ'ու զիմ-  
երկու մանչ եւ մէկ աղջիկ։

Արսէն. — Ուրեմն Երեք զաւակ, (գուռը կը զար-  
նուի) Ա՛ւֆ, դարձեալ զիս պիտի խանգարեն։ Մտէք բ

Պօլոս. — (կը մտնէ եւ բարեի կենալով) կը ծա-  
նուցանեմ խոնարհաբար, որ ձերբակալեալ մը կայ։

Արսէն. — Ներս բեր։ (Պօլոս կը մեկնի) ձիշդ ա-  
մէնէն աւելի նեղ մնացած ժամանակս զիս կըխանգա-  
րեն։

Լեւոն. — (Ուսանողի գլխարկով եւ ժապաւէնով,  
ուսին վրայ խոշոր գերան մը կրելով Պօլոսին ետեէն-  
ներս կը մտնէ) Բարե, տիարք իմ։

Կրպօ. — Տարօրինակ, նորաձեւ պտոյտի գաւաղան-  
մըն է այս։

Արսէն. — Լուռ կեցիր (Կրպօյին)։ Այս կողմը ե-  
կուր. (Լեւոնին) Անունդ ի՞նչ է։

Կրպօ. — Կրպօ Ութոնմաղման։  
Արսէն. — Տէր ողբամեա, բերանդ գոցէ, քեզի  
քան մը չարցուցի։  
Կրպօ. — Այնպէս կարծեցի թէ ինձի կը հարցնէիք,  
որովհետեւ երես կը նայէիք։  
Արսէն. — Մոռքէս անգամ չանցաւ երեսդ նայե-  
Արսէն. — Մոռքէս անգամ չանցաւ երեսդ նայե-

լու։

Կրպօ. — Այն առեն ձեր մէկ աչքը չիւ է, տէր

ոստիկանապետ։

Արսէն. — Ի՞նչ, մէկ աչքը չիւ է։ այսպիսի ա-  
ներեսութիւն, անձի նայէ, եթէ բառ մըն ալ ըսես,  
զքեզ բանս զնել կուտամ։ (Լեւոնին) անունդ  
ի՞նչ է

Լեւոն. — Տիարք իմ, ինդրեմ, նախ օգնեցէք  
ինձի գերանը ուսէս վար առնելու։ առանձին վար չիմ  
կրնար առնել։

Արսէն. — Ասիկա մեր զործը չիւ։ մենք քու ծա-  
ռաներդ չենք, դուն ինձի անունդ ըսէ նայիմ։

Լեւոն. — (Ասդին անդին տատանելով) Լեւոն Սու-  
րաթօրզեան։ (Ձիշտ կը տատանի)։

Արսէն. — Ո՞ւր կը բնակիս։

Լեւոն. — Տէր ոստիկանապետ, գերանը կը սահի։  
վար պիտի իյնայ։

Արսէն. — Մարդ Աստուծոյ, ես կ'ու զիմ իմանալ  
թէ ո՞ւր կը բնակիս։

Լեւոն. — Հին Գօքինիա, թիվօն փողոց թիւ 5,  
այրի կնոջ — վաթ (գերանը մեծ աղմաւ ով գետին  
կ'իյնա)։

Կրպօ. — (Ուտքերը բոնած կը կաղայ, երեսը ծա-  
մածուլով, սենեակին մէջ) Ա՛ւֆ, ձիշդ ամենամեծ կո-  
ծիծիս վրայ զարկաւ, վնասուցում կը պա-  
հանջնմ։

Լեւոն. — Եթէ կ'ու զիս քեզի երկուտանեակ մը

կուտամ ձրիաբար։

Արսէն. — Լուռ կեցէք, (կը գրէ) Հին Գօքինիա, թիւ-

վոն փաղաց, թիւ 5 այրի Փաթ կնոջ քով:  
Լեռնի.— (Ծիծաղելով) Ա՛չ, ոչ, Սիմա տուտույին

Արսեն. — Բայց քիչ մը տառջ Փաթ տուտու ը-  
սած էիր:

Լեռնի.— Իրօք այնպէ՞ս բոխ, չոտ զարմանալի  
է... Համ զերանը ինկած ժամանակի գոտի սոսոացած

Արսեն. — Ի՞նչ է արտեսով:  
Լեռնի.— Փիլեսոփայութեան ուսանող:

Արսով. — Այս, այս, ուսանող արբեցութեան, ուշ  
սահող կոնճելու ըսելու կ'ամշնա՞ս:

Արսեն. — (Կրաօդին) Ինձի նայէ, պիտի լոե՞ս դուն  
ապա թէ ոչ — (Պօղոս Կրաօդին սպասնական ձև մը  
կ'ընէ). Կրաօ վախնալով կը հեռանալ:

Արսեն. — (Պօղոսին) Ջերբակալեալին դէմ ի՞նչ  
ամբաստանութիւն կայ:

Պօղոս. — Մեծ անկարգութիւն եւ փաղոցին մէջ  
համախռնութիւն սպասար:

Լեռնի.— Պարոն ոստիկանապետ, ես անմեզ եմ  
գառնուի պէս:

Արսեն. — (Լեռնին) Թէ զուն յանցաւոր ես թէ ոչ  
հիմակուհիւմ չեմ գիտեր, առիկա դատավարութեան  
մէջ երեսն կուգոյ: Ինքնութեան թուղթիր ունի՞ս:

Լեռնի.— Այս, ահմ՝ այցաքարդը (Որսէնին կո-  
տայ):

Արսեն. — (Կը կարգայ) Լեռն Սուրամիսը զեան,  
առանող փիլիսոփայութեան, թիւոն փուզոց թիւ 5:  
Ճիշդ է, առկայն ըսէ ինձի նոյնիմ, զեւանը ի՞նչ բա-  
նի համար է:

Լեռնի.— Այս, գիտեք տէր ոստիկանապետ, ես  
ալ տարանին լու չեմ գիտեր:

Արսեն. — Աւակի՞ց ասիր զերանը:

Լեռնի.— Գնեցի եւ այն ալ մեղքնալով:

Արսեն. — Մեղքնալով: Ի՞նչ կ'ուզես ըսել, բա-

ցատը տեսնեմ:

Լեռնի.— Շատ պարզ է: Մեր ուսանողաց գիտե-  
առանը — ուր 17 վեցամսեայ կը սորվիմ — այսինքն  
կ'ուզեի բան, յաճախորդն եմ, կործանեցաւ, ես ալ  
ուզերի անկէ փոքրիկ լիշտուակ մը ունենալ:

Արսով. — Ժամացոյցիդ չպթայէն կը հաս կախել,

### պարոն:

Արսեն. — Դուն մի խօսիր, լեզուդ քաշէ. (Լեռ-  
նին) Այս, բայց ինչո՞ւ զերանը բհանակրի մը միջո-  
ցաւ տուն տանիլ չես տար:

Լեռնի.— Փորձեցի ատիկա, բայց ոչ ոք պատաս-

խանառութիւն յանձն կ'առնուր, զերանը տանց

խանառութիւնի քանի մը ատակի կոտրելու տունս տա-

պատահանի քանի մը ատակի կոտրելու տունս տա-

նիլ:

Արսեն. — Զարմանալի բան է այս: Սակայն հիմա

ամենեւին ժամանակ չունիմ այս խնդրով աւելի բղ-  
բազելու: Առայժմ բաւական են ինձի քու ըսածներդ,

բազելու: Առայժմ բաւական երթալ, մնացած քանի մը օրէն կ'ի-

մանաւ:

Լեռնի.— Շատ լու: Կը ներէ՞ք արդեօք, իթէ  
ձեզմէ խնդրեմ որ ինձի քիչ մը օկնէք: (Գետինը փո-

ուած զերանը զուցնելով)

Արսեն. — Ի՞նչ, զերանը զարձեալ ուսիդ վրայ

պիտի առնես:

Արսով. — Հարկաւ, պարոնը զերանին վրայ նամե-  
րով տուն պիտի չերթա՞յ:

Արսեն. — (Կրաօդին) Օգնէ՛ քիչ մը

Կրսո. — Բան մը չեմ ըներ, քիչ մը տառջ կոծիծ-

ներուս զիսուն եկածը բաւական է ինձի: Դերանին

ձեռք չեմ զպցներ:

Արսեն. — Էստ, ես ալ միտսին կը վերցնեմ: Դուն

ալ կիր վերցուր Պօղոս: (Երկուքն ալ զերանը վեր կը

վերցնեն եւ (Լեռնին ուսին վրայ կը դնեն):

Լեռնի.— Աղեկ է, չոտ չորհակալ եմ պարոնինե-

րը:

Արսեն. — (Պօղոսին) Դուռը բաց եւ աս մարդը

զուրու հանէ, որպէսզի բան մը չպատահի: (Լեռն Պօ-

ղոսին հակէն կը սեկնի):

Կրսո. — Սա մարդը զարձեալ հստ պիտի բերուի,

առանց փորձանքի պիտի չկաբենայ տուն երթալ:

Արսեն. — (Ժամացոյցին կը նայի) Վայ թշուառա-

կան 11ս է արդէն: Վայրկեան մըն ալ կործանցնելու չի

գար: Ուր մնացած էինք: (Ամբաստանազիր մը կ'առնէ

ձեռքը) Ճիշդ է, զաւակներդ հարցուցած էի, ուրեմն

երե՞ք զաւակ ունիս:

Կրսո. — Այս, երեք:

Արսեն. — Քեզի գէմ ամբաստանութիւն կայ: այ-

սինքն ամսոյս 15ին, կէսօրէ վերջ ժամը 3ին, կառքը առանց հակողութեան լուս 0իթօ բազմամարդ փողոցը, կառքի ձամբաւն վրայ թնդեր ես, որով երթեւեկի խանգարում մը յառաջ եկած է: Այդ ժամուն ո՞չ գացեր էիր, անշուշտ գինեսուն: Խոստովանէ տեսնեմ:

Կրպօ: — Ո՞չ, ճշմարիտ կ'ըսեմ, ո՞չ, պարոն ոստիկանապետ, կինս կէսօրուան ճաշին միս և գետնաւիրնձորի աղցան պատրաստած էր, հանահաբար սիաւերով ձէթի տեղ սզիւլ (հինտեազը) դրեր է մէջը և ես պէտքին հնազանդելով, եւ ոչ թէ ինքնակամ, շատ անգամ, տեղ սը շեղեցայ:

Արսէն: — Այնպէս, եւ ես քեղի պիտի հաւատա՞մ կարծես, զուն դիտես որ ձիերդ չէիր կրնար առանց հսկողութեան թողուլ:

Կրպօ: — Բայց ես չէի կրնար ձիերս հետո տաշնիւ:

Արսէն: — Կրնայիր ուրիշ որեւիցէ տեղ մը կառքը կեցնել, ուր այնչափ երթեւեկ չըլլար:

Կրպօ: — Ըսկը դիւրին է տէր ոստիկանապետ, որդեօք դուք ամենեւին սզիւլ (հինտ հազը) ասա՞ծ էք:

Արսէն: — Թող տուր յիմարական խօսքերդ, գիշեան որ պաշտօնական անձերու առջեւ կը դանուիս եւ կը պահանջեմ որ պէտք եղած յարգանքն ունենաս ինձ հանդէպ: (Դուռը կը զարնուի) Ահա որ բան: Դարձեալ ի՞նչ պատահեր է: Բացէք:

Մարկոս: — (Եերս կը մանէ բարեւի կինալով) Խոնարհաբար կը ծանուցանեմ որ ձերբակալեալ մը կայ:

Արսէն: — Ո՞վ Աստուած իմ, այսօր ամէն ըան վրայ վրայ պիտի գայ: Խնդիրը կարեւո՞ր է:

Մարկոս: — Այո՛, շատ կարեւոր, խնդիրը քաղաքապետին անձին վրայ է:

Արսէն: — Ի՞նչ: Քաղաքապետին: Շուտով յանցաւորը ներս բեր (Մարկոս կը մեկնի) Անշուշտ մահափորձ մը չէ:

Լեւոն: — (Եերս կը մանէ առաջուան ոլէս Մարկոսի հունելէն) Բարեւ ափարք իմ, ահա ես դարձեալ նկայ:

Արպօ: — Ո՞չ, Պարոն տոքթօր, արդէն մտքէս անցուցած էի: Բարով եկար, գարձեալ իրարու ընկեր եղանք:

Արսէն: — Տէր ողորմիա: Աղէ՞կ կը տեսնեմ արդէօք, այս ի՞նչ բան է: Գարձեալ միւնոյն ուսանողն է որ քիչ մը առաջ հոս էր, պէտք չունէիր զինքը դարձեալ հոս բերելու:

Մարկոս: — Ի՞նչ այսօր անգամ մը արդէն հոս էր: (Լեւոնին) Լեւոն, կրնաւի՞ր ինձի ըուել թէ... Լեւոն: — Զթողուցիր որ ըսեմ, միշտ խօսքս կը բեցիր:

Արսէն: — Աղէկ, արդէն անգամ մը հոս էր, գարձեալ ի՞նչ կայ, եւ ի՞նչ պատահեր է քաղաքաւուեալին:

Մարկոս: — Այս գերանով քաղաքապետին գլխարկին զարնուելով՝ գլխէն գետին ինկած է եւ անցնող կառքի մը անիւներուն տակը մնալով բոլորովին ճըզմուած անգործածելի դարձած է:

Արսէն: — Ո՞վ, քաղաքապետ:

Մարկոս: — Ոչ, գլխարկը:

Արսէն: — (Լեւոնին) Բախտ ունիս եղեր, ի՞նչ կ'ըսե գուն ասոր:

Լեւոն: — Այս ամրող եղելութեան մէջ միակ պատասխանատուն քաղաքապետն է: Երբ վողոցէն կ'անցնէի, հակառակ կողմէն կուգար քաղաքապետը և վագեց ուղղակի գերանին վրայ իր գլխարկով. Եթէ քաղաքապետը ծալլուսող գլխարկ մը դրած ըլլար փոխանակ սիլինտրի, գլխարկին փորձանք մըն ալ չէր գար:

Արսէն: — Ուրեմն գեռ կը պահանջես ալ որ քաղաքապետը քեզի համար շաբօ ա զլագ մը գնէր:

Լեւոն: — ինձի համար չէ, իրնայ պօննէ, այսինքն սքութիւ մըն ալ դնիւ:

Արսեն. — Խօսքերդ չափաւորէ՛, մտածէ՛ ոլուն  
վրայ կը խոսիս:

Մարկոս. — Ասիկա քաղաքապետի՛ անձին դէմ նա-  
խատինք է:

Կրպօ. — Ասիկա հայրենիքի դէմ գաւաճանու-  
թիւն է:

Արսեն. — Եսէ՛, խօսեու իրաւունքը իմս է: Ես  
այս նոր ամրաստանութիւնը միւս ամրաստանութիւն-  
ներուն պիտի կցեմ: (կը գրէ) Ուրիմն պաշտօնական  
անձի դէմ յարգանաց պակասութիւն, նմանապէս վը-  
նաս:

Լեռն. — Ո՞հ, ասիկա գեղեցիկ գործ մը պիտի ըլ-  
լայ:

Արսեն. — Կրնաս երթալ, սակայն կ'ըսեմ քեզի  
դարձեալ երրորդ անդամ հոս չի դաս:

Լեռն. — Այո՛, բայց ինձմէ կախում չունի տէր  
ոստիկանապետ, ձեր մարդիկներուն պէտք էք աղէկ  
մը հրահանդ տաք:

Արսեն. — Խնդրեմ, իմաստութիւնը քեզի պահէ,  
և իմ ընելիքը ամէնէն առէկ գիտեմ, գուն միայն  
դուրս ել տակէ:

Կրպօ. — Խնձի պէտք չունէր երկու անդամ ըսե-  
լու:

Լեռն. — Դեռ վոքր խնդրուածք մը ունիի: (Ես-  
րէն կը սկսի հոս հոն տառանելու):

Արսեն. — Ի՞նչ առիս դեռ:

Լեռն. — Տէր սստիկանապետ, դարձեալ սահելու  
կը սկսի:

Արսեն. — Ասիկա քու գիտնալու բանդ է, վերջա-  
պէս նայէ որ ասկից հետանսա:

Լեռն. — Իրօք կ'ըսեմ, չեմ կրնար յառաջ եր-  
թալ, գոնէ գերանը միւս տսիս վրայ դնելու օգնեցէք  
ինձի:

Կրպօ. — Եյ, այս անդամ տէր սստիկանապետին  
տեղը ես կը բանեմ, բանեցէք նայիմ Պ. սստիկան:  
(Մարկոս տեղէն չի շարժիր)

Արսեն. — Օգնէ Մարկոս որ վերջապէս սա մար-  
դէն աղատինք:

Մարկոս. — Քանի որ տէր սստիկանապետը կը

բաղձայ: (Կրպօ կը բոնէ գերանին մէկ ծայրէն, Մար-  
կոսն ալ միւս ծայրէն, Լեռն կը ծոփ եւ գերանին  
տակը կը մտնէ, այնպէս որ՝ գերանը իր միւս ուսին  
վրայ կը գրուի):

Լեռն. — Կեցցէք, ճիշդ ժամանակին հասաք, ինդ-  
րեմ մի՛ նեղանաք, բիւրիցս չնորհակալութիւն տիարք  
իմ: Մնաք բարով:

Արսեն. — (Մարկոսին) Դուռը գոցէ եւ քիչ մի-  
ամին քալէ, որ բան մը չպատահի: (Մարկոս եւ Լե-  
ռն կ'երթան):

Կրպօ. — Ավասս որ տօքթօրը գնաց, շատ հաւնե-  
ցայ զինքը, հաղուագիւտ անձ մըն է, թանգարան գը-  
նելու է զինքը:

Արսեն. — Փառք Աստուծոյ, սա սարսափելի մար-  
դը գնաց վերջապէս: (Ժամացոյցին կը նայի) Վա՛յ,  
ժամը 11,30է: առաւօտեան ամբողջ ժամերս անհան-  
դամ խանգարումներով անցան: (Ասաջին ամրաստա-  
նագիրը ձեռքը կ'առնէ) Գործի սկսինք: Ուրիմն կը  
հաստատէ՞ր որ դուրս ելլելու այնչափ սաստիկ պէտք  
ունէք, որ ստիպուեցաք կառքն ու ձիերը մէջտեղը  
թողելու:

Կրպօ. — Այո տէր սստիկանապետ, ճիշդ իմ ըսե-  
լիքս ըսիք, շատ ճիշդ է շատ:

Արսեն. — Գիտես, ես քեզի չեմ հաւատար, սա-  
կայն վերջուցնելու համար կ'ուղեմ աչք գոցել: Բայց  
գեռ բժշկական վկայական մըն ալ բերելու ես, ապա  
թէ ոչ անօդուած է:

Կրպօ. — Յետոյ առանց պատժոյ կրնամ՝ արձակ-  
ուիլ, տէր սստիկանապետ:

Արսեն. — Բոլորովին անպատիժ չէ, ասիկա չես  
կրնար պահանջել: Դուն գեռ ուրիշ կառապաններու  
հետ ալ կուռեր ես եւ քեզի հանգարտութիւն հրամա-  
յող պետութեան պաշտօնեան նախատեր ես:

Կրպօ. — Ես չուզեցի զինքը նախատել, բերնէս  
բան մըն է փախաւ, բայց սսիկա կոուոյ ամէնէն տաք-

եղած ժամանակն էր, աս' կա նախատինք չի համարուիր. պաշտօնեան ալ զիս դրդուց եւ վրաս յարձակեցաւ:

Արսեն. — Այնպէս, պատճէ նայիմ ուս եղածը, ուս կայն ոչ երկար բարակ:

Կրպօ. — Լաւ, խնդրեմ մտաղիր եղէք. լաւագոյն կ'րլայ եթէ զիրքը անձամբ տեսնէք, այն ատեն ամէն բան ամէնէն աղէկ կը հասկնաք, խնդրեմ քիչ մը այս կողմը դայլք տէր ոստիկանապես:

Արսեն. — Լաւ, եթէ քեզի դիւրութիւն կ'րլայ, եղածին վրայ ինծի լուսաւոր զաղափար մը տալու, բայց կը խնդրեմ ըստ կարելոցն համառօտ պատմէ:

Կրպօ. — Վայրիկեան մը, տէր ոստիկանապես, հիմու կը վերջանայ: Այս կողմը գայիք: (Կը կենայ կը ունաւ գէպի դուռ քանի մը քայլ անկէ: հեռու.) Հիմա աղէկ է: (Բանի մը քայլ ետ կ'երթայ): Լու. հիմա ևս պաշտօնեան պիտի ձեւացնեմ, իսկ դուք զիս՝ այսինքն հաւատպան կրոյ Ռւթանմաղեանը:

Արսեն. — Շատ չնուհակալ եմ այս պատույն համոր, սակայն շուտ ըրէ, լմնցուր:

Կրպօ. — Անմիջապէս, տէր ոստիկանապես, վայրկեան մը եւս, ուրեմն ես պաշտօնեան եմ, իսկ դուքք:

Արսեն. — Ես ալ կառապան կրպօ Ռւթանմաղեանն եմ, հասկցանք հա՛:

Կրպօ. — Խնդրեմ վայրիկեան մը եւս. արդ հիմա մինչեւ երեք պիտի հաշուեմ եւ խնդիրը կը վերջանայ: Մէկ, երկու, երեք: (Եսին վայրիկեան ին Աւան ներս կուղայ ուսին վրայ գերտնը, ետեւէն ալ Թորոս եւ ետեւէն հարոււտ մը կուտայ Արսէնին: Արսէն գետին կ'իյնայ, միւնոյն ժամանակ Լեւոնն ալ դերա ըգեսին կը ձգէ)

Արսեն. — Բարեւ ձեզ տիարք իմ, ես գարձեալ եկայ: (Արսէն ոտքի կ'ելլէ ապշանար)

Կրպօ. — Մ'հ պարոն տոքթօր, ամէն բանի եւ երլ չառարիալ է:

Արսեն. — (Կատղած) Բ'զ երկինք, առ մարզը դարձ. եալ հոս է: Մարդ Աստուծոյ, ես քեզի չէի ըստ որ գարձեալ հոս չգասաւ:

Արսեն. — Այն ատեն ձեր պաշտօնեաները լաւ հըքահանգեցէք տէր ոստիկանապես, բաւական ալ ընդուղիմացայ միասին հոս գալու:

Թորոս. — Մեծարանօք կը ծանուցանեմ որ ձերբակալեալ մը կայ:

Արսեն. — Դուն ալ, բանտարկեալդ պէլ, կորսուեցէք:

Արսեն. — (Թորոսին) Ես ձեզի չըսի՞ որ տէր, ոստիկանապետը ինծի յացունապէս արգիլած է հոս ։ ոստիկան գալու: Աակայն զուք ինծի հաւատալ չէք ու զեր:

Արսեն. — Խենթենալու բան է այս. ո՞հ չիպերո՞ ։ (Ելուխը կը բռնէ)

Արսեն. — Կը ցա իմ ձեր վրայ, տէր ոստիկանու պիտու, կը զգում ձեր զգացածր:

Արսեն. — (Թորոսին) Ինչո՞ւ համար այս մաւ զը գարձեալ հոս բերիր:

Թորոս. — Քիտոնիա փողոցին վրայ շաքարեղէն ծախող կնկան շաքարները ցեխին մէջ թափեց եւ նոյն փողոցին մէջ խանութի մը մհծ ցուցապակին կուրեց, որմէ ճամբուն վրայ խոնում յառաջ եկաւ, պահականացին առջեւ մարդիկ խուսն բաղմութեամբ կեցած են: Նային առջեւ մարդիկ խուսն բաղմութեամբ կեցած են:

Արսեն. — Այս մարզը հոգիս կը քակէ, ասաւուեան ամբողջ ժամերս ասուր հետ անհոգի, մեծէս լույսներանութիւն մը պիտի լուեմ:

Արսեն. — Մ'ի նեղանար տէր ոստիկանապես, սաշայն գիտցէք որ ես յանցաւոր չեմ, յանցաւորը Զեր մարդիկներն են:

Արսեն. — (Կատղած) Լուս կեցիր, հմատ բարկութեանս զբն կ'երթաւ: (Ճամացայցին կը նայի) Տասներկութիւն հինգ վայրիկեան կայ: Ժամը տասներեր:

կուքին կը փակուի, իսկ ես գրաւոր աշխատութեանու և ոչ իսկ չորրորդ մասը կատարեցի: Ես ամենեւին իսկ ի վիճակի չեմ լուսաւոր գաղաժիւար մը ունենալու իրեն վրայ: Եթէ միայն գիտնայի թէ՝ ինչ կերպով կը բնայի գլուխս ազատել սա մարդէն: Մէկը միջոց մը չի գիտեր արդիօք:

Թորոս.— Զինքը հոս պահենք մինչեւ այս իրի կուն, մթութեան մէջ այնչափ միաս չի հասցներ:

Արսեն.— Ի՞նչ կ'ըսես, մեր կանթեղներուն բոլոր ցիցերը կը տապալէ:

Լեւոն.— Տէր ոստիկան կրնայի՞ք արդիօք գերանը տունս տանիլ:

Թորոս.— Մարդ Աստուծոյ, խելքով քիչ մը պահանձ կ'երեւայ:

Արսեն.— Այն առեն առելի մեծ բազմութիւն կ'ըլլայ:

Կրայո.— Ես միջոց մը դիտեմ, տէր ոստիկանաւ պետ:

Թորոս.— Աղէկ միջոց մը պիտի ըլլայ:

Արսեն.— Ի՞նչ իրապէս միջոց մը ունիս: Բայց նայիմ, շատ երախտապարտ կը կացուցանես զիս:

Կրայո.— Եթէ զիս ազատ արձակէք ձեզի կ'ըսեմ:

Արսեն.— Լաւ, կը խոստանամ քեզի, բայց շուտու ըրէ, ըսէ նայիմ:

Կրայո.— Ուրեմն լսեցէք: Գերանը սու այժմ հոս թող տուէք եւ պարոն տոքթօրը տուն կ'երթայ առանց գերանը միասին տանելու: Հիմա գործը կը փակէք և այսօր կէսօրէն վերջը ես դարձեալ հոս կու գամ հարցաքննութեան: Պատավորութենէն ետքը գերանը կառքիս մէջը գնելով սու տոքթօրին տունը կը տանիմ, կ'ըլլայ առիկա:

Արսեն.— Լաւ գաղափար է, մարդը զմեզ ամէնքո կ'ամչցնէ:

Թորոս.— Կոյր հաւն ալ երբեմն ցորենի հատ մը կը գտնէ:

Լեւոն.— Սակայն անմիջապէս պէտք էիր ըսած ըլլայ, որ գերանը կառքով տուն տանիլ կ'ուղես, այն առեն ևս ալ առիթ չէի ունենար գերանի պատճառաւ առոր անոր հետ կռուըտելու:

Կրայո.— Բայց այս գերանը քեզի սուղ պիտի զայտէր տոքթօր, ի՞նչ պիտի վճարէք ինծն:

Լեւոն.— Բան մը կ'ընենք, նախ մէյ մը գերանըս անվտանգ առւն տար, կինս պէտք եղածը կը վը մարէ:

Արսեն.— Փառք քեզ Աստուծուած, վերջապէս սա գերանի ինդիբը փակուեցաւ: (Կրայոին) Բայց մի մոռնար այսօր կէսօրէն ետքը ժամը 3ին գալու, ամէն բան խաղաղութեամբ կը վերջացնենք:

Կրայո.— Շատ լաւ, շատ լաւ, տէր ոստիկանաւ պետ, խաղաղութիւնը միայն կրնայ ինդիբը փակել:

(Ներկայացուեցաւ առաջին անգամ  
Գօրինիոյ Զաւարեան սրահին մէջ  
Մարտ 16ին 1930)

## ԵՐԳ

Աշխարհիս վրայ դրժբախտաբար  
Ուսիկանին վիճակն է դժուար,  
Առտուընն մինչեւ իրիկուն  
Է անօրի գիշերն անելուն:  
Ամեն օր, ամեն վայրկեան գրեք  
Նեղութենն ցաւէ զերծ չէ  
Ամենեն շատ ոստիկանապէս  
Միւսներն են գրեք անպէս: (Կրկ.)

## ԼՈՅՍԻ ՎԱՐԱՐԱՆ ՄԸ


Յունահայ վարժարաններուն մէջ այս մէկը իր  
կարեւոր տեղը եւ նշանակելի գործունէութիւնը ունի։  
Շատ առասպելներ եւ զրոյցներ պատմուեցան բերնէ  
քերան անոր հիմնադրութեան թուականէն ի վեր,  
բայց չի գտնուեցաւ բարեխիղճ եւ յարանուանական  
կիրքերէ չի կուրցած պատասխանատու ազգային մը,  
որ անաչառութեամբ մօտենար կրթական այս հաս-  
տատութեան ու վեր հանէր անոր կատարոծ գերը մեր  
գաղութի կեանքին մէջ։

Թղթակիցներ ինչեւ չի գրեցին վարժարանի հիմա-  
նադիրին և տնօրէնին նկատումներուն մասին, մար-  
դուսական եւ ամէն կարգի նեղմիտ վերագրումներ ը-  
նելով, որոնց հետքն անդամ չկայ վարժարանէն ներս  
տրուած գերազանցապէս տօնմային դաստիարակու-  
թեան մէջ:

Մեր մէջ նախապաշտում գարծած է միշտ վերապահութեամբ և կասկածով նայիլ հայ կաթոլիկ կղեքին և անոր գործունէութեան վրայ, առանց խորհելու թէ մեր մշակութային կեանքին մէջ անգերազանցելի գեր կատարած են անոնք, հայագիտութեան, լեզուագիտութեան և թարգմանչական ճիւղերուն մէջ:

Ապերախտութիւնն է մոռնալ զոյտ Մխիթարեան Մխարանութիւնները, որոնք հայութեան կիրքը կրած են միշտ և հպարտացած իրենց ծագումով։ Խոստովանիլ պէտք է որ իջմիածինն ու Երուսաղէմը մեր մշակոյթի զարգացման ու մշակման մէջ չեն կատարած այն դերը, որ կատարած են Վենետիկն ու Վիեննան։

Անկախ այս գործէն, հայ կաթոլիկ կղերը, ամէն



տեղ ուր ոտք դրած է, իր հետ տարած է լոյս ու քաշ-  
դաքակրթութիւն, գպրոց եւ գիտութիւն։ Անոր բա-  
ցած վարժարանները ֆրանսայի, Պուլկարփոյ. Սուրիոյ  
եւ ուրիշ հայաշատ երկիրներու մէջ, անառարկելի ա-  
պացոյցներ են անոնց հայու զգացումներու անկրդու-  
թեան։

Հետեւաբար անտեղի ու անիրաւ է կարգ մը հայ-  
շրջանակներու բացասական կեցուածքը հայ կաթոլիկ  
եկեղեցականութեան անձին ու գործին դէմ։

Ամէն յարանուանութիւն ունի իր տականքները՝  
տղրուկները եւ աղգուրացները։ Լուսաւորչական եկե-  
ղեցիի ծոցին մէջ ազգային զգացումէ դուրկ կրօնա-  
ւորներու թիւը համրանք չունի։ Աւետարանական եւ  
կեղեցիին ղեկավարներէն շատեր հայերէն անգամ չեն  
դիտեր եւ ժողովարաններու ամպիոններէն թրքերէն  
լեզուով քարոզներ կուտան։

Կաթոլիկ համայնքին մէջ ալ անչու շտ կրօնան գըտ-  
նուիլ այլասերածներ եւ աղգային կեանքէ ուժացած-  
ներ։ Բայց բացառութիւնները ընդհան բացնելով, պայ-  
քար բանալը՝ այս կամ այն անձը պատճառ բռնելով,  
ամբողջ համայնքին դէմ, ոչ թէ միայն տրամարանա-  
կան չէ, այլ արգար ալ չէ։

Այս ներածումէն յետոյ, կ'արժէ որ Յունակայ  
ընթերցող գիտնայ թէ ինչ բանի կը ձգտի Ս. Գրի-  
գոր Լուսաւորիչ վարժարանը եւ անոր հիմնադիրներն  
ու ղեկավարները ինչպիսի զոհողութեան ողիով հայ  
պատրաստելու գործին նուիրուած են։

Երեք տարուան կեանք ունի գպրոցը։ Իրազեկ ա-  
նոր ներքին բոլոր անցուգարձերուն և գաղտնիքնե-  
րուն — եթէ կան կրնամ յայտարարել թէ այդ վար-  
ժարանը հիմնուած է միայն ու միայն առողջ նկարա-  
գիր ու բարոյական ունեցող ՀԱՅԵՐ պատրաստելու-  
նպատակաւ։

Հոն տիրովը հայ ոգին է։ Պատեցէք վարժարանին  
մէկ ծայրէն միւսը, աչքէ անցուցէք դասադիրքերը,  
պրատեցէք համեստ եւ ճոխ գրադարանը, խօսեցէք

հիմնադիր վարդապետին և անօրէն վարդապեպին հետ  
և ձեր եղրակացութիւնը պիտի ըլլայ այն, որ այս  
մարդիկը բարոյական ու նիւթական մնձ զոհողու-  
թիւններ կ'ընեն հայ մանուկին տոհմային կրթութիւն  
եւ առողջ գաստիարակութիւն տալու համար։

Տարբեր եղրակացութիւն անկարելի է հանել ա-  
ռանց կամովին կուրցնելու աչքերը եւ չարափոխելու  
տուեալները։

Տոհմային զատիկարակութիւնը հիմնաքարն է վար-  
ժարանին։ Ապացոյց, վարժարանի ուսուչցութիւնը  
(լուսաւորչականներ բոլորը) եւ անոր տրուած ազա-  
տութիւնը դպրոցին մէջ, մանկավարժական մեթոսով  
տանելու գործերը։


Ուրիշ ապացոյց՝ որ ոչ մէկ տարբերութիւն ունի  
այս վարժարանը աղգային վարժարաններէն, աշա-  
կերտութիւնը եւ մնր աղգային աւանդութիւններուն  
հանդէպ անոր ունեցած կապին ամրապնդումը աչքա-  
լու է։ Քանի քանի աւետարանական վարժարաններ  
կան, որոնք հայոց պատմութեան դասը վերցուցած  
են եւ հայ պատմական աւանդութիւններուն յիշատա-  
կութիւնն անգամ զին թոյլատրեր։

Մինչդեռ Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանին  
մէջ աշակերտը տմէն բանէ առաջ կը սորվի իր պատ-  
մութիւնը, իր լիզուն։ մայրենի աւանդութիւնները ու  
ապա գիտութիւնն եւ ուրիշ լրացուցիչ բաներ։

Այս վարժարանին մէջ աշակերտը կը մեծնայ ու  
կազմուի իրեւ հայ, առողջ մտքով ու հոգիով։ Ա-  
նոր մէջ է մեծագոյն գաղտնիքը այն համակրանքին,  
որուն արժանացած է վարժարանը։

Պէտք է շեշտել որ առանց վարժարանի ղեկավար-  
վարդապետներուն ազգասիրութեան եւ հայրենասի-  
րութեան, գժոււար թէ ներկայ բարձրութեան հասած  
ըլլար վարժարանը։

Հ. կիւրեկ Զօհրապետ եւ Յովհ. Ծ. Վրդ. Կամ-  
սարական՝ վարժարանէն ներս տիրապետող երկու ու-  
ժեր են, Երկուքն ալ կրթանուէր մշակներ, խանդա-



Վարձարարությունը սովորություն պահպան կատարում է սեղանի վեհականությունը:

վասուած եւ տոգորուած հայու զգացումներով եւ ձգումներով:

Իրենց օրով եւ իրենց զեկավարութեան ներքեւ՝ անտարակոյս վարժարանի կրթական մակարդակը առելի պիտի բարձրանայ եւ նպատակը աւելի մեծ չափով պիտի իրագործուի: Հնարաւորութիւններ կան բարեփոխութիւններ մացնելու վարժարանէն ներս եւ զայն դարձնելու տիպար հաստատութիւն մը:

Փափաքելի է որ հիմնադիրին սոյն գեղեցիկ ձեռնարկը մինչեւ վերջ մնայ բարոյական այս մակարդակին վրայ, նոյն զեկավար ձեռքերուն մէջ եւ նոյն հայշունչ զգացումներով:

Ա. Կ.

ՏՈՒՐԿՈՒԹԻՒՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՊՈՒԽ  
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿԱՅՈՒ ՎԱՐԺԱՐԱՆԻ  
ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒԱՆ ԿԵԱՆՔԸ

1928 սեպտ. 20ին բացուեցաւ Ս. Գրիգոր Լուսապուրիչ վարժարանը Ֆիքսի գաղթակայանին մէջ, թաղէն դուրս օդասուն վայրի մը մէջ, երկյարկանի բարձրահայեաց շէնքրվ մը, պայծառ եւ լուսաւէտ սենեակներով: Այս վարժարանին հիմնումը անհրաժեշտութիւն մը եղաւ, ուր յաճախող տղան պահ մը կը մոռնայ կայանի կեանքը եւ իր զգացումներով կը վերապրի իր գպրոցականի նախկին կեանքը:

Վարժարանի շէնքը օժտուած է գպրոցական բոլոր առաւելութիւններով: Յունահայութեան միակ վարժարանը իր առաւ ելութիւններով:

Իբր գպրոց հիմնուած այս գեղեցիկ շէնքին ար-

առաքին առաւելութիւններուն հետ համեմատենք ներշին ուսումնական վիճակը:

Վարժարանը առաջին տարին ունէր նախակրթացնի բաժնին մէջ 5 դասարան, (2 տարրական, 2 միջին և 1 բարձրագոյն): Վերջացող 1929. 30ի դպրոցական շրջանին աւելցաւ նաև բարձր: Բ. Ռ. Մանկապարտէզի բաժինը լրիւ շրջան մը կը բոլորէ իր 4 դասարաններու բաժանումներով:

Սկսինք մանկապարտէզի բաժնէն: — Տիպար մանկապարտէզ մը դարձնելու համար ջանք չէ խնայուած: «Պատիկը խաղալով կ'ուսանի» սկզբունքը կատարելապէս կիրարկուած է: Ժամանակի ոգին: Եւ մանկապարտական ըմբոնումներու և մեթոսի յատուկ բոլոր իրեղններ և առարկաներ ւենի վարժարանը: և հետզետէ առարկաներու թիւն ու տեսակը ձոխանալու վրայ է: Տիպար մանկապարտէզ մը դառնալու ամէն յոյս կր ներշնչէ մեզի այս մանկապարտէզը:

Երկու տարուան մէջ՝ մանկապարտէզը ունեցաւ երկու վարիչներ Օր. Ռ. Գարակէօղեան և Օր. Լ. Աշգանեան երկուքն ալ ունին վարչական եւ մանուկին հետ ապրիլ գիտնալու ջիղ ու ողի: չմոռնանք նաև տիկին իսկուհի Փափաղեանը, որ անձնուէր պաշտօնեայ մըն է եւ հոգածու մայր մը փոքրիկներուն համար:

ՆԱԽԱԿՐԹԱՄԱՆԻ ԲԱԺԻՆԸ: — Շատ խօսուած է մեր վարժարաններու մասին և շատ յաճախ անարդար յարձակումներ գործուած են վարժարաններու եւ ուսուցութեան վրայ:

Հայ մանկակին կրթութեան գործը առաւելապէս կախուած է հայ ուսուցչեն:

Գաղութահայ կեանքը անխուսավելիորէն իր անքնական ու հիւանդակախ երեւոյթով: ուծացումի եւ այլասերման վտանգի մը առջեւ է, քաղաքական տըւալներով: Այս հրամայականութեան տակ հայ զարութները պէտք է առաւելագոյն չափի հասցնեն իրենց ճիգերն ու աշխատանքները, սերունդը հնարաւոր չափով պահելու հայրենի երկրի ու աւանդութիւններու հետ կապուած, տոհմային առողջ ոգիով դաստիարակուած:

Նախակրթարանները՝ ուրտեղ կը կերտուին մեր վագուան քաղաքացիները՝ պէտք է տոհմային դասերով աղջային ոգին և աւանդութիւնները՝ ամրացնեն



Վ. Ե. Բ. Հ. Պ. Ա. Վ. Լ. Պ. Պ. Ա. Վ. Լ.

տղուն մէջ:

Մեր ներկայ իրականութեան մէջ իրապէս որ հայ աշակերտը դժբաղդ է. հացի պայքարը կոչմարի մը պէս ցցած է իր հասակը ու կր մաշէ մեզ, ու մանակավարժական բոլոր սկզբունքները մէկ կողմ դւած հայ աշակերտը պարուաւորուած է խօսք հասկցնել քանի մը լիզուներու միանգամայն. մինչդեռ նախակըրթութիւնը պիտի ըլլայ միայն և միայն մայրենի լեզուով:

Որքա՛ն գեղեցիկ և մեծ ծառայութիւն մը պիտի մատուցաննեն մեր վարժարանները եթէ իրենց կրթական ծրագիրներու կողքին արհեստաւորներ պատրաստելու գործն ալ յաջողցնէին:

Այս խորհրդածութենէն յետոյ անցնինք մեր նիւթին: Կատարուած աշխատանքը նկատի ունենալով վստահորէն՝ առանց խլճահարութեան կրնանք ըսել թէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանը իր հայակերտումի գործը կը տանի յառաջ խղճմորէն:

ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ. — Մասնաւոր խնամքի և գուրգուրանքի առարկայ է մեր մայրենի լեզուն Ս. Գրիգոր Լուսաւորիչ նախակրթարանի մէջ, ընթերցանութեան հատուածներու նպատակը եղած է գրական ձաշակին հետ, դիտելու, խորհելու և դատելու ձաշակը գարգացնել տղոյ մէջ: Ապոնց հետ մէկտեղ կերտել աշակերտին մէջ ազգային ողին ու հայրենսամիրութիւնը, գեղեցիկի ըմբռնումը, առաքինութիւններու էութիւնը: Զանք թափուած է որ աշակերտը իր կարդացած հատուածին եզրակացութիւնը գտնէ, իր արտայայտութիւնով և ըմբռնումով ուսուցչին հոկողութեամբ:

«Լուսաբերաներու դասընթացքը լիուլի կը բաւարարէ տարրական և միջին դասարաններուն մէջ աղոց պէտքը:

Բարձրագոյն դասարաններու մէջ գործածուած է «Գանձարան»:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ իրեւ կանոններու չոր նիւթ

առհասարակ անմատչելի եղած է աղոց, ուստի ջանք թափուած է որ ընթերցանութեան դասին հետ քալէ այս գործը:


Պ.ՐԱՒԴՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Գիրը և մանաւանդ մաքուր գիրը կարևոր պարագայ մ'ըլլալով, Տարր. Ա.էն մինչեւ Բարձր, Բ. գրաւոր պարտականութիւններ արտագրած են, գեղագրութեան և կէտադրութեան կանոնները յարգելով:

ՇԱՐԱԿԱՆ ՊԱՍԱՐԱՆՆԵՐԸ բերանացի կատարած են այս պարտականութիւնը, իսկ միջին և բարձր գասարանները իրենց զարգացման աստիճանին համաձայն կատարած են գեղեցիկ և հետաքրքրական նիւթերու շուրջ պատմուածքներ, զանազան նիւթեր գիւղիւնէն դէպի բարդը: Զանք թափուած է որ նիւթերը գրուին պարզ, հասկնալի ոճով, կարծ ու ամփոփ, առանց կրկնութեան:

Ա.ԶԴ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. — Ազգ՝ պատմութեան դասաւանդութիւնը առողջ և յայնախոն տոհմային դասիարակութեան մը ամենամեծ ազդակն է: Այս խոկ պատճառաւ Տարր. գասարաններու մէջ աւանդական և այլ նիւթեր ու մանկական դիւցազնական նիւթեր արուած են, իսկ Միջին և Բարձր. գասարանները չորս հարստութիւնները, մեր վերածնունդի պատմութիւնը մինչեւ մեր օրերը եւ քննական պատմութիւն:

Իւրաքանչիւր դասէ տղան կը հանէ մեր ցեղաւին տկար կողմերը, ձաղ տելիք պարագաները և օրինակելի հոյակապ դրուագները:

Ա.Ճ.Խ.Ա.ՐՀ.ՀԱ.ԳՐՈՒԹԻՒՆ. — Այս առարկային ընդհանուր նպատակը եղած է ընդհ. ծանօթութիւններ և դարգացում տալ աշակերտներուն, ուրկէ կարողանան դարգացում տալ աշակերտներուն, հայրենի և կիլիկիոյ աշխաղել գործնական օգուտներ, հայրենի աշխաղել գործնական մանրամասնուած: Հինգ աշխաղել գործնական մասերով ինչպէս նաև առևտրական լայն ընական: մասերով ինչպէս նաև առևտրական լայն ծանօթութիւններով: Երկիրներու ուսումնասիրութեան մէջ լայն ծանօթութիւններ արուած են այլ երկիրներ



Առաջին ըստ նաուրաներ  
(մէջեզր վարժարանի հիմնադիր Հ. Կրտել Զօհրապեան)

բու բնակչութեան, քաղաքակարթական աստիճանին, պետական ձևին, համաշխարհայն կետնքին մէջ անոր կատարած գերին ու գիրքին:

**Աշխարհագրութիւն** ու պատմութիւնը քոյր գիտութիւններ նկատուելով երկուքն ալ յանձնուած են նոյն ուսուցչին:

Վարժարանը օժտուած է աշխարհագրական ընտիր քարտէններով և երկրագունուերով:

**ԹՌԻԱԲՆԱՅԻԹԻՒՆ**. — Թուարանութիւնը՝ որպէս գործնական ուսում, բայց միանգամայն չոր ու ցամաք թիւերէ բաղկացած վերացական նիւթ մ'րլլալով, առաջ ուսուցման արդիւնաւորման համար հիմնական ոլորտները նկատի առնուած են նիւթը մատչելի գարձնելու աշակերտին:

Դիւրիւնէն բարդ իննդիրներ եւ վարժութիւններ, ուղիղ գատել, կարծ ու պարզ արտայայտել, արամուրական կապերով համնիլ նպատակին:

**ԿՐԾՆ**. — Եօր և հին ու խոփ ընդհակառ կերպով, եկեղեցին խորհուրդները, էտ թիւնն ու արժէքը, գէպերը հիմ ունենալով, աշակերտը գէպքին բարուական կողմը և արժանիքը հանէ, այս է եղած կրօնի գասին նպատակը: Վարժարանին մէջ կը տիրէ կրօնական եւ դաւանական աղատութիւն:

**ԲՆԱԿՈՒՆ**, ԳԻՑՈՒԹԻՒՆՆԵՐ. — Վարժարանը տուած է մարդակալմութեան, բուսաբանութեան և կենդանաբանութեան մասին ծանօթութիւններ: Զանք թափուած է որ տղան իր անմիջական շրջանակէն անցնի հեռաւոր և բարդ նիւթերւ:

Գիտական լազորաթուառի մը պէտքը անհրաժեշտ է վարժարանին համար:

**ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆ**, ԵՐԳ ՈՒ ՄԱՐԶԱՆՔ. — Այս եւ բեք առարկաներն ալ կ'աւանդուին նպատակ ունենաւ լով տղոց մէջ զարդացնել ճաշակը, նկարագիրը, միտքըն ու հոգեկան կարողութիւնները:

**ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ**. — Այս բաժնին մէջ տիրող լե-

գուն ֆրանսերէնն է իբր միջազգային լեզու, իսկ յունարէնը իբր տեղոյս պետական լեզուն նոյնքան և աւելի հրամայական պահանջ մըն է վարժարանին համար։ Բ. կարգին վրայ կուգայ անդերէնը, որուն դասաւանդութիւնն ալ անհրաժեշտութիւն մը եղած է, նկատի ունենալով մեր ժողովուրդին ապրած կեանքը։

Բոլոր օտար լեզուներու համար ուսուցումը կ'ըլլայ «մեթօս տիրէքթ»ով, խօսակցութիւնով և խօսակցութեան թապլօններով։ որով աշակերտը առաջին իսկ օրէն առարկային եւ չարժման հետ կը կապէ բառերու նշանակութիւնը։

Այս զործին յաջողութեան մեծապէս նպաստած են վարժարանին ապսպրած խօսակցութեան թապլօնները, դրաւիչ իրենց բովանդակութեամբ եւ տեսքով։

Ուսումնասիրական մասի այս հակիրճ տողերէն յետոյ կ'անցնինք այն աշխատանքներուն, զորս դպրոցը ունեցած է երկու տարուան մէջ։

Ներքին ՀԱՆԴԻՍՆԵՐ. — 1929ի Կաղանդին՝ առաջին տարին մանկապարտէզը եւ նախակրթարանը սարքեցին միացեալ հանդէս մը։ 1929ի ամավերջի հանդէս սի անցաւ շատ փայլուն — մանկապարտէզը առանձին, նախակրթարանը առանձին — Ներկայացուեցաւ Հ. Ս. Երեմեանի «Դարձը» եւ Պարոնեանի «Չոչեր»էն քրքշալիր կտոր մը։

1930ին՝ Բ. տարին Կաղանդի հանդէս մանկապարտէզի եւ նախակրթարանի կողմէ «Անպոակ որդին» միացեալ հանդէսներ։

Ամավերջի հանդէսին դարձեալ Հայր Սիմոն երեմեանի «Սաթենիկ» ողբերդութիւնը երգախառն։

Սոյն հանդէսներուն գլխաւոր նպատակը եղած է տղոց մէջ գեղարուեստի հաշակը զարգացնել։

Ոտանաւորներ արտասանելու պայմանադրական հանդէսներէ դուրս հանդէսներ են եղած սոյն հանդիսութիւնները։

ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ. — Մանկապարտական ըս-



Մանկապարտէկի ժողովաւարժներ

կըզրունքներու համաձայն՝ ծնողներու և կրթական պաշտօնիաներու յարարերութեան տալիք բարերար արդիւնքին վրա յենլով դու մարուած են երեք ծնողական ժողովներ, ուր խօսուած է աշակերտներու բրած յառաջիմութեան, դուրսի կեանքին, պատիմներու եւացյնի մասին։ Զեռք ձգած արդիւնքը դոհացուցիչ նկատած է մարդարանու։

Ներթին ՀԱՅԱՅԻՑԹԵՒՆԵՐ։ — Տղոց մէջ համարձառ կութիւնը գորդացնելու և առողանութեան վարժեցներու համար սուրբուած են յաճախակի, իւրաքանչիւր ամսոյ վիրջ, երրենն 15 օրք անդամ մը, ներքին հաւաքոյթներ, ուր աշակերտները իրենց դասագիրքերէն եւ դասերէն արտասահութիւնները ըրած են։

Իւրաքանչիւր հաւաքոյթի ուսուցիչներէն մէկը խօսած է բարսյական նիւթի մը չուրջ։

Ներքին հանդէսներուն մասնայատուկ տեղ տրըւած է վարդանանցի, Ապրիլ 24ի սպատօնին և Մայիս 28ին։

1930ին՝ վերջացող շրջանին, մայիս 28ը կազմակերպուած է հրապարակային բնոյթ արուելով, որուն հրաւէրով ներկայ եղած են թաղիս Յոյն, Ազգ. և Բուզովական վարժարաններու ուսուցչական կազմերը աշակերտական խումբերու, յոյն թաղ. խորհուրդը եւ ուրիշ ականաւոր ազգայիններ։

Ի յարգանս ճելէն հարիւրամեակի հանդիսութեանց Միսօննիի անկախութեան կոփաներէն կոտոր մը ներկայացուեցաւ յունարէն լեզուով։ Յունարէն բանախօսեց վարժարանի յունարէնի ուսուցիչ Գոնիառիս, որ ճելէն հայակապ կոփաներու մասին խոսելով մաղթեց որ հայերն ալ չուտով տէր դառնան իրենց կորսնցուցած վերջնական ազատութեան։ Բանախօսեց նաև Պ. Զաքար Զաքարեան, որ խանդավառեց ժողովուրդը Մայիս 28ի հրաշալի աքտի մասին, և փառաբանեց այդ մեծ յաղթանակը։

ՊՃՈՅՑՑՆԵՐԸ. — Վարժարանական ընդհանուր պըտոյտներու օդուակարութիւնը նկատի ունենալով կազմակերպուած են հետեւեալ պտոյտները ամբողջ վարժարանով։ 3 անգամ Դլիֆատա, 4 անգամ Վրախամիա, մէկ անգամ Կեսարեանի եւ մէկ անգամ Բերամա (ծովային պտոյտ) ծնողներն ալ միասին։

ՀԱՅԳԻՑՍԱԿԱՆ ԴԱՍԱԿՈՍՈՐԻԹԻՒՆ. — Միջին եւ բարձր գասարաններու աշակերտաները առաջնորդուած են հնութիւնները ուր զանազան հնագիտական առարկաներու և հնութեան հետ կապ ունեցող գէմքերու և գէպքերու մասին խօսուած է։ Ոգտակար դասախոսութիւն մը իրապէս։

Դործարանային կեանքը ուսումնակիրելու նըսպատակով Ֆիքոի գարեջրատան մնօրէնին բարիհաճարտութիւնը նոյն աշակերտաները տարուած են Ֆիքոի գարեջուրի գործատունը՝ ուր տղաք բաւականաչափ ծանօթութիւններ ունեցան մեքենական աշխարհն։

ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՀԻՒԹԵՐԸ. — Վեր. կ. Սթամպօլեան, Ֆէրանեան վրդ. Մազլյուկան Ս. արքեպ. կառավարութեան ներկայացուցիչներ (կրթական նախարարութենէն) Համաստեղ, Օր. Պօտուրեան, յոյն և հայմամուլի ներկայացուցիչներ, որոնց կարգին նաև շատ մը օտար հիւրեր։

ՄԱՆԵՐԻՑ ՄԻՈՒԹԻՒՆ. — Վարժարանի երկան աշակերտութիւնը կազմած է «Անուց Միութիւն» մը որուն նպատակն է «կրթել՝ կրթուիլ»։ կազմակերպել իրենց վարդացման սատարող զասախօսական ժողովներ, օգնել աղքատիկ աշակերտներու՝ հայթայթելով անոնց գպրոցական պիտոյքները։ Միութեան հեռաւոր բայց սրտին մօտիկ բաղձանքներէն մին է նաև ընդարձակել իրենց գործունէութեան մարզը եւ զգեստ ու կէսօրուան ճաշ հայթայթել կարօտ աշակերտներու դպրոցական զրասեղաններէն իսկ բարերարելու

այս գեղեցիկ տրամադրութիւնները մեր աշակերտութեան մէջ խսկապէս որ առանց իրենց ինքնասիրութիւնը վիրաւորելու՝ կ'ուուեցնէ մեր սրտերը։ Այս գեղեցիկ գործին զլուխը կանգնած է ուսուցչուհի Օր. Ա. Վարդանեան։


ՑՈՒԹՊՈՂԻ ԽՈՒՄԲ. — Վարժարանը կազմած է նաև ֆութպօլի խումբ մը որոնց համար հայթայթուած է հայկական եռագոյնով հիւսուած ֆլանէլներ, գընդակ և յարակից իրեղէններ։

ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՐԴ. — Աշակերտութեան մտաւոր զարգացման հետ զուգընթաց՝ նկատի առնուած է նաև անոնց գիզիքական ու առողջական վիճակը՝ ուսուի ամբողջ աշակերտութիւնը առանց բացառութեան բժըշկական քննութեան ենթարկած ենք։ Այս լնդհանուր քննութենէն անկախաբար առողջական վիճակով կասկածելինները կը զրկուին վարժարանիս բարեկամ բըժիչի Տօքթ. Գ. Օ. Գալուստեանին որ սիրայօժար կը քննէ հիւանդները և համապատասխան դեղագիրներ կը զրէ որոնց փոխարժէքը կը վճարէ վարժարանը։

Ահա լնդհանուր գծերու մէջ այն աշխատանքը դոր կը տանի Ֆիբսի Ս. Դրիգոր Լուսաւորիչ Ազգ. երկսեռ նախակրթարանը, որուն վրայ դրուած յոյսերը անյապազ պէտք է արդարանան նկատի ունենաւով իր բացառիկ գիրքը։

Ու նկատի ունենալով վարիչներուն աղքասիրական եւ հայրենասիրական զոհարերող ոգին, կը բազմանք որ կը խորհին օր մը դպրոցը վերածել երկրորդական վարժարանի, աչքի առջեւ ունենալով մեր ժողովուրդին համար ստիպողական նման հաստատութեան մը անհրաժեշտութիւնը։

\* \*



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԱՆ ՎԵՐԱԿՐՈՆԱԿԱՆ ՎՐԱՅԻ ՍՏԱԴԻՈՆ

# ՄԻՆՉԵՒ ՈՐ ՏԱՐԻՔԸ ՏՈՂԱՆ ՊԵՏՔ Է

## ԴՐՈՅՑ ԵՐԹԱԼ

Արհեստ սորվող տղաքը նախակրթարանէն կը մեկնին յաճախ շատ փոքր։ Իրենց աշկերտութեան սկիզբը ոչ պէտք եղած ֆիզիքական աճումը ունին եւ ոչ ալ անհրաժեշտ կրթութիւնը լաւ պարմաններով սկսելու համար փափաքուած արհեստը։

Կրնանք հաստատել որ լաւ պատրաստուած տղայ մը սկսելով արհեստի տասնըչորս տարեկանէն տասնը-իօթը տարեկան հասակին, լաւագոյն ըլլալու ամէն հաւանականութիւն ունի ուրիշէ մը որ տասներկու տարեկանին սկսոծ պիտի ըլլար նոյն արհեստին, առանց բաւականաչափ պատրաստութեան։ Ասկէ զատ, երկարատեւ փորձառութիւն մը մեղ ցոյց տուաւ որ երբ տղայ մը տասնըհինգ տարեկան ըլլայ չուղեր այլեւս արհեստ սորվիլ։

Այս պատճառաւ արհեստի սկսելու ամենայարմար տարիքը տասնըերեքէն տասնըհինգն է։

Տղան եւ ծնողիը կը ջանան երկարել ուսման ընթացքը Յաճախ ընտանիքը կը ջանայ երկարել դպրոցական շրջանը, ժամանակ շահելու նպատակաւ։

Կը փափաքին տղուն արհեստ սորվիլը, բայց գըժուար է, մայրն ու մեծ մայրը կը տրամին, կ'որոշուի կրթութիւնը բարձրացնելու պատրուակին տակ, տարի մըն ալ դպրոց երթալ, տարւոյն վերջն անդամ կը վարանին, նոր տարեշրջան մըն ալ ընել կուտան, տըղան կը հասնի տասնհինգ տասնվեց տարեկան հասակին և արհեստաներու համար բոլորովին անյարմար կը դառնայ։

Ինչ դժբաղդութիւն հարուս չըլլալ  
Որքան պախարակելի է բազմաթիւ ընտանիքի

Հայրերու մտայնութիւնը, որոնք տղոց ներկայութեան կը գանգատին, «Պիտի փափաքէի մէկ երկու տարի եւս դպրոց դրկել, բայց ստիպուած եմ աշխատցնել, ի՞նչ դժբաղդութիւն հարուստ չըլլալ»։

Ահաւասիկ տղայ մը որ աշխատիկ պիտի սկսի, փոխանակ, իր սկսելիք արհեստին վրայ խանդավառութիւնը աւելցնելու, կը մտցնենք զայն կեանքի սեմէն ակամայ, պարտուածի պէս, արհեստի մտնելը իրը դժբաղդութիւն ներկայացնելով իրեն։

Ինչպէս կ'ուզէք որ յաջողի։

Տղան բան չի սորվիր դպրոցը, արհեստի պիտի դնեմ Ուրիշ ծնողներ կ'ըսնեն, «Տղան բան չի սորվիր դպրոցը, արհեստ պիտի սորվեցնեմ»։ Վատանգաւոր ըսկըզբունք, ժողովրդական կարծիքին համաձայն կը կարծուի թէ տղայ մը եթէ խելացի է պէտք չէ անոր արհեստ սորվեցնել, ասիկա աններելի սիալ մըն է։

Կ'ուզէ ելեբրագետ ըլլալ, չեմ ուզեր հակառակիլ եթէ ձեր տասներեք տարեկան տղան ձեղ վաղը ըսէր որ պիտի ուզէր ճամբորդել անծանօթ երկիր մը, թող պիտի տայի՞ք մեկնիլ առանց խրատի։ Ո՛չ, այնպէս չէ։

Մինչ երբ տղան քմահաճոյքէ շարժուած կ'որոշէ օրինակի համար ելեքտրագէտ ըլլալ, փափաքը պատրուակելով տեղի կուտաք իր քմահաճոյքին։ Այսպէս չարժելով կը թերանաք ձեր բոլոր պարտականութիւններուն մէջ։

Ձեր տղուն հետ համակարծիք գտնուելէ առաջ պէտք է որ գուք կարծիք կազմէք, պէտք է գիտնաք թէ որքան յաջողելու հաւանականութիւն ունի իր փափաքած արհեստին մէջ։

Մի խորհիք որ ընտրութեան մէջ աղատ ձգելով ձեր զաւակը, պատասխանատուութենէ զերծ կը մընաք։

ՔԱԶԱԽԵՐԱՆՔԻ ԲԱԺԻՆ (\*)

## ՆԿԱՐԱԳԻՐԸ

Հնկերային կեանքի մէջ ի-բաքանչիւր անհատի համար անհրաժեշտ է ունենալ որոշ նկարագիր, անշնկարագիր մը չունենար որոշ ուղի, ուղիղ ընթացք, ինքնայտուկ դաւանանք։ Աննկարագիր մարդը ոչ գործնական կեանքին մէջ կ'ունենայ որոշ յաջողութիւն և ոչ ալ ընտանեկան կեանքին մէջ անդորր կեանք և ոչ ընկերական շրջանակ։ Աննկարագիր կինը չի կրնար ստեղծել ընտանեկան տաքուկ մթնոլորտ ու շատ բնականաբար զինքը շրջապատողներուն քով չունենար ունէ յարդ ու պատիւ։ Իւլաքանչիւր էակ ունի նկարագրի մը բնատուր խմուր, որ հետղհետէ կը թրծուի մասամբ իր ընտանեկան յարկին տակ եւ առաւելապէս վարժարանի նուիրական սեմէն ներս։ Սակայն, մեր գժբախտ աղգին բախտէն, հալածանքը տարագրութիւնը, հուրը, սուրը և սովը, թափառական կեանքը, պատմական դարձած մեր տոհմային շատ մը առաքինութիւններուն հետ աւրած է նաև մեր տղային դարձ դարձ հոչակուած պարկեշտութեան ու հեղութեան նկարագիրը, ու այսօր ամէնէն աւելի կըրթական յարկերուն մնացած է ուժեղացնել դեռ այդ աւանդական տոհմային նկարագրին տկար մնացած կողմերը, զարկ առաջ մեր, հայ զաւակներու բարոյական մակարդակին բարձրացման, վառ պահել հայ մանկացն սրտին մէջ անկեղծ սէր դէպի իր Ս. եկեղեցին, դէպի իր թշուառ պզզը, դէպի իր տարա-

(\*) Այս բաժնին մէջ կուտանֆ Ս. Գրիգոր վարժարանի աշակերտ-աշակերտունիներու շարադրութիւններէն յաջողուած մասեր( առ ի հաջալերութիւն:

բազդ հայրենիքը, արծարծելով մնոր մատաղ սրտերուն ու հոգիին մէջ Շաքէներու սուրբ սէրն իրենց ազգին հայրենիքին ու ընտանեկան պատիւին։

Այս օրը, այս պահը մանաւանդ, շատ սրտառուչ է և յուզի ինծի եւ ընկերներուս համար ալ, երբ եկած է ժամը մեր տիսուր հրաժեշտը տալու այս նուիրական յարկին, ու ամբողջ երեւակայութեանս առջև կը պատկերանան այն զուարթ օրերն ու ժամերը զորսացնաք մեր Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանի սեմէն ներս, որ մեր ուսման եւ գիտութեան

հետ ջամբուեցան նաև գասեր, խրատներ ու յորդորներ մեր նկարագրի զօրեղացման և բարձրացման համար, ու այս նուիրական պահուն իմ եւ սիրելի ընկերներուս կողմէ կուգամ վստահեցնել վարժարանի Պատունորէնութիւնը ու յարկելի ուսուցչական կազմը թէ իրենց ցանած սերմերը չեն ինկած ապառաժներու



ՄԱՅՐՈՒՀԻ ՃԼԿՈՒՆԻ

վրայ, ինչ որ պիտի ապացուցուի մեր այս նուիրական յարկէն զուրս տնեցած կեանքի ընթացքով։

Մնա՞ս բարեւ ուրեմն, ո՞վ յարկ նուիրական, որ մեզ պահեցիր քու գրկիդ մէջ ջամբելով մեզի կեանքի անհրաժեշտ պայքարին զիմագրաւելու սընունդը, մնա՞ք բարեւ, ո՞վ սիրելի ու պատուական հայրեր, որ ներուգամտարար վարուելով մեր ճերութիւններուն հայրական գուրգուրանքներ շոայեցիք մեզ, մնա՞ք բարեւ, սիրելի ուսուցիչ եւ ուղիք մեզ, մնա՞ք բարեւ, սիրելի ուսուցիչ եւ

առցունիներ, որ ձեր քրտնաթոր աշխատանքով ու անկեղծ նուիրումով մեզ պատրաստեցիք կեանքի ասպարէզին, որուն մէջ պիտի ջանանք ցոյց տալ ձեր աշխատանքին պտուղը մեր քաջ ու բարի, խրոխտ բայց համեստ կեանքով:

Կը հեռանանք ձեզմէ, բայց ձեզ ունինք մեր սրտին է՛ն տաքուկ իորերուն մէջ՝ անմոռանալի:

ՄԱՔՐՈՒՀՆ ՃՂԿՈՒՆԻ

## ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԸ

«Հայրենիքի գաղափարը վեր ամէն բանէ» ահա մեր նշանաբանը:

Հայրենիքը անուն մըն է, որուն առարկան է երկիր մը ուր ծնան եւ ապրեցան, ապրեցան մեր պապերն ու նախանայրերը, եւ անոր հետ այնքան աերտիւ զուգորդուած են մեր տրամադրութիւններն ու զգացումները:

Ամէն հայ իբր ընկերական անհատ, ապրելու պարտք եւ իրաւունք ունի նիւթապէս եւ բարոյապէս:

Մեր ֆիզիքական գոյութիւնը ապահովելու համար կը պարապինք արհեստով մը, գործով մը, ուժիներուն ծանրութիւն չտալու և բեռ չըլլալու համար:

Ասով չի վերջանար սակայն, ընկերական ուրիշ պարտքեր եւս կան ազգային ու կրօնական մարդին մէջ:

Անհատն ու հանրութիւնը զիրար կ'ամրողացնեն: Մեր ցեղային նկարագրին թթխմորը պէտք է բշայ մեր անհատական եւ ազգային անկախութեան

նուիրական գաղափարը: Մեծ ու ներդաշնակ ամբողջի մը պէտք է ձգտինք: Ազատ մնալու համար, ազատ ապրելու համար, ազատանքի նկարագիրներ պէտք ենք ունենալ:

Դարերու հոլովայթ մը արձանագրած ենք մեր ետին, ցեղային հպարտութեան գրուագներ ունինք մեր պատմութեան ծալ երուն տակ, թարմացնելու ենք գանոնք, կեանքի կոչելու ենք կրկին և գուրգուրայու ենք եղածին վրայ, որ անօրինակ ճիգերու և խո-

յանքներու արդիւնքն է: Վայ այն հայուն, որ կ'ուրանայ անկախութեան մեր մեծ բազը:

Անդրդուելի պէտք է մնանք մեր ազգային անկախութեան նուիրական անկախութեան վրայ ու աշխատինք որ ամէն գնով անձեռնմխելի մնայ եւ ոչ մէկ ուժ կարողանայ բռնաբարել զայն ու անջատել մեզ մեր հոյակապ այս գաղափարէն:



Ո.ՌԵ. ԹԵՐՁԵԱՆ

Յարգելի, հայրենակարօտ հանդիսականներ: Գըպրոցական գրասեղաններէն մեր մեկնումին առթիւ մեր նշանաբանը այս է: «Հայրենիքի գաղափարը վեր ամէն բանէ»: Սիրենք ջերմապէս մեր ազգը, սիրենք մեր հայրենիքը, օրինակուինք մեր նահատակներէն, չմոռնանք անոնց զոհողութիւնները ու մեծ երազին փաթթուած յարգենք ազգային տօներն ու օրերը եւ վառ ու անչէջ պահնք մեր սրտերուն խորը հայրենիքի սրբազն սէրը:

Ո. ԹԵՐՁԵԱՆ

## ԱՐՈՒԵՍՏԸ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՅԸ

Դարերու հոլովոյթին մէջ ապրած ազգ մըն ենք և ազգերու պատմութեան մէջ ունինք մեր մասնայատուկ տեղը:

Ազգ մը ապրելու համար քաղաքական անկախութիւն պէտք է վայելէ անյապազ: Այդ անհրաժեշտ պայմանը լրանալէ յետոյ ուրիշ ազգակիներ կւս հարկ անհրաժեշտ են նոյն ազգին բարոյական բարձրութեան հիմնաքարը աւելի հաստատուն դարձնելու համար:

Մեր ֆիզիքական ու քաղաքական պայմանները լրանալէ յետոյ հարկ է որ մեր հայեացքը դարձնենք ուրիշ կողմ:

Մեր առօրեայ հարկերուն վազքը որքան անհրաժեշտ է, նոյնքան անհրաժեշտ է նաև արուեստը:

Առանց արուեստի կեանքը չափազանց տափակ եւ անհամ բան մը պիտի դառնար: Արուեստի երկրպագունքը առաջ է իր զանազան միջոցներով, իրրեւ գրագէտ, իմաստասէր, բանաստեղծ, դաստիարակ, գերասան, նկարիչ: Անոնք բոլորը ազգի մը բարոյական բարձրուցման հսկողներն են, հասարակաց մշակներ, որոնց գործն ու պատիւը կը պատկանի իր ծոցէն տաղանդներ դուրս բերած ժողովուրդին:

Անոնց ձայները մեր կեանքին օրօրներն են, ինչպէս մայրական օրօրները իրենց սրտի հատորիկներուն օրբանին առջև, ինչպէս հեղասահ առուակին դըգըչնը քրտնաթոր մշակին ծարաւահիւծ ախորժակին համար:

Առեւրական ձեռնարկները, արհեստագիտական գործերը ճիշտ է որ մեր կաշիին հետ կապ ունին եւ անոնցմով կը զբաղինք, անոնց համար կ'սպառինք մեր ուժը, բայց կեանքին այդ հեւասպառ խոյանքին:

Նպատակը ի՞նչ պիտի շլլար եթէ երբեմն չդադրէինք չունչ մը առնելու, նայուածքնիս ուրիշ կողմ դարձնելու համար:

Զարհամարհնք եւ չայպահնենք գրչի, մտքի, արուեստի մարդիկը, անոնք մեր կեանքին նաւահանգիստներն են, ուր շունչ կ'առնենք, անօնք մեր կեանքին դառնացած ժամերը քաղցրացնող եւ մեր վայրկեանները խորհանքի եւ զգացումի թելով բարոյական բարձրութեան հայցնող ազգակներն են:

Եթէ կը սիրենք կեանքը, պիտի սիրենք գրագէտըն ալ, բանաստեղծըն ալ, դերասանն ալ, դաստիարակն ալ:



ԳՐԻԳՈՐ ԶԱՅԹՄԱՅԾՈՅ

Կերպութիւն միզ ապրովներ են, անոնք ըստ երեսյթին մեզի կարօտ են, բայց թուած պատճառներով մենք ալ մեր կարգին միթէ պարտական չենք անոնց, քաջալերելու, խրախուսելու որ արուեստի տաճարին երկրպագուները կանգնենին իրենց մենեանին մէջ փառքի եւ հապարաւթեան պատուանդանին վրայ:

Օծենք մեր արամագրութիւնները այդ գեղեցիկ սկզբունքով որ բաղաքակիրթ ազգերու շարքին մէջ մեր տեղը յաւերժանայ:

Գ. Ս. ԶԱՅԹՄԱՅԾԵԱՆ,

Ի՞ՆՉ Ե ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆՆԸ  
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ Կ'ԱՐԴԱՐԱՆԱՅ

Յեղափոխութիւնը ընկերական կարգ ու սարքին բռնի ուժով եւ արագ մոփոխութիւնն է: Ասոր հակառակ յեղաշրջումը համբ եւ դանդաղ փոփոխութիւն մ'է դարերու ընթացքին կատարուած:

Արդիւնքի տեսակէտով յեղաշրջումը անսխալ իր նպատակին կը հասնի, սակայն յեղափոխութիւնը կը ընայ չյաջողիլ, քանի որ բնութիւնը չէ որ կը գործէ, այլ մարդիկ: Առաջինը ապահով եւ դանդաղ է, երկրորդը արագ է բայց անսառոյդ:

Բարոյականութեան գալով, յեղափոխութիւնը օրէնքի գէմ ապատամբութիւն մ'է, հեղինակութեան գէմ պոտթկում, ուստի առանձինն առնելով չ'արդարանար: Յեղաշրջումը իրերու եւ ժամանակի պահանջքն է, ուստի չի կրնար ապօրինի ըլլալ:

Հայ իրականութեան մէջ հայ յեղափոխութիւնը ոչ միայն կ'արդարանայ, երբ նկատի առնենք տիրող թրքական բռնակալ իշխանութեան անսամելի լուծը, այլ անհրաժեշտութիւն մ'է, կը գաղրի այլևս յեղափոխութիւն ըլլալէ եւ ինքնապաշտպանութիւն է: Պայքարին անհամեմատութեան համար չի յաջողցանք, բայց արդար էր, որովհետեւ միայն այս միջոցը կը մնայ իրերու ընթացքը փոխելու համար:

ԵՐԱՆՈՒՀԻ ԲԱՄՊԱԿԵԱՆ  
(Ե. դասաւրան)

ԶԳԱՑՈՒՄՆԵՐՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ  
ՀԱՆԴԵՊ

Հոն ուր ազգ մը ապրած է ու կ'ապրի, եւ ունի յիշատակներ, կը կոչուի հայրենիք եւ հայոց հայրենիքն ալ Հայաստանն է: Բայց հիմակ մենք չենք գտնուիր մեր հայրենիքին մէջ, հեռու ենք անկէ, եւ թափառականներու պէս կը պտտինք հոս ու հոն:

Ու երբ կը տեսնեմ որ այնքան չնչին ազգեր ուրոնց հագումն իսկ յայտնի չէ, բայց կը բնակին իրենց հայրենիքին մէջ, կ'ըսեմ ինքնիրենս. «Ինչու համար յայնը ունենայ Յունաստան մը, հոլանտացին՝ Հոլանտա մը, գերմանացին՝ Գերմանիա մը, զուիցիացին՝ Զուիցիերիա մը իսկ հայը չունենայ Հայաստան մը»: Եւ ասոնք պարձանքով խօսին իրենց հայրենիքին վրայ, իսկ մենք կարոտով միայն. բայց անշուշտ օր մը, ուշ կամ կանուխ, հայն ալ պիտի ունենայ իր հայրենիքը ազատ եւ անկախ:

Ոռ այժմ պէտք է մեր մէջ ունենանք համբերութիւն եւ սէր հայրենիքի հանդէպ, քանի որ հիմա այլեւս մենք չունինք Հայաստան մը ձեռքերնիս, պէտք է որ ունենանք օրտերնուս մէջ եւ պէտք է ըլլանք ազգասէր եւ հայրենասէր որպէսզի մեր փափաքները կատարուին:

Ուրեմն պէտք է ամէնքս միացած սրտով և ուժով կոսւինք մեր հայրենիքին ազատութեան սիրոյն համար:



ԱԼԻՍ ՄՆՊԱՃԵԱՆ  
(Ե. դասաւրան)

## ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

Ազգային Պատմութեան մէջ որո՞նք են ձեր  
նախարարած դէմքերը, վերլուծեցէք  
և ձեր նախասիրութեան  
պահանճերը տուեք

Ազգային պատմութեան մէջ նախասիրած դէմքո  
է Վարդան Մամիկոնեանը: Տակաւին շատ փոքր,  
սիրած եմ այդ զիւցազնը, այդ քաջը, այսօր գիտա-  
կից զգացումներուս, կը սիրեմ Վարդանի մէջ Հա-  
յաստանի ամենախաւար օրերուն հայրենիքի այդ ա-  
րիստական աղատարարը:

Վարդանի մէջ խտացած են այն տմէն բարեմաս-  
նութիւնները որ հայ ցեղին տոհմային առաքինու-  
թիւններու ժառանգութիւնը կը կազմեն: Վարդան ի-  
տէալ մը ունի, պատեհապաշտ չէ, ինչպէս հրեան կամ  
ուրիշ աննկարագիր ազգեր, աղատութեան, կրօնքի և  
ազգին աղատութեան զգացումը, կը լեցնէ իր հոգին  
եւ իր ամէն գործերուն մզիչը եւ շարժող ուժը կ'ըլ-  
լայ: Գաղափարայինի դրօշը ձեռքին պատնէ, ին վրայ  
զոհուողներէն է Վարդան:

Բաց աստի, Վարդան Մամիկոնեան արի է եւ  
քաջ, իր նիւթական ուժի տկարութիւնը, եւ թըշ-  
նամիին անհամեմատ զօրութիրնը զինքը չի յուսա-  
հատեցնէր, վտանգէն չի վախսար, խոհնմութեամբ  
կը պատրաստուի, արիութեամբ կը դիմադրէ, դիւ-  
շազնօրէն կը մեռնի:

(\*) Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանի Տնօրենու-  
թիւնը հարց-պատասխանի փորձեր բրած է, մարզելու  
համար աշակերտութեան մտերը: Սուրեն բանի մը նը-  
մոյցներ:

Կը նախընտրեմ նաև Վարդանի դէմքը, որով-  
հետեւ նա իր մէջ կը պատկերացնէ այն ամէն պայ-  
քարները, որ տարիներու ընթացքին հայ ցեղը կը-  
րած է ու կը կրէ իր կեանքը, հոգւոյ մտքի և քա-  
ղաքական աղատութիւնը պահելու համար:  
Վարդան՝ հայոց ապրելու յամառութեան եւ  
հայրենիքի վրայ ապրելու կամքին, ու այդ նպատա-  
կաւ մզուած կոիւններուն բիւրեղացումն է: Ահա թէ  
ինչո՞ւ կը նախընտրեմ:

ԱՆԱՀԻՑ ԳԼՅՈՒՃԵԱՆ  
(Ե. դասարան)



Ծնողքներ, ձեր զաւակներուն սնունդէն եւ զգես-  
տէն աւելի անհրաժեշտ է անոնց առողջ դաստիարա-  
կութիւնը եւ զարգացումը: Այցելեցէք Ֆիքսի Ս. Գլ-  
րիգոր Լուսաւորիչ վարժարանը եւ անձամբ պիտի  
համոզուիք թէ նման զաստիարակութիւն մը միայն  
հոն ապահովուած է:





## Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻՉ

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՍԵՐ ՎԱՐԺԱՐԱՆ  
ՏՈՒՐԴՈՒԹԻՒՆ

Ֆիքսեցի ծնողքներ, ձեր զաւակներուն դաստիարակութեան համար երբեք մի մտահոգուիք, դրկեցէք զանոնք Ֆիքսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ վարժարանը, ուր պիտի ստանան տոհմալին առողջ ու կատարեալ դաստիարակութիւն:

Եξքի առողջապահիկ պայմանները ձեր ուշադրութեան կը յանձնենք:

Վարժարանիս երկու տարուան փայլուն շրջանը ապացոյց մըն է այս հաստատութեան առողջ եւ կեանքոտ մթնոլորտին:

Յունարէնի, ֆրանսերէնի եւ անգլերէնի կողքին մասնաւոր ուժ մը տրուի հայ լեզուի եւ սկատմութեան ուսուցման:

2001

0022512

2013

5365



NL0022512

